

354-360

Pelindih
34-40



Գ. Ա. ՄԱԼԱՅԵԱՆ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

ԱՌՈՂՋԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ՎԱՐԵՐԱՑԵՍԻ

Ի Պատուարժան Ռւսաւմնական Խորհրդյ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵԴՐ. ՎԵՐՉՈՒԹԵԱՆ

معارف نظارت جلیله سنك ۱۶۰۸ نومروی رخصتیله

طبع اولنمشدر

Կ. ՊՈԼԻԱ
ՏՊԱԳՐ. ՆՇԱՆ Կ. ԹԷՐՊԵՐԵԱՆ

1893



11890

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԱԶԳ. • ԿԵՆՐ. • ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

Թիւ 32

ՎԱԻԵՐԱԳԻՐ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՅ

ԱԶԳ. ԿԵՆՐ. ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

Ազգային կեդրոնական վարչութեան Ուսումնական խորհուրդն ի բնօքն առնելով «Առողջապահութիւն» անուն դասագիրքն, պատրաստեալ ի ձեռն Ազգային Ուսուցիչ Մեծապատճի գալուստ էժենի Մալարեանի, գտաւ զայն դիւրուսոյց եղանակաւ ու պատշաճապէս պատրաստեալ, եւ օգտակար համարելով նորա զործածութիւնն ՝Ազգային վարժարանս, կ'արտօնէ զայն պատշօնապէս :

Ի դիմաց Ուսումնական խորհրդոյ

Վ. ԱՏԵՆԱՊՎԻՐ	Ա. ԱՏԵՆԱՊԵՏ
Մ. Ս. ՄԷՋՈՒՐԵԱՆ	Ռ. Յ. ԹԷՐԹԷՐԵԱՆ

14 Հոկտ. 1892
Կ. Պոլիս

40-2014
19 40



Մեծապատճեն Տէր,

Մալարեան էֆէնտիի առխատասիրած Կենդանական թմախօսութիւնն ինչպէս նաեւ Առողջաբանութիւնը . զորս Խորհուրդն հանեցաւ իմ քննութեան յանձնել, ընթերցայ ամբողջովին :

Մանկանց համար գրուած գիտական լաւ աշխատութիւններ են սոքա , որք մեր վարժարանաց մէջ աւանդելի հարկաւոր գիտութիւններէն Բնաբանականն եւ Արողջաբանականը կ'ուսուցանեն նախապատրաստական կերպիւ :

Խօսուկցութեան ձեւով համառօս դասեր են , մանկանց մտքին եւ հասկացողութեան յարմար պարզ եւ դիւրիմաց ոնով շարադրեալ , զորս Մալարեան էֆէնտի ծանօթ գրիշն աւելի եւս հանոյական առնելու նկրածէ , բժշկական օրինակներու , գիտական պատկերներու եւ խրատական առածներու ընտիր հաւաքածոյիւ :

Մալարեան էֆէնտիի այս երկու աշխատասիրութիւններն , ընտելագոյն իրենց հասակին մէջ , եթէ միայն ունենային վերջին դաս մըն ալ որ Առողջաբանութեան վրայ ընդհանուր տեսութիւն մը գծէր⁽¹⁾ , անկեղծուէն կ'ըսեմ որ մեր նախակրթաբանական գիտութեանց համար առ այժմ կատարեալ դասագրէերը կ'ըլլային :

Մալարեան էֆէնտի բժիշկ չէ , բայց բժշկավայել

(1) Այս դիտողութեան գահացում տրուած է Առողջաբանութեան սոյն դասագրէին մէջ :

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Մարդակազմութիւնը՝ զոր հրատարակած ենք՝
պիտի մնար ըստ ինքեան թերակատար, եւ նախա-
կըրթութեան մէջ չպիտի ծառայէր լիովին իր նպա-
տակին, եթէ Առողջաբանութեան ուսումը, իբրեւ
անոր կիրառութիւնը, չյաջորդէր նմա:

Ուստի կը փութանք ահա ի լոյս ընծայել նաեւ
Առողջաբանութեան ներկայ դասագիրքս որ Տօքթ.
Ելի Բէգօի մէկ գործն է նախնական վարժարանաց
համար յատկապէս պատրաստուած:

Այս ալ, Մարդակազմութեան դասագրքին պէս, կը
բաղկանայ խօսակցութիւններէ որոնք տեղի կ'ունե-
նան ուսուցչին ու աշակերտաց մէջտեղ՝ խխտ պարզ
ու դիւրմբոնելի ոճով, ամենէն կարեւոր նիւթոց
վրայ, սերտ կապակցութեամբ:

Ի դիւրութիւն ուսանողաց եւ ուսուցաց, հարկ
համարեցինք հատուածներու բաժնել իւրաքանչիւր
խօսակցութիւն՝ մէն մի հատուածի առջեւ դնելով
այն գլխաւոր գաղափարը որ կը տիրէ անոր մէջ. այս
կերպով խօսակցութիւնք վերլուծուած կ'ըլլան իրենց
մասանց եւ դիւրացած կ'ըլլայ անոնց ուսումը: Հար-
ցարաններն ալ՝ զրս յարակցեցինք իւրաքանչիւր խօ-
սակցութեան, նուազ դիւրութիւն չեն ընծայեր ա-
շակերտին սերտելու իր դասը, եւ ուսուցչին՝ ան-
դեղեւ ուղղելու յստակ, որոշ հարցումներ ուսանողին:

Տօքթ. Վահրամ Թորգումեանի դիտողութիւնը
տուն տուաւ մեզ գործոյս վերջը աւելցնել տամներ-
կութերորդ դաս մը որ իր մէջ կ'ամփոփէ նախորդները:

Երբ ուսուցիչը դասը բացատրէ անձամբ, կեն-
դանի խօսակցութիւն մը ունենալով իր աշակերտաց
հիւտ, անոնք յետոյ սիրով պիտի կարդան խօսակցու-
թիւնն իրենց դասագրքին մէջէն եւ դիւրաւ պիտի

հմտութեամբ զիտէ լաւապէս բացատրել բժշկական խըր-
թին կէտէրը, ընտիր ասացուածներով, մանաւանդ նը-
դապէս հայացեալ զիտական գեղեցիկ բառերով, ինչ-
պէս կ'երեւի սա իւր աշխատութեանց մէջ :

Փափագելի է որ նմանօրինակ գործեր հուպ ընդ
հուպ լոյս տեսնեն մեր մէջ եւ մեր մանկունք նաեւ
բժշկական կենցաղօգուտ զիտութեանց մասին ալ սկսին
լուրջ ծանօթութիւններ սասնալ, զի ինչպէս գրած է
անման Տէքարք. Բժշկական զիտութեանց ուսումը
մտի զարգացման մեծապէս կը նպաստէ:

Քաղցր է ինձ յուսալ որ Ուսումնական Խորհուրդն
կը հանի վաւերացունել սոյն օգտաշատ աշխատութիւն-
ներն ի խրախոյս աշխատասիրողին եւ ի գրգիւ ալոց :

Եմ միտօն Ձերդ անձնուէր

ՏՕՔԹ. ՎԱՀՐԱՄ Յ. ԹՈՐԳՈՒՄԵԱՆ

ՄԵԾ, ՌԵԹԷՍ Էֆ. ՊԵՐՊԵՐԵԱՆ
Աշխատին Ուսումնական Խորհրդոյ

Ազգ. կեդր. Վարչութեան

միտք պահեն իմաստը, մանաւանդ եթէ նախապէս
ուսած ըլլան Մարդակազմութիւն :

Եւ սդուգիւ մարդկային բնախօսութեան ուսումը
կարեւոր պայման մըն է որ լաւ հասկցուին, լաւ ըմ-
բըռնուին Առողջաբանութեան դասերը . արդարեւ,
թէեւ առանց անոր ալ կրնան իրենց արժէքը ու-
նենալ, բայց հիմնական չեն ըլլար եւ գժուարաւ կը
մարսուին . Ասոր համար է որ գործոյս հեղինակը .
խօսակցութեանց միջոցին, մերժ ընդ մերժ հարկ
տեսած է վերադարձներ ընել բնախօսական օրինաց :

Առողջաբանութեան ուսման կարեւորութիւնը
հարկ չկայ երկարօրէն բացատրել այս տեղ: Բաւա-
կան կը համարինք միայն յիշել թէ Պատ . Ուսումն.
Խորհրդոյ պատրաստած կազմ . կանոնագիրը իր ժ.
եւ ժԳ. յօդուածներով իբր պարտաւորիչ կը տրա-
մադրէ Առ ողջաբահութեան ուսուցաւմը թէ՝ Տարրա-
կան եւ թէ՝ Բարձրագոյն նախակըթարանաց մէջ .
բաց աստի, Թրքահայոց Ուսուցչական ժողովն իր ներ-
կայ նստաշրջանի Բ. նստին մէջ, ի մէջ այլոց ըն-
դունած է հետեւեալ բանածեւ :

« Տղայոց՝ փոքր հասակէ սկսեալ՝ պէտք է տալ ա-
ռողջապահական խրատներ սննդառութեան, զգես-
տուց, բնակութեան, ջերմութեան, լուսաւորման
պայմաններուն եւ հիւանդութեանց պատճառներէ
զգուշութեանց մասին, խօսակցութեանց ու ընթերց-
մանց միջոցաւ . եւ քիչ մ'աւելի յառաջացեալ հասա-
կի մէջ՝ առողջապահութեան կանոնաւոր դաս մ'ը-
նել անպատճառ » :

Գ. Ա. ՄԱԼԱԹԵԱՆ

935 Ապահովագործութիւն

ԱՌՈՂՋԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ԱՌՈՂՋԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Թէ ի՞նչ է առողջաբանութիւնը

1 Ցաւեն երբեք առանց պատճառի չգար . — Առողջ
էք դուք, և շատ պարզ բան մը կը համարիք զայս,
քանզի դեռահաս ու զօրաւոր էք, բայց չէք գիտեր
թէ ի՞նչ ընելու է քաջառողջ մնալու համար, առող-
ջուրիւնը պահելու համար :

Աղէկ գիտեմ թէ ի՞նչ կը խորհիք հիմա : Իւրովի
կ'ըսէք . — Քաջառողջ մնալու համար, մէկ միջոց մը
միայն կայ, այն է հիւանդ չ'ըլլալ . բայց այս բանը
մեր կամքէն կախեալ չէ : Առողջութիւնք, հիւանդու-
թիւնը կուգայ կամ կ'երթայ, բայց մենք չենք գի-
տեր թէ ի՞նչո՛ւ և ի՞նչպէս : ԱՌ աղէկ երբ Աստուած-
առողջութիւն տայ մեզ, ԱՌ գէշ՝ երբ ցաւ զրկէ .
պէտք է յանձնառու ըլլալ ցաւուն, քանզի ուրիշ
կերպ չենք կարող ընել :

Այսպէս կը մտածէք ահա, և կէս մը իրաւունք
ունիք . կէս մը միայն :

Այո՛, ճշմարիտ է . մարդ միշտ չկրնար զերծ մնալ
հիւանդութենէ : Բայց ճշմարիտ է նաեւ թէ ցաւեր
ու արկածներ կան որոնցմէ կրնանք խոյս տալ երբ
կերպը գիտնանք : Խորհեցէք քիչ մը եւ չուտով պի-
տի հասկնաք ըսածս :

Կը յիշէ՞ք սրտաբեկութիւնն զոր անցեալ տարի կրեցինք մեր աւանին մէջ, երբ Սահակ աղբարը, ջուլչակն, և իւր կինը յանկարծակի մեռան՝ թունաւոր սունկ կերած ըլլալնուն համար, եթէ գիտցած ըլլային աղէկ տեսակ սունկը գէշ տեսակէն զանազանել, դեռ մեր մէջ պիտի ըլլային անոնք, բարի մարդիկը :

Եւ ձեր ընկերը, Արշամ, ինչու բացակայ է այսօր ձեր մէջէն, և աւ գիտէք պատճառը: Անցեալ օր վազելով տաքցեր էր, քրտինքն էր մոեր, և ահա միտքն ինկաւ երթալ աղբիւրէն ծարաւն անցունել: Ահ, չար վայրկեան: Հազիւ մի քանի ումազ խմած էր պաղուկ ջրէն, գոյնը նետեց, դողդողնց, սարսուռ մը պատեց զանի, և ահա երկու շաբաթէ ի վեր է անկողնոյ կը ծառայէ՛ թոքատապէ բռնուած: Եթէ գիտցած ըլլար խեղճ Արշամը թէ որչափ վըտանգաւոր բան է զով ջուր խմել քրտնած ատեն, հիւանդ չպիտի ըլլար. հո՛ն, իր տեղը պիտի ըլլար հիմա և ըսածներս մտիկ պիտի ընէր:

Անցեալ ամառ, մեր աւանին շատեր հետզհետէ հիւանդ եղան ծաղկախտէ: Դու, Կարօ՛, շատ լաւ կը յիշես այս բանը, քանզի փոքրիկ քոյրդ ա՛յն հիւանդութենին մեռաւ:

Ուրկէ կուգար այդ ցաւալի հիւանդութիւնը: Ահա ըսեմ ձեզ: Շողեր խաթուն, ջաղացպանին կինն, եղաւ որ գնաց այդ հիւանդութիւնը բերաւ — անչուշտ առանց գիտնալու — քաղքէն ուր գնացած էր այցելութիւն տալ իր ազգականներէն մէկուն որ ծաղիկ եղած էր. ութ օր ետք նոյն խակ ինք կը ըըռնուէր այդ հիւանդութենին և աղէտը կը տարածէր մեր մէջ: Արդ, եթէ Շողեր խաթուն գիտնար թէ ո՛ր

աստիճան տարափոխիկ է այդ ախտն, չպիտի գնացած ըլլար քաղաք, կամ թէ ըրած պիտի ըլլար ինչ ինչ զգուշութիւններ, և Կարօին քոյրը մեռած չպիտի ըլլար:

Դուք ամէնքդ ալ անցած էք այն ճահիճին քովէն որ կը գտնուի մեր աւանին մէկ ժամ անդին՝ քաղքին ճամբուն վրայ. բրինձի մշակութեան համար քանի մը ընտանիք կը բնակին այդ ճահիճին քով. երբեմն մեր եկեղեցին կուգան կիրակի օրեր. գիտած էք թէ ինչպէս նիհար, գունատ են այն ընտանեաց անդամք, ամէնն ալ, տարին տասներկու ամիս ջերմը պակաս չէ անոնց մէջէն: Պատճառն այդ ճահիճն է. դարձեալ այդ ճահիճն է պատճառ որ մեր աւանին օդն այնքան առողջարար չէ ամառը: Ահա ինչո՛ւ հա. մար կառավարութիւնը մտադիր է ցամքեցնել այդ ճահիճը: Այն ատեն այլ եւս պիտի մաքրուի շրջակայից օդը, եւ բնակիչք աւելի առողջ պիտի ապրին:

Կը յիշէ՞ք մեր ծեր գիւղապէտը, Արշամամ աղան, որ միշտ կը գինովնար: Խեղճ վիճակի մէջ մեռաւ նա վերջապէս եկեղեցւոյ խուցը: Խմելով խմելով՝ դող մը տիրած էր վրան և այլ եւս չէր թողուր անոր օձիքը. ձեռները չին կրնար խահուէին գաւաթը բռնել, սրունքները իրենց գործը չին կատարեր: Երբեմն երբեմն գինին գլուխը կ'ելնէր, և այն ատեն սոսկալի տագնապ կը կրէր. կ'աղաղակէր, ոտները գետին կը զարնէր, ահաելի կերպով կը նայէր: Վերջին տագնապ մը՝ որ միւսներէն աւելի գինով մարդ գօրաւոր էր, տարա՛զանի: Իր կամ-

Զեւ 1 Հին տագնապ մը՝ որ միւսներէն աւելի գինով մարդ գօրաւոր էր, տարա՛զանի:

քէն կախեալ էր ազատ մնալ սոյն ողբալի վախճանէն և այս բանին համար, կը բաւէր միայն եթէ հրաժարէր գիտեմոլութենէ :

Զ. Դու մեզ օգնէ: որ Աստուած ալ մեզ օգնէ: — Կը տեսնէք որ հիւանդութիւնը միշտ անխուսափելի չէ: Խելքը, կրթութիւնը և ժուժկալութիւնը՝ հիւանդութիւններէ զերծ մնալու մասին մեծապէս կ'օգնեն մեզ, այնպէս որ՝ մեծ մասամբ՝ մե՛նք ենք տէր մեր առողջութեան և մեր կենաց: Յաճախ մե՛նք ենք որ կը հիւանդացընենք և կամ կը մեռցընենք մեր անձը: Երեկոյին կ'աղօթէք Աստուծոյ որ առողջ պահէ ըշձեզ. շա՛տ լաւ: Բայց գիտէք դուք առածն որ կ'ըսէ: Դու մեզ օգնէ: որ Աստուած ալ մեզ օգնէ: այսինքն թէ ամենէ ապահով եղանակն է սորվիլ թէ՝ ի՞նչպէս կարելի է զերծ մնալ ցաւէ:

Եւ արդարեւ, սորվիլ պէտք է զայս: Դուք ի՞նքնին չպիտի կրնայիք գուշակել թէ ճահիճը ջերմարերէ, թէ ի՞նչ նշաններով կը ճանչցուին վտանգաւոր սունկերը, ո՛չ ալ թէ ի՞նչպէ՛ս կարելի է պահպանուիլ տարափոխիկ հիւանդութիւններէ, և ո՛չ ալ պիտի կրնայիք հասկնալ այն հազարու մէկ թանկագին ու հետաքրքրական գաղտնիքներն որոց շնորհիւ կրնանք առողջ մնալ:

Այս բաները գիտնալու համար պէտք է ուսումնասիրել զանոնք: և ահա այդ պիտի ընենք միասին:

Բայց նախ պէտք է գիտնաք թէ ի՞նչ կը կոչուի գիտութիւնն որ առողջ մնալ կ'ուսուցանէ: Քանզի այս ալ՝ ճիշդ աշխարհագրութեան ու թուաբանութեան պէս գիտութիւն մըն է:

Այս գիտութիւնը կը կոչուի Առողջաբանութիւն: Այս բառը բոլորովին նոր է ձեզի համար: Դեռ

բնաւ լսած չէիք զայն: Պատճառն այն է որ Առողջաբանութիւնը, այս գիտութիւնն՝ ա'յնքան օգտակար՝ զոր ամէն ոք պարտէր ի հիմանց գիտնալ, այս գիտութիւնն դեռ անծանօթ է գրեթէ ամէն մարդու: Եատեր եւս չեն գիտեր թէ այնպիսի գիտութիւն մը կայ:

Իսկ դուք գիտէք հիմա թէ Առողջաբանութիւն անուամբ գիտութիւն մը կայ: Այս առաջին խօսակցութենէ միտք պահեցէք հետեւեալը.

Դիպուածը չէ որ զմեզ հիւանդ կամ առողջ կ'ընէ, և ո՛չ ալ խորհրդաւոր պատճառներ են՝ որ հիւանդ կամ առողջ կ'ընեն զմեզ. ո՛չ, մեր միտքը կրնայ երեւան բերել այդ պատճառները. , Ընդհակառակն, մեր ցաւոց պատճառներն շատ բնական են միշտ, և երբ ճանչնանք զանոնք, յաճախ կրնանք զերծ մնալ այդ ցաւերէ:

Խ Ր Ա Տ Ն Ե Ր

Երբ հիւանդ ըլլաս մի՛ ըսեր « Ցաւն առանց պատճառի եկաւ: »

Ցաւն երբեք առանց պատճառի չգար:

Չորս անգամէն երբեքը դո՛ւ եղած ես պատճառ հիւանդութեանդ:

Անխոհեմութիւն մը ըրած ես որմէ շատ աղէկ կրնայիր խոյս տալ:

Աստուած քեզ պարգեւած է երկար կեանք: Նայէ՛ որ անհոգութեամբ և տղիտութեամբ չկարճըցունես զայն:

Հիւանդ ատենդ անձդ կը խնամես. շա՛տ լաւ: Բայց աւելի լաւ կ'ընես եթէ առողջ ատենդ խնամես դուն զքեզ:

Շատ աւելի գիւրին է արգիլել հիւանդութեան
մուաքը քան արտաքսել զայն մարմնէդ երբ մի ան-
գամ հաստատուած է անոր մէջ :

Հիւանդութիւնը արագաքայլ է երբ կուգայ,
յամրընթաց է երբ կ'երթայ :

Ա.Ռ.Ա.Ծ.Ք ԵԽ ՄՏԾԱԿԱՐԱԹԻՒՆՔ

Աւելի լաւ է ինամել առողջութիւնը քան թէ հի-
ւանդութիւնը :

Աստուած մեզ կուտայ երկար կեանք, մե՛նք ենք
որ կը կարձըցնենք զայն :

Ով որ առողջութիւն չունի, բան մը չունի :
Բաց ի մահէն ամէն բանի դարման կ'ըլլայ :

ՀԱՐՑԱՐԱՆ . — Յիշեցէք օրինակներ որք հաստատեն թէ
դիպուածը չէ որ հիւանդ կ'ընէ զմեզ . — Ի՞ո՞չ բաներ կրնան օգ-
նել մեզ հիւանդութէնէ զերծ մալու . — Յիշեցէք մի քանի ա-
ռողջապահական առածներ ու մտածութիւններ :

ԵՐԿՐՈՐԴ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Թէ ինչպէս պէս կ շնչել

Այս առաւօտ, երբ զրօսանքի համար դասարանէն
դուրս ելանք, մոռցեր ենք պատուհանները բանա-
լու որպէսզի օդը փոխուէր : Քիչ մ'առաջ՝ երբ ներս
մտանք, շուտով նշարեցինք մեր մոռացում . դասա-
րան մտանք թէ չէ՝ զգացինք թէ օդը գարշա-
հոտ էր :

Կրնա՞ք լսել թէ ինչո՞ւ գարշահոտ էր օդը :

— Որովհետեւ գործածուած էր :

— Ի՞նչ բանի գործածուած էր :

Գիտէք գուք զայն . առաւօտեան դասաժամուն
գործածուած էր մեր ժնչառութեան : Արդէն չնչուած
օդ էր այն: Դեռ նոր դաս առինք չնչառութեան
վրայ, և գիտէք թէ ի՞նչ բանի մէջ կը կայանայ ըըն-
չառութիւնը: Բայց լաւ կ'ըլլայ որ միասին վերստին
անցնինք այն դասին վրայէն և կարճ ի կարճոյ ամ-
փոփենք այդ մասին ձեր սորվածը . Ահաւասիկ հա-
մառօտիւ :

Յ. — Մենք կը շնչենք քովերով եւ մորրով . —
Մարդն, ինչպէս ամէն կենդանի էակ . կը չնչէ . այ-
սինքն ներս կը քաշէ այն օդ որ ամէն կողմանէ կը
շրջապատէ զինք :

Կուրծքո՞վ է, թոքերո՞վ է որ կը չնչենք . անոնց-
մո՞վ է որ կը ծծենք մեծագոյն մասն այն օդին որ
անհրաժեշտ է մեր կենաց :

Եւ որչա՞փ օդ կը չնչենք արդեօք : Դժուար չէ
հաշուելը : Ամէն անգամ որ կուրծքը վեր ելնէ, կէս
վարի չափ օդ կը մտնէ անոր մէջ . և որովհետեւ
քսան եւ չորս ժամուան մէջ գրեթէ քսան հազար
անգամ վեր կ'ելնէ կուրծքը, միջին հաշուով տասը
հազար լիսր օդ կը ծծենք մէկ օրուան մէջ :

Բայց ամէնն այս չէ : Մարդ մը, ո' և է կենդանի
մը, միմիայն իր կրծոց մէջ օդ մտցնելով չէ որ կը
չնչէ . այլ կը չնչէ նաեւ մորրով : Մորթը, թոքերուն
պէս, կը ծծէ օդ որուն պէտք ունի կենդանին ապ-
րելու համար :

Ապացոյց մը կուգէ՞ք: Երբ գորտի մը թոքերը
հանենք, խեղճ անասունը կ'ապրի դարձեալ . քան-

զի կը չնչէ մորթով, Ահա ուրիշ փորձ մը որ նոյնչափ ապացուցական է. եթէ կենդանւոյ մը, եղան մը մարմինը, զոր օրինակ, խայծղանով օծենք, օդոյ պակասութենէն ցոյց կուտայ խեղդուելու նշաններ, հետզհետէ կը պաղի, և վերջապէս կը մեռնի, թէեւ կարող է չնչել բերնով. Պատճառն այն է որ իր խայծղանեալ մորթն այլ եւս չէ կարող օդ ծծել, եւ իր թոքերը չեն հայթայթեր բաւական օդ իր կենաց պահպանման համար :

Այս բանը ցոյց կուտայ թէ առողջութեան համար ո՛րչափ անհրաժեշտ է որ մորթն ըլլայ միշտ մաքուր, միշտ բափանցական որպէս զի կարող ըլլայ միշտ շընչել:

Ուրեմն մենք կը չնչենք թոքերով եւ մորթով. համար զայս, բայց ինչո՞ւ կը չնչենք :

4. Թրուածին եւ տծուխ շնչառութեան մէջ. — Կը չնչենք որպէսզի օդոյ տարրերէն մին, բրուածինը, առնունք :

Այս թթուածինը բացարձակապէս պէտք է մեզ: Վայրկեան մը իսկ չեմք կարող ապրիլ առանց անոր. աւելի դիւրին պիտի ըլլար մեզ զանց ընել կերակուրը քան թթուածինը. մեր կենաց կերակուրն է այն:

Բայց վերջապէս, ի՞նչ գործ կը կատարէ թթուածինը մեր մարմնոյն մէջ, — Արեան հետ կը խառնուի և կը տարածուի մարմնոյն ամէն մասանց մէջ՝ փնտուելու համար նիւթ մը զոր շատ լաւ կը ճանչնաք դուք. — ածուխ :

— Մեր մարմնոյն մէջ ածո՞ւխ կայ ուրեմն:

— Այո՛, անտարակոյս: Ածուխ կայ մեր կերակուրներէն շատերուն մէջ, ամէն պարարտ նիւթոց մէջ, ինչպէս են, կարագ, ձէթ, ճարպ, մեր: ալիւ-

րին մէջ, շաքարին մէջ, գինիին մէջ: Այսպէս, ամէն օր առ նուազն 250 կրամ ածուխ կը կըլլենք:

Թթուածինը՝ զոր կը չնչենք՝ արեան հետ կը ճամբորդէ մեր մարմնոյն մէջէն և կը հանդիպի ածուխին զոր կերած ենք:

Թէ ինչ կը պատահի այն ատեն, գիտէք դուք, վառարանաց մէջ ինչ որ կը պատահի ձի՛շդ նոյնը կը պատահի մեր մարմնոյն մէջ, թթուածինը կ'այրէ այդ ածուխը, այսինքն ուժգնապէս կը միանայ անոր հետ և առաջ կը բերէ սաստիկ ջերմութիւն: Ահա ասոր համար է որ, եթէ ձեռքերնիդ դնէք մարդու մը, ո և է կենդանւոյ մը մորթին վրայ՝ տաքութիւն կը զգաք: Այս տաքութիւնն է այն տաքութիւն զոր առաջ կը բերէ ածուխն որ կ'այրի կենդանւոյն ներքին կողմը:

Մարդն՝ ինչպէս ամէն կենդանի, տեսակ մը վառարան է ուրեմն: Այս կրակը, այս այրումը, նոյն խսկ կեանքն է. եթէ այն դադրի, մեր կեանք ևս կը դադրի: Կերակուր ուտելով ածուխ կը մատակարարնք մեր վառարանին: Շնչառութեամբ կը փշենք կրակը. թթուածինի հոսանք մք կը զրկենք այն թանկագին կրակարանին վրայ. եթէ այդ կրակը մարի, կը մեռնիք: Զեր ծնած ատեն, երբ ձեր մանկական կուրծքը բարձրացաւ եւ ուռեցաւ առաջին անգամ, ձեր կենաց վառարանը բռնկեցաւ այն ատեն, որ կը վասի հիմայ, և այսպէս պիտի վասի մինչեւ այն վայրկանն յորում կամայ ակամայ պիտի թողուք որ նուազի, յետոյ մարի, այսինքն մինչեւ այն վայրկեամն յորում պիտի մեռնիք: Մալթենք որ կարելի երածին, չոփ ուշ հասնի այդ վայրկեան. և ասոր համար սորվինք թէ ի՞նչպէս պէտք

է հրահրել այս նուիրական հուրը , և թէ ի՞նչպէս կարելի է ամէն օր մատակարարել նմա տասը հազար լիտր մաքուր օդ :

5. — Մարդուն շունչը մահացու է մարդուն . — Եթէ միշտ բաց օդի մէջ ապրէինք , կարեւորութիւն չպիտի ունենար այս խնդիրը . անսպառելի մթնոլորտէն պիտի չնչէինք թթուածին , և չպիտի վախնայինք թէ օր մը անոր կարօտ կը մնանք :

Բայց շատ մարդիկ ցերեկուան մեծ մասը կ'անցընեն բնակարանի մէջ . ինչպէս՝ տուն , արհեստանոց , մթերանոց : Բաց աստի , քնոյ բոլոր ժամերը կ'անցընեն նոյնպէս բնակարանի մէջ : Հետեւաբար մեր կենաց մէկ մեծ մասը կը սահի չորս պատի մէջ , փակեալ յարկերու տակ . ուստի պէտք է նայինք թէ այս յարկերն կը պարունակե՞ն բաւական օդ՝ մեր կենաց բոցը պահպանելու համար :

— Խնդիրը շատ պարզ է , կ'ըսէք դուք ձեզի : Որովհետեւ մէկ անձ օրական տասը հազար լիտր օդ կը չնչէ , կը բաւէ օր անոր բնակած սենեակը պարունակէ այս տասը հազար լիտր օդը . այսինքն ունենայ տասը խորանարդ մէդր ծաւալ . Եւ եթէ սենեկին մէջ մէկէ աւելի անձ կը բնակի , պէտք է օր ունենայ այնչափ անգամ տասը խորանարդ մէդր ծաւալ որչափ օր անհ ատ կը պատսպարէ :

Ո՞ւ , խնդիրն այնչափ պարզ չէ , ինչպէս պիտի տեսնէք հիմա :

Թթուածինը , մեր մէջ միանալով ածուխին , անոր հետ կը կազմէ նոր մարմին մը . մարմին մը՝ որ կազմուած է թթուածինէ ու ածուխէ : Այս մարմինը կազմը է որոյ վրայով արդէն խօսուած է ձեզ . բնածխական բրու է այն :

Բնածխական բրու քանի՛ կազմուի մեր մարմնոյն մէջ , արիւնը կ'առնու զայն , կը փոխադրէ թոքերուն մէջ և մորթին մէջ որք դուրս տալով զայն , կ'ազատեն զմեզ անկէ . այնպէս օր մարդ մը , որ կը չնչէ , թըթուածին կ'առնու օդէն և բնածխական թթու կուտայ անոր : Այս մարդը փակեցէք սենեկի մը մէջ , քիչ մը յետոյ պիտի սպառէ սենեկին թթուածինն և անոր տեղ պիտի լեցնէ բնածխական թթու :

Արդ , գիտէք արդէն , բնածխական թթուն սաստիկ թոյն մըն է . կ'սպաննէ :

Եթէ բնածխական թթուով լի ընդունարանի մը մէջ շուն մը փակենք , մի քանի վայրկեանէն կը մեռնի . մարդ մը նոյնպէս կը մեռնէր եթէ փակուէր անոր մէջ :

Այսպէս , կը տեսնենք թէ անձ մը օր կը չնչէ : թոյն կը պատրաստէ և կը տարածէ զայն օդին մէջ . այնպէս օր իրաւամբ ըսած են թէ մարդուն շունչը մահացու է մարդուն :

6. Անշնուրին . — Գիտէ՞ք , ի՞նչ կ'ըսուի մաքուր օդոյ պակասութենէն այսպէս մեռնիլը , բնածխական թթուով այսպէս թունաւորուիլը . — Անշնուրին կ'ըսուի :

Երկու կերպ կայ թունաւորեալ մեռնելու : Մարդ կրնայ մէկ անգամէն շատ թոյն ուտել , զոր օրինակ՝ դգալ մը մկնդեղ , և յայնժամ մահէ կը հասնի յանկարծ : Եւ կամ , ընդհակառակն , մարդ կրնայ կամաց կամաց թոյն առնուլ . շատ քիչ չափով , փշուր մը մը կընդեղ ամէն օր , և յայնժամ չմեռնիր անմիջապէս . նախ կը նեղուի քիչ մը , յետոյ հիւանդ կ'իյնայ և վերջապէս ուշ կամ կանուխ կը փչէ հոգին :

Ճիշդ այսպէս կ'ըլլայ նաեւ բնածխական թթուով

թունաւորումն որ կ'ըսուի անշնչութիւն։ Կրնայ սլատահիլ յանկարծ, անմիջապէս, կամ ընդհակառակն, յամբ կերպով, լոխն, հազիւ գգալի ըլլալով։

Կուզէք յանկարծական անենչուրեան օրինակ մը։ Ահա սոսկալի օրինակ մը։ Վերջին պատերազմին մէջ զոր Հնդկաստանցիք մղեցին Անգլիացւոց դէմ, Անգլիացի զօրաց գասակ մը կալանաւոր եղած էր։ Յաղթողք լեցուցին գերիներն, թուով հարիւր քառասուն եւ վեց, խցիկի մը մէջ որ երեք քառակուսի մէդըր տարածութիւն ունէր և նեղ լուսամուտ մը՝ օդաւորուելու համար։ Երբ, վեց ժամյետոյ, բացին խցիկին դուռը, բանտարկեալներէն հարիւր քսան երեքը մեռած էին, անշնչութիւնը շանթահար ըրած էր զանոնք։



Ձեւ 2. — Անենչացեալ

Դեռ շատ ժամանակ չկայ որ քաղաքին մէջ հանրային ժողով մը եղաւ։ Սրահը նեղ ու ցած էր, և ներկայք խիստ բաղմաթիւ էին, չափէն աւելի բազմաթիւ այս փոքր սրահին համար։ Ասկէ զատ, երեկոյ էր, և վառած կանթեղները կ'սպառէին մեծ մաս մը

թթուածին որ հազուագիւտ էր արդէն։ Ի՞նչ պատահեցաւ։ Ներկայներէն երկուքը նուալեցան և գետին գլորեցան։ Կենաց վառարանը կը մարէր անոնց մէջ։ Դուրս հանեցին զանոնք. փողոցին մաքուր ու կենսատու օդը հրահրեց այս շիջանուտ բոցը։ Կեանք տուաւ անոնց։

Սրագ անշնչութեան պարագայներն են ասոնք որոց մէջ մարդ մի քանի վայրկենէն կը մեռնի։

Այսպիսի գէպեր խիստ քիչ կը պատահին, ուստի շատ երկիւղալի չեն լինիր մեզ։ Բայց կայ ուրիշ տեսակ մը անշնչութիւն, հազար անգամ աւելի սոսկալի, քանզի խիստ յաճախագէպ է, աւա՛լ, և քանզի շատ ուշ յայտնի կ'ըլլայ։ յամբ անենչուրիւնն է այն։ Ահա ըսեմ ձեղ թէ ո՛ր պարագայից մէջ կը կատարուի այս լոխն ու ալէտաւոր թունաւորումը։

Խաներու նեղ ու մթին սենեակներու մէջ խճողուած կ'ապրին պանդուխտ մարդիկ։ Հոն կ'եփեն, հոն կը նստին, հոն կը պառկին։ անոնց շնչառութեամբ կ'ապականի այս խեղճուկ սենեկաց օդը։ Խոկ երբ ձմեռ գայ, անկարելի կ'ըլլայ բանալ մէկ հատիկ պատուհանը կամ դուռը։ Փոքրիկ վառարան մը կամ ածխալից կրակարան մը կը տաքցնէ սենեակը։ բայց այն եւս կ'ապականէ մթնոլորաը, կ'սպառէ թանկագին թթուածինն և կը տարածէ բնածխական թթու։ Սակայն, որովհետեւ դրան ու պատուհանին ծերպերէն գէշ աղէկ կը նորոգուի օդը, այն թունաւոր կազն՝ զոր առաջ կը բերեն պանդուխտ բնակակցաց շնչառութիւնն ու վառարանին այրումը՝ բոլըովին չմար սենեկին մէջ։ մէկ մասը դուրս կելնէ, կ'անհետանայ։ Մնացած կազը չբաւեր բնաւ մէկէն անշընչացնելու, յանկարծ մեռնելու խեղճ բանւորները։

Նոյն իսկ շմար այնչափ կազ որ անհանգիստ ընէ ,
որ գլխու պտոյտ կամ ցաւ պատճառէ և ազդարարէ
վտանգը . այսպէս ո՛չ մի բան զգալո՞ կ'ընէ անոնց
անտեսանելի թոյնը , և հետեւաբար կը շարունակեն ,
օրէ օր , չչել զայն առանց ու և է կասկածի :

Ի՞նչ կ'ըլլայ վախճանը : Անոնց կենաց բոցը , պահ-
պանուելով սոյն անմաքուր օդով , չմարիր , այլ քիչ
քիչ կը տժգունի , կ'աղօտանայ . Հեք մարդիկը կը
տկարանան . անոնց այտերը կը թօշնին , անդամները
կը նիհարնան ու կը տկարանան . քիչ ատենէն թե-
թեւ հազ մը կը լսուի , և վերջապէս հիւանդութիւն
մը երեւան կ'ելնէ և չուտով կը մարէ այն բոցն որ
արդէն մօտ էր չիջանելու :

Այս է ահա յամբ անշնչութիւնն որ ամենէն սոս-
կալին է , քանզի անզգալի է ու անխօս , և երեւան
շ'ելներ բայց եթէ այն ատեն երբ առողջութիւնը
իմանդարած է արդէն . Եւ դժբաղդաբար շատ յաճա-
խանդէպ է այս , քանզի առաջ կուգայ ամէն անդամ
ներչնչեալ օդը մաքուր չէ բացարձակապէս . կ'ըս-
որ պառնայ ամէն այն գործառորաց որք կ'աշխատին
շափազանց նեղ կամ անբաւական կերպիւ օդաւոր-
եալ արհեստանոցներու մէջ , այն աղքատիկ մարդոց
երեք կամ չորս անձանց համար մէկ սենեակ
որք երեք կամ չորս անձանց համար մէկ սենեակ
ունին միայն , վերջապէս ամէն անոնց որք չեն կրնար
կամ չեն գիտեր տաւ իրենց կենաց առատ եւ առող-
ջար սնունդ : Եւ աւազ , հազարներով ու բիւրնե-
րով կան անոնցմէ :

Եւ սակայն շատ նեղութեան ու ծախուց պէտք
չկայ անհետացնելու կամ գէթ մեծապէս մեղմացնե-
լու կամար այս սոսկալի վտանգը :

ինչպէս . — Յաջորդ խօսակցութիւնը կը նուի-
րենք պատասխանելու սոյն հարցման :

Խ Ր Ա Տ Ն Ե Ր

Օդը կենաց սնունդն է : Եթէ վայրկեան մը պակ-
տի , կը մեռնիս :

Կրնաս երկու օր առանց ուտելու ապրիլ : Բայց
փորձէ՝ երկու վայրկեան շունչ չառնուլ . կրնա՞ս գե-
մանալ : — Անկարելի է :

Օդը՝ փոխանակ ուտելի հաց մ'ըլլալու , չնչելի
հաց մըն է :

Աղտոտ ու աւրուած հացը կ'ուտե՞ն մարդիկ : —
Ո՛չ : Նոյնպէս ուրեմն , չնչելու չէ աղտոտ ու ապա-
կանեալ օդը :

Պիտի ուտէի՞ր հացն զոր ուրիշ մը արդէն ծա-
մած ըլլար : — Ոչ , նոյնպէս ուրեմն պէտք չէ որ
չնչես օդն զոր արդէն գործածած է ուրիշ մը շըն-
չելով :

Միշտ նոր ու մաքուր օդ պէտք է քեզ :

Օդը՝ զոր կը չնչես՝ պէտք է կերած հացիդ պէս
մաքուր ըլլայ :

Ապականեալ օդը , աւրուած հացի պէս կը մեռ-
ցընէ զքեզ :

ԱՌԱՋՔ ԵՒ ՄՏԱՋՈՒԹԻՒՆՔ

Մարդուն չունչը մահացու է մարդուն :

Գէշ օդը աւելի մարդ կ'սպաննէ քան սուրը :

Հոն ուր օդ չմոներ , բժիշկ կը մտնէ :

Սակաւութիւն օդոյ , առատութիւն ցաւոց :

Օդը սնունդն է չնչառութեան : Ինչպէս որ արդէն կերուած հաց մը չես ուտեր . նոյնպէս պէտք չէ որ չնչես օդն որ արդէն գործածուած է :

ՀԱՐՑԱՐԱՆ . — Փակեալ սենեկի մը կամ տեղւոյ մը օդը ինչ չը կը քարշահոտի . — Ինչո՞վ կը շնչենք . — Ինչո՞ւ կը շնչենք . թթուածին ու ածուփը ի՞նչ դեր կը կատարեն շնչառութեան մէջ . — Ինչո՞ւ ըսուած է թէ մարդուն ունիչը մահացու է մարդուն . — Ի՞նչ ըսել է անշնութիւն . — Քանի՞ տեսակ անշնութիւն կայ . — Տուեք օրինակներ երկոքէն . — Յիշեցէք շնչառութեան վերաբերեալ առողջապահական առածներ ու մտածութիւններ .

ԵՐՐՈՐԴ ԽՕՍՄԱՑՈՒԹԻՒՆ

Աե ինչպէս պէտք է շնչել (Շար .)

Չ . — Շնչելի օդոյ որակն ու բանակր . — Խիսամաքուր , բնածխական թթուէ ազատ օդ չնչել , ահա՝ առաջին պայմանն առողջութեան :

Բայց ի՞նչ կերպով կարելի է կատարեալ մաքրութեան մէջ պահել մթնոլորտն յորում կ'ապրինք :

Մարդ մը մէկ ժամէն կ'արտադրէ և կ'արձակէ գըրեթէ տան եւ վեց լիսր բնածխական թթու : Միւս կողմանէ , ներհուն տարրաբաննք ապացուցած են որ տասնեւվեց լիտր բնածխական թթու կը բաւէ ապահանել . թունաւորել տասը խորանարդ մէթր օդ :

Հետեւաբար , որպէսզի մթնոլորտը միշտ առողջարար մնայ , պէտք է որ ժամէ ժամ տար խորանարդ մէթրը նորոգի մէկ անձի համար : Այս է ահա հակիրճ ու խիստ կանոնը զոր առողջաբանութիւնը կուտայ մեզ և զոր պարտինք յարգել խնամով , եթէ կարեւորութիւն կ'ընծայենք առողջութեան :

— Բայց , պիտի ըսէք , շատ խստապահանջ է ձեր առողջաբանութիւնը , և , մեծահարուսա մարդիկ , ապարանաց բնակիչք միայն պիտի կրնային հետեւիլ անոր :

Ենթադրենք թէ խնդիրը ննջասենեկի մը վրայ է : Երեկոյին ժամը երեքին կը մտնենք ներս . առաւօտուն ժամը 11 ին կ'ելնեմք գուրու . 8 ժամ անցուցած կ'ըլլանք ննջասենեկին մէջ . Պէտք էր ուրեմն որ 8 անգամ 10 խորանարդ մէթր օդ պարունակէր ան . այսինքն $8 \times 10 = 80$ խորանարդ մէթր պարունակ ունենար ննջասենեակս : Եւ այս հաշիւ դեռ մէկ անձի համար է : Եւ եթէ երկու , երեք անձեր պառկէին հոն , ինչպէս կը պատահի յաճախ , այն ատեն այլ եւս չպիտի բաւէր 80 խորանարդ մէթր , այլ 160 , 240 խորանարդ մէթր պարունակ պէտք էր ունենար . այսինքն պէտք էր շտեմարանի մը չափ ընդարձակ ըլլար : Անկարելի էր այս : Երբ սենեկի մը կողմերը 4 կամ 5 մէթր են և բարձրութիւնը $2\frac{1}{2}$ մէթր , արդէն չափաւոր կոկիկ սենեակ մը կը համարուի : Շատ մարդիկ կան որոց սենեակներն նոյն խոկ ասկէ աւելի նեղ են :

— Այդ բանն իրաւ է , բարեկամներս : Մեր սենեակներն ընդհանրապէս 40-50 խորանարդ մէթր պարունակ ունին , և յաճախ մէկէ աւելի անձեր կը բնակին հոն : Բայց նեղ սենեկի մը մէջ մաքրու օդ

որպէսզի, գիշեր ատեն, ցուրտ օդոյ հոսանքը, փախանակ երթալ ուղղակի քնացողին զարնելու, բաղեսի առաստաղին, պաստառաձեւ բեկանի անոր դէմ և կամաց կամաց վար իջնէ :

Փոխանակ պարզ ծակ մը բանալու, աւելի լաւ է, եթէ հնար ըլլայ, թենակ մը դնել. Գիտէք գուք թէ ի՞նչ է թեւճակը. Մեր դասարանին պատուհանք ունին թեւճակ: Տեսակ մը փոքրիկ վերնադուռ (ֆէփէնկ) է որ դէպ ի վեր կը բացուի և որոյ բացուածքն կը փոփոխի ըստ կամս: Այդ կերպով, կարելի կ'ըլլայ ըստ պիտոյից յաւելուլ կամ նուազեցընել մաքուր օդոյ հոսանքը:

Կը տեսնէք, բարեկամներս, որ եթէ անմաքուր օդ ծեւլու վտանգը սոսկալի է, այս վտանգէն խոյս տալն է խիստ դիւրին: Հարուստն իր ասարանքին մէջ, աղքատն իր խրճիթին մէջ կրնան հաւասարապէս վայելել մաքուր ու առատ օդ: Ո՛չ ստակ և ո՛չ նեղութիւն պէտք է պատին մէջ կամ ապակւոյն վըրայ ծակ մը բանալու համար:

Ասոնք այնպիսի զգուշութիւններ են զորս ամէն մարդ կարող է ընել, եթէ գիտնայ անոնց օգտակարութիւնը: Եւ այսքան պարզ ու այսքան դիւրագընի զգուշութեամբ որչա՛փ կեանքեր չպիտի փրկուէին: Որչա՛փ ընտանիքներ կ'անցընեն գիշերը նել սենեկի մը մէջ, խիստ ամրափակ, որու մթնոլորտն՝ առաւոտուն հեղծուցիչ հոտ մը կ'արձակի:

Պ. Հիւանդին սենեակը մի՛ փակէք. անոր շուրջը մի՛ խոնուիք. — Օդափոխութիւնը շատ աւելի կարեւոր կը դառնայ երբ սենեկին մէջ հիւանդ ըլլայ: Եւ դիւրին է հասկնալ թէ ինչո՛ւ: Ե՞րբ աւելի պէտք է կրակը փչել: Այն ատեն, անշուշտ, երբ մարելու

վրայ է: Արդ, երբ մէկն հիւանդ է, այն այրումը՝ որ կեանքն իսկ է՝ կը գանդաղի. կենդանի վառարանը այլեւ կամաց կամաց կը վառի: Որչա՛փ վըտանդառոր պիտի ըլլար այն ատեն չնչել տալ նմավտառողջ օդ որու մէջ թթուածինը քիչ ու քնածխական թթուն շատ ըլլար: Ընդհակառակն, այն ատեն ալ պէտք է մանաւանդ որ ընտիր, խիստ մաքուր օդ ծծէ. որպէս զի վերստին կենդանութիւն առնու անոր շիջելամերձ բոցը:

Այս հարկը՝ զոր հիմա շատ լաւ կը հասկնաք դուք և որ բացորոշ կը թուի ձեզ՝ այս հարկն անծանօթէ է բազմաց: Խիստ յաճախ հիւանդի մը սենեկին պատուհանները ամրափակ ու դռներն ալ փակ կը պահեն այնպէս որ հիւանդին չնչած օդը չկրնար նորոգուիլ: Խեղձն այս կերպով ընկլմուած կը գտնուի մթնոլորտի մը մէջ որ հետզիւտէ վտանգաւոր կը դառնայ: Եթէ դիւրամբ հիւանդին բժշկութեան համար ամէն յոյս ի դերեւ հանել ուզէինք, քան զայդ աւելի լաւ միջոց մը չպիտի կրնայինք գտնել: Եւ գործած պիտի ըլլայինք այնպէս որպէս թէ ուղէինք՝ շիջելամերձ հուր մը արծարծելու համար՝ ամրապէս փակել ծխնելոյզն և ուրիշ ամէն անցք ուրկէ կարող ըլլար ներս թափանցել օդը:

Շատ անհեթեթ ու վտանգաւոր սովորութիւն մըն է այս որմէ վախնալու էք միշտ: Ապագային, անշուշտ խնամելու հիւանդներ պիտի ունենաք: Անոնց սենեկաց պատուհաններ ու դռները մի՛ պատէք պնդէք կտաւով, թղթով, և մի՛ փակէք գանոնք աղտոտ ու անառողջ օդոյ մէջ: Ընդհակառակն, մէծ խնամք տարէք որ, կարելի եղածին չափ, մաքուր և խիստ կենսատու մթնոլորտի մը մէջ չնչէ նա:

Սակայն, պիտի ըսէք ինձ, պէտք չէ զգուշացնալ որ հիւանդները պաղ չ'առնուն, օդոյ հոսանաց չենթարկուին:

Այս, առտարակոյս, Բայց առանց հիւանդը պաղեցնելու, սենեկի մը օդը փոխելէն աւելի դիւրին բան չկայ: Կը բաւէ որ ինչ ինչ զգուշութիւնները ընենք. պէտք է գոցենք, զոր օրինակ, անկողնոյ վարագոյրներն, երբ վայրիենապէս բանանք պատուհանները, և պէտք է վերստին բանանք վարագոյրները, երբ փակենք պատուհանները: Ներս մտցուցէք օդ և արեգակ. իրենց հետ առողջութիւն կը բերեն անոնք:

Միւենոյն պատճառաւ պէտք չէ թողուլ որ՝ նեղ, նոյն իսկ չափաւոր սենեկի մէջ հիւանդի սնարին նստին մնան բազմաթիւ անձեր: Այդ անձինք չուրջը նստին մնան թթուածինի որուն օդէն պիտի առնուին իրենց մտան թթուածինի որուն այնքան շատ պէտք ունի խեղճ հիւանդը, և պիտի նպաստէին թունաւորելու մթնոլորտն՝ անոր մէջ թափելով բնածիւական թթու:

Քիչ այցելութիւն և շատ օդ. ահա՛ ինչ որ պէտք է անոնց որք կը մաքառին հիւանդութեան դէմ:

Խ Ա Տ Ն Ե Ւ

Ճերմակ ընտիր հացը թանկ է. աղքատն ամէն օր չուտեր անկէ:

Բայց մաքուր պատուական օդն ստակով չծախսուիր. Աստուած ճրի կուտայ զայն քեզ:

Բա՛ց պատուհանդ օդին. առողջութիւնն իսկ է որ անոր հետ պիտի մտնէ բնակարանիդ մէջ:

Ամէն առառու, երբ ելնես անկողնէդ, սենեկիդ պատուհանները լայն արձակ բա՛ց. որպէսզի դուրս ելնէ օդն զոր չնչած ես գիշերը, և ներս մտնէ դրսի առողջ օդը:

Գարշահոտ ու ապականեալ ջրոյ մէջ կուզէլիր լուղալ: Ուրեմն աշխատէ՛ նոյնպէս որ ապականեալ ու գարշահոտ օդոյ մէջ չ'ապրիս:

Հոն ուր օդ չմտներ մահնէ է որ կը մտնէ:

ԱՌԱԾԻՑ ԵԽ ՄՏԱԾՈՒԹԻՒՆՔ

Պէտք է չնշել տալ բնակարանին, որպէս զի չնշեն բնակիչք:

Բաւական չէ որ կարասիք մաքուր ըլլան, պէտք է նաեւ որ օդը մաքուր ըլլայ:

Կեանքն երկարելու ձմարիտ գաղտնիքը, անձամք զայն չկարձըցնելոյն մէջն է:

ՀԱՐՑԱՐԱՆ. — Ի՞նչպիսի օդոյ պէտք ունինք. — Մէկ ժամուան մէջ որչա՞փ օդ կ'ապականէ մէկ անձը. միջին հաշով որչա՞փ օդոյ պէտք ունի մէկ անձը մէկ ամսուան մէջ.

Օդափոխութիւն կատարելու ի՞նչ միջոցներ գիտէք:
Հիւանդի մը սենեկին օդափոխութիւնը ո՞ր աստիճան պէտք է. — Ինչո՞ւ պէտք չէ խոնուիլ հիւանդին բոլորտիքը:

ԶՈՐՅՈՒԹԻՒՆ ԽՕՍԱԿՅՈՒԹԻՒՆ

Թէ ինչո՞ւ կ'ուտենի

Տեսանք թէ առողջաբանութիւնը որչա՞փ իըստապահանջ է ի մասին որակին և քանակին այն ըն-

շառական կերակրոյ որ կը կոչուի օդ : Նոյնչափ խստապահանջ է միւս կերակրոց մասին , այն կերակրոց զորս կ'առնունք բերնով և զորս կը մտցնենք մեր ստամոքսին մէջ :

Բայց այս պահանջները , կերակրոյ առողջաբանութեան վերաբերեալ այս կանոները , ուսումնասիրելէ առաջ՝ պէտք է հարձ ի կարճոյ ամփոփենք ինչ որ սորված էք սնուցման վրայ :

10. Ինչո՞ւ կ'ուտէ մարդ . — Մարդ մը , որչափ որ ապրի , կը չնչէ , կ'ըսէինք . կրնանք ըսել նաեւ . Մարդ մը՝ որչափ որ ապրի՝ կ'ուտէ : — Բայց ինչո՞ւ կ'ուտէ :

Մեր վերջին խօսակցութեան մէջ , մարդը կը նը . մանցընէինք չվառ ջերմոցի : Մեր բաղդատութիւնը բոլորովին ճիշդ չէր . քանզի , վերջապէս մարդ կերթայ կուգայ . մինչդեռ ջերմոցը չ'կրնար շարժիլ . Զերմոցի մը չէ որ պէտք է նմանցնել մարդը . այլ վայրաշարժի մը . Վայրաշարժին պէս , մարդն ալ ունի վառարան մը որոյ մէջ անդադար կ'այրի ածոււխ : Ինչպէս որ վայրաշարժը իր վառարանին տաքութեամբ կը շարժի , նոյնպէս ալ մարդկային մարմաց ամբողջ մեքենան կը շարժի իր վառարանին տաքութեամբ :

Նմանութիւն մը չէ այս . բուն իսկ իրականութիւն է : Մարդ չէ թէ նման է վայրաշարժի , այլ ճըշմարիտ վայրաշարժ մըն է . միայն թէ այնպիսի վայրաշարժ մըն է որ կրնայ անձամբ փնտուել գտնել իր պէտքերը . ջուր , ածուխ , ևն . Ներքին կրակը , զոր կը պահպանենք ինամով , մեզի զօրութիւն կուտայ երերալու , ռարժելու . ճիշդ ինչպէս որ շոգեշարժ մեքենային կրակն է որ կուտայ շարժում անիւներուն :

Վայրաշարժին ի՞նչ պէտք է որ շարունակ աշխատի , կանգ չ'առնէ . — Երկու բան պէտք է :

Նախ ածուխ , բուծանելու համար կրակը որ զայն կը բանեցունէ :

Յետոյ նիւթ , անդադար նորոգելու համար այն մասերն որք կը մաշին , այսինքն երկաթ՝ իր անիւներուն համար , պղինձ՝ իր խողովակներուն համար , պողպատ՝ իր սոնակներուն համար :

Սրդ , ճիշդ ու ճիշդ անոր նման է ամէն սղջ կենդանի , և մասնաւորապէս մարդը : Ապրելու համար , ի՞նչ պէտք է անոր . — Երկու բան պէտք է :

Նախ ածուխ . պահպանելու համար իր ներքին վարանը .

Յետոյ միս , կամ մսին նմանող կերակուրներ , նորոգելու համար իր միսը , այսինքն մարմինը , քանի որ մաշի :

Կրնանք հիմա պատասխանել սա հարցման . ինչո՞ւ կ'ուտէ մարդ . — Կ'ուտէ . 1⁰ իր կենաց կրակը բորբոքելու համար . 2⁰ իր մարմանը մաշած մասերը նորոգելու համար :

11. Այրելի եւ նորոգի՝ կերակուրք . — Կրնանք նման պատասխանել սա հարցման . ի՞նչ պէտք է որ ուտէ . — 1⁰ Ածուխ պարունակող կերակուրներ . այսինքն այրելի կերակուրներ . 2⁰ Այնպիսի կերակուրներ որոնք միս կամ նմանօրինակ գոյացութիւններ պարունակեն , այսինքն նորոգի՝ կերակուրներ :

Շա'տ լաւ , պիտի բաէք . Բայց ատկէ բան մը չենք հասկնար . հարկ է գիտնալ թէ որո՞նք են այն կերակուրներն որոնք կը պարուակեն ածուխ , եւ որո՞նք են անսնք որոնք կրնան մսի՝ տեղ բռնել :

Ճիշդ է . բայց արդէն շատոնց ի վեր գիտունք ,

տարրաբանք լուսաբանած են այդ խնդիրը, այնպէս
որ գիւրին է պատասխանել ձեզ:

Այրելի կերակուրները, այսինքն ածուխ պարունա-
կող կերակուրներն են. ճարպ, կարագ, ձեր, կողի
փրուց, շաքար, հաւկրի դեղնուց, ալիւր, փեկուղ,
ալիոլ և ամէն հեղուկ որ կը պարունակէ ալքօլ. այ-
սինքն գինի, գարեջուր, օլի, ռոմ, բարկ ըլմպելիներ.
Բոլոր այս կերակուրներն են վայրաշարժին ածուխը.
Մեր մարմնոյն մէջ կը մտնեն որպէս զի վասին, այ-
սինքն միանան թռքերէն եկած թթուածնին հետ.
Իրենց այրումը յառաջ կը բերէ տաքութիւն, յառաջ
կը բերէ նաեւ զօրութիւն զոր կը գործածենք շար-
ժելու համար մեր անդամներ:

Նորոգիչ կերակուրները չեն պարունակեր ածուխ՝
առաջնոց պէս: Անոնք, ամէնն ալ կը պարունակեն ու-
րիշ գոյացութիւն մը, շատ տարբեր, որուն վրայ
դաս առած էք մեր բնալուծութեան դասուց մէջ.
այս գոյացութիւնն է բորակածինը: Մեր մարմինն ամ-
բողջ շինուած է բորակածինէ, այնպէս որ մեր մար-
մինը՝ օր օրի նորոգելու համար, պէտք է բացարձա-
կապէս ուտել բորակածին պարունակող գոյացու-
թիւններ:

Որո՞նք են բորակածնային գոյացութիւնք որք
յարմար ըլլան նորոգիչ կերակուրները կազմելու:

Ամէնուն մէջ առաջինն է միսը. գերազանցապէս
նորոգիչ կերակուրն է այն: Բայց բորակածին կը
գտնուի նաեւ ուրիշ շատ մը սնուցիչ գոյացութեանց
մէջ. զոր օրինակ կարին մէջ, ինչ ինչ բանջարելինաց
մէջ, հաւկրի ներմկուցին մէջ, ևն. Այս ամէն կերա-
կուրները յարմար են վերակազմելու մեր գործա-
րանները որոնք կը մաշին օրէ օր: Մեր մարմնոյն մէջ

կը մանեն ոչ թէ այրելու և անհետանալու համար,
այրելի կերակրոց պէս՝ այլ կենդանի գործարաններ
կազմելու համար, մեր անձն իսկ ըլլալու համար:

Բացայաց բան մըն է այդ, պիտի ըսէք. Շատ
լաւ կը հասկնանք թէ ողջ ու քաջառողջ մնալու հա-
մար, պէտք է որ ուտենք ածուխ և բորակածին,
կամ գէթ այնպիսի կերակուրներ որոնք պարունակեն
ածուխ, և դարձեալ այնպիսի' կերակուրներ որոնք
պարունակեն բորակածին: Բայց ամէն բան ասով
պարունակեր զորակածին: Այս ամէն բան ասով
զլրանար: Պէտք է գիտնանք թէ որչա'փ ուտելու է
մէկ տեսակէն, և որչա'փ միւս տեսակէն:

Իրաւունք ունիք: Այդ է կարեւոր խնդիրը: Բա-
րերախտաբար շատ գիւրին է ատոր պատասխանել
եթէ ոչ բացարձակ ծգրտութեամբ, գէթ մերձաւոր
ծզութեամբ: Ահաւասիկ

12. Կերակրոյ բանակը. — Միջահասակ մարդ մը,
քսան և չորս ժամուան մէջ, միջին հաշով կ'սպառէ
250 կրամ ածուխ և 15 կրամ բորակածին: Ուրիշ
խօսքով, պէտք է որ իր կերակուրներուն մէջ 250
կրամ ածուխ և 15 կրամ բորակածին գտնուի որպէս
զի իր կորուստներն անվրէպ նորոգին, և որպէսզի
կարող ըլլայ ապրիլ ու աշխատիլ:

Երբ մարդ այսքան ածուխ ու բորակածին չգտնէ
իր կերակրոց մէջ, եթէ իր սնունդը խիստ վտիտ
ըլլայ, խիստ քիչ նորոգիչ ըլլայ, ի՞նչ կ'ըլլայ վախ-
ճանը:

Վախճանն այն պիտի ըլլայ որ այդ խեղճին կո-
րուստները չպիտի լցուին, գործարանաց մաշումը
չպիտի նորոգուի, և վառարանն, ածուխ չգտնելով,
այլ եւս տժոյն ու շիջելամերձ բոցով մը միայն պի-
տի վառի:

Անբաւական սնունդ առնող մարդ մը կը նիմար-
նայ . քանզի մարմինը կը մաշի և չնորոգուիր : Նաեւ
կը Տկարանայ այդ մարդ . քանզի այրումը , ուրկէ իր
ոյժը կ'ստանայ՝ այլ եւս ըստ բաւականին չբորբո-
քիր : Եթէ այսպիսի վիճակ մը երկար տեւէ , տկա-
րութիւնն ու նիհարութիւնը կ'աւելնան օր քան զօր ,
մինչև որ կենաց փոքրիկ կայծն , որ դեռ կը պլաւար ,
վերջապէս մարի : Այրելի չգտնուելուն համար ; կանգ
կ'առնէ մեքենայն :

Այսպէս նիհարութիւն , տկարութիւն և վերջա-
պէս մահ . այս է անբաւական սննդեան արդիւնքը :

Բայց ի՞նչ կը պատահի , եթէ , փոխանակ խիստ
վտիտ ըլլալու , սնունդն ըլլայ խիստ առատ , եթէ
մեզի տայ աւելի ածուխ և աւելի բորոկածին քան
զոր պէտք է մեզ :



Զեւ 4. — Որկրամոլ մարդ

Այդ պարագային մէջ եւս մեր առողջութիւնը կը
խանգարի . պատճառը գիւրին է հասկնալ : Ածուխը
զոր չափազանցութեամբ կ'ուտենք , զոր չենք կրնար
վառել , գիտէ՞ք ի՞նչ կ'ըլլայ . — ճարպի կը փոխուի
(այս բանը թող չպարմացնէ ձեզ . քանի որ գիտէք
թէ ճարպը գրեթէ մաքուր զուտ ածուխ է . ասոր

համար է որ այնքան լաւ կը վառի) , և այս կերպով
մեր մարմույն մէջ հոս ու հոն , մեր գործարանաց
մէջտեղ , մեր մորթին տակ կը հաւաքուի . կը գիր-
նանե :

Քիչ մը ճարպ ունենալը մեծ չարիք մը չէ , ընդ-
հակառակը , բարիք մըն է : Այս ճարպը , պահեստի
դրուած խնայեալ ածուխն է , որ կրնայ օգտակար
ըլլալ այն օրերն երբ սնունդն ըստ բաւականին չը
պարունակէ անկէ : Ասո՞ր համար է որ գէր մարդ մը
ուրիշ մարդէ մը աւելի երկար տաեն կրնայ դիմա-
նալ նօթութեան , քանզի կը վառէ նոյն իսկ իր ճար-
պը . կրնանք ըսել թէ կը տաքնայ այն ածուխով զոր
մէկ գի երած էր .



Զեւ 5. Փուժկալ մարդ

Բայց չափազանց ածուխը վտանգաւոր է . կը ճըն-
չէ , կը խեղէ մեր գործարանները , արգելք կ'ըլլայ
որ գործարաններն աշխատին և ըստ հաճոյս ապրին ,
և այսպէս , կ'ըլլայ պատճառ խել մը հիւանդու-

թեանց : Խիստ գէր մարդը դժուարաւ չունչ կ'առնէ , դժուարաւ կը մարսէ , դժուարաւ կը շարժի . վերջապէս իր կեանքը ապահով չէ :

Զափազանց բորակածինը ա'լ աւելի վտանգաւոր է . բորակածինի աւելորդը՝ չգործածուելով . ածուխի աւելորդին պէս՝ մարմոյն մէջ ինչ տեղեր կը հաւաքուի : Ան է որ յօդուածոց մէջ կը տեղաւորուի և յառաջ կը բերէ յօդացաւութիւն , հարուստ անձանց այս հիւանդութիւնը : Ան է որ բուշտին մէջ կը գոյացընէ կարծր ու խոշոր քարերն որոնք կը նեղեն ու կը մեռցընեն այնքան մարդեր :

Ինչպէս կը տեսնէք , ո'չ չափազանց շատ , ո'չ չափազանց քիչ . ահա' կերակրոյ առողջապահութեան գաղտնիքը : Պէտք է ուտենք ո'չ թէ մեր հաճոյքին համար , այլ մեր պէտքին համար , այսինքն ճիշդ ու ճիշդ լցնելու համար մեր կորուսածին տեղը :

Յաջորդ խօսակցութեան մէջ պիտի տեսնենք թէ որո՞նք են այն կանոնները որոնք կրնան մեզ առաջնորդ ըլլալ՝ կատարեալ այսինքն բաւարար ու միանգամայն ժուժկալ սնուցման մասին :

Խ Բ Ա Տ Ն Ե Ր

Երբ սեղանին վրայ ես , դժուարահաւան մի՛ ըլլար , նազ մի՛ ըներ : Սովորէ՛ ուտել ինչ որ կ'ուտեն , Եթէ կան կերակուր-ներ զորս չես սիրեր , դուն քեզ զսպելով կե՛ր : Քիչ օրէն չպիտի յիշես բնաւ թէ չէիր սիրեր զանոնք :

Աճապարելով մի՛ ուտեր բնաւ . կամաց կեր : Մանաւանդ խնամով ծամէ՛ : Խես չինելէ առաջ մի՛ կուլ տար պատառդ :

Առանց ծամելու կը լել խենդի գոծ է . ակռայ-ներդ բերնիդ մէջն են և ո'չ բնաւ ստամոքսիդ մէջ : Մի՛ ուտեր այլ ես , անմիջապէս որ զգաս թէ ա-նօթի չես :

Ա.Ա.ԱԾ.Բ ԵՒ ՄՏԱԾՈՒԹԻՒՆՔ

Ոչի՛նչ չափազանց :

Պէտք է ուտել ապրելու համար և ո'չ թէ ապրիլ ուտելու համար :

Աւելի լաւ է ջաղացք երթաւ քան բժշկին : Յագեցուր քաղցդ և ոչ թէ որկրամոլութիւնդ :

ՀԱՐՑԱՐԱՆ. — Ի՞նչու կ'ուտէ մարդ . ի՞նչ բանի նման է մարդկային մարմինը . — Կերակուրք քանի՞ կարգի կը բաժնուին իրենց կատարած դերին նայելով . յիշեցէ՛ք այրելի կերակուրներ . յիշեցէք նորոգիչ կերակուրներ . — Միջահասակ մարդու մը հա-մար ի՞նչ է մերձաւորապէս կերակրոյ քանակը . ի՞նչ կ'ըլլայ ան-բաւական մննդեան մը հետեւանքը . ի՞նչ կ'ըլլայ չափազանց ա-ռատ մննդեան մը հետեւանքը . հետեւաբար ի՞նչ պատուէրի հե-տեւելու է . — Յիշեցէք մի քանի առածներ ու մտածութիւններ կերակրոյ առողջապահութեան մասին .



ՃԻՆԳԵՐՈՐԴԻ ԽՕՍՍԱՑՈՒԹԻՒՆ

Թէ ի'նչ պիտի է ուտել

Մեր վերջին խօսակցութեան մէջ կ'ըսէինք թէ մեր ամէնօրեայ սնունդը պէտք է այնպէս մը կանո-նաւորել որ՝ միջին հաշով 250 կրամ ածուխ և 15 կրամ բորակածին քաղենք անկէ : Բայց որովհետեւ

չենք ուտեր զուտ ածուխ և ոչ ալ զուտ բորակածին, խնդիր է գիտնալ թէ ինչ կերակուր պէտք է ուտել և որչա՞ի ճշդիւ պահելու համար այս թիւերը :

13. Կատարեալ կերակուրք. — Ի հարկին, կրնայինք այս ամէնը միանգամայն գտնել միակ կերակրոյ մը մէջ, վասն զի կան այնպիսի կերակուրներ որոնք գրեթէ ուզուած չափով կը պարունակեն թէ՛ ածուխ և թէ՛ բորակածին : Այս կերակուրներէն ամէն մէկը կրնայ ուրեմն առանձինն բաւել մեր կենաց : Այս պատճառաւ կատարեալ կերակուր կ'ըսուին անոնք :

Այդ կերակուրներէն մին շատ լաւ կը ճանչնաք դուք. անո՛վ սնած էք ձեր կենաց առաջին ամիսներուն մէջ : Կաքն է այն : Կաթը կը պարունակէ շաքար և կարագ, այսինքն ածուխ : Կը պարունակէ նաեւ բորակածին՝ ճերմակ ու թանձր գոյացութիւն մը՝ որ ծանօթ է ճեզ, վասն զի անկէ՛ է որ կը շինեն պանիրը : Այսպէս, կրնայինք ապրիլ միմիայն կաթով, ինչպէս արդէն ամէնս ալ անով ապրած ենք մեր կենաց առաջին ամիսներուն մէջ :

Ուրիշ կատարեալ կերակուր մըն ալ հաւկիրն է . վասնզի հաւկթին գեղնուցը ուրիշ բան չէ եթէ ոչ ճարպ, այսինքն ածուխ, և հաւկթին սպիտակուցն է գրեթէ զուտ բորակածին : Ուրեմն կարելի է ապրիլուտելով միմիայն հաւկիթ :

14. Խառն կերակուրք. — Հաց եւ միս իբր տիպար . անօնց բանակր. — Բայց միայն կաթ կամ հաւկիթ ուտելը ի վերջոյ ձանձրացուցիչ պիտի ըլլար : Այս միակ կերակուրը վերջապէս պիտի խորչեցունէր ստամոքսը : Այս պատճառաւ, սովորաբար կ'ուտենք շատ բանելու . խառն կերակուրներով կը սնանինք, Ածուխը քաղենք ճարպէն և մանաւանդ ալիւրէն . բորակ քաղենք ճարպէն և մանաւանդ ալիւրէն . բորա-

կածինը կ'առնենք մսին մէջէն կամ ուրիշ գոյացութեանց մէջէն որոնք կը պարունակեն բորակածին : Հաց և միս, ահա՛ խառն կերակրոց ամենէ սովորական տիպարը, Ուրեմն պէտք է փնտուենք թէ որչա՞ի ուտելու ենք մէկէն և միւսէն որ մեզի անհրաժեշտ եղած 250 կրամ ածուխն ու 15 կրամ բորակածինն ստանանք :

Այս բանը գիւրին է հաշուել: 800 կրամ հացը կը պարունակէ 240 կրամ ածուխ և 9 կրամ բորակածին : 200 կրամ միսը իւր մէջ ունի 10 կրամ ածուխ և 6 կրամ բորակածին : Երկուքին գումարն ընելով՝ կ'ունենանք ճիշդ 250 կրամ ածուխ և 15 կրամ բորակածին : Այսպէս ճշդիւ ունենալու համար մեզի պէտք եղածը և բնաւ՛ չափազանց՝ պէտք է օրական ուտել 800 կրամ հաց և 200 կրամ միս :

Դիտեցէ՞ք սակայն թէ շատ քիչ անգամ կը պատահի որ ճաշ մը միմիայն հացէ ու մսէ բաղկանայ : Ճաշի մէջ միշտ կը գտնուին ուրիշ շատ մը բաներ : Զոր օրինակ, յաճախ կը գտնուի քիչ մը զինի . գինին կը պարունակէ ալքօլ, այսինքն ածուխ . հետեւաբար, երբ մարդ գինի խմէ, կրնայ պակսեցընեւ հացին քանակը : Յաճախ ևս կը գտնուի ընդեղէնով ապուր : Արդ, ընդեղէնք կը պարունակեն միանգամայն ածուխ և բորակածին : Ապուր ուտողն ուրեմն կրնայ պակսեցընեւ հացին քանակն ու մսին քանակը : Նոյնը կարելի է ընել երբ մարդ ուտէ կաթ կամ հաւկիթ, որոնք ինչպէս գիտէք՝ կատարեալ կերակուրներ են, այսինքն՝ թէ՛ ածուխ և թէ՛ բորակածին կը պարունակեն :

Բայց վերջապէս, մերձաւոր հաշուով 800 կրամ հաց և 200 կրամ միս ըլլալու է սովորաբար մեր առօրեայ կերակրոյ բաժինը :

15. Կերակրոյ բանակը բառ աշխատութեան . —
Սովորաբար, կըսենք : Արդարեւ այս թիւերը միջին
հաշիւ մը կը ներկայացնեն միայն : Եթէ հնոցպանի
մը հարցընէիք թէ օրական ո՞րքան ածուխ պէտք է
իր վայրաշարժին համար, ձեզի պիտի պատասխանէր .
« Գործը գիտէ . սպառելի ածուխին քանակը կախում
ունի այն ճամբէն զոր կը կտրէ, կախում ունի թի-
ւէն այն կառաց զորս կը քաշէ, վերջապէս կախում
ունի աշխատութենէն զոր կը կատարէ : Բայց միջին
հաշուով, օր աւուր վրայ, ոյսքան ածուխ պէտք է
վայրաշարժիս : »

Արդ, ձիշդ նոյնպէս է նաև մարդկային վայրաշար-
ժին համար: Միջին հաշուով, օր աւուր վրայ, իրապէս
կ'սպառենք 250 կրամ ածուխ և 15 կրամ բորբակածին:
Բայց այս բանը կախում ունի մեր աշխատութենէն :

Հարուստ ու անգործ մարդը, որ բնաւ չը գոր-
ծածեր իր սրունքներն ու իր բազուկները, բնաւ չը
մածիր այդ մարդը . նա չ'սպառեր իր մարմինը մշա-
կին ու երկրագործին պէս որոնք առաւօտէ մինչեւ
կիրեկոյ կ'աշխատին ու կը մաշին : Ուստի միոյն կե-
րեկոյ բաժինը ըլլալու չէ ա'յն ինչ որ է միւսոյն
բաժինը :

Զաշխատող մարդը պէտք է քիչ ուտէ կամ թէ
պէտք է որ ուտէ քիչ մննդարար, աւելի թէթեւ
բաներ : Եթէ ոչ չպիտի կրնայ գործածել ածուխի և
բաների այս աւելորդը, և ուշ կամ կանուխ,
որկրամութիւնը սուզի պիտի նստի իրեն :

Ընդհակառակը, գործաւորը, այն մարդը որ կ'աշ-
խատցընէ իր սրունքներն ու բազուկները, պէտք է
որ աւելի ուտէ այդ մարդը, կամ պէտք է ուտէ ա-
ւելի մննդարար բաներ : Աւազ լիստ չատ անդամ

ինքն ալ կը բաղչայ այդ բանին . բայց աղքատ է, և
եթէ սնունդն անբաւական է, յանցանքն իրը չէ :
Այս, բայց շատ անդամ ևս աղքատ չէ նա, միայն թէ
տնտեսող է և սնունդի մասին խնայողութիւններ
կ'ընէ : Յուսի տնտեսութիւն, որ վերջապէս սոսկալի
կերպով կը թանկլնայ . վասն զի կ'առաջնորդէ հիւան-
դութեան, գործի դադարման, բժշկի ու գեղի ծա-
խուց, երբեմն իսկ մահուան : Այսպէս պիտի ըլլար
այս, իբրեւ թէ որոշէին քիչ ածուխ տալ վայրաշար-
ժին այն ժամանակ երբ պիտի կատարէ աւելի մեծ
աշխատութիւն :

Այսպէս ուրեմն, պէտք է սնունդն համեմատա-
կան ընել աշխատութեան հետ : Բնութիւնն, արդէն,
պէտք եղած ազդարարութիւնը կ'ընէ մեզ ի հարկին .
երբ գործով մը լիստ յոդնած ըլլանք, աւելի ախոր-
ժակ կ'ունենանք քան թէ այն ժամանակ երբ անգործ
անցուցած ըլլանք մեր օրը :

16. Կերակրոյ որակն բառ կիմայի . — Ասկէ զատ
պէտք է սնունդի որակն ալ համաձայն ընել . . . գիտէ՞ք
ի՞նչ բանի : Օդի բարեխառնութեան, կամ լաւ եւս,
օդին տակութեան ու ցրութեան : Այս բանը զարմանք
կը պատճառէ ձեզ : Եւ սակայն, ինչպէս պիտի տես-
նէք, լիստ պարզ բան մըն է :

Ի՞նչ բանի կը ծառայէ այն այրումը, այն բոցն որ
կը բոնկի մեր մէջ երբ ծնինք և որ կենաց հետ կը
մարի միայն, ինչպէս ըսած ենք, այդ այրումը, այդ
բոցը կը ծառայէ առաջ բերելու մեր ոյժը, մեր շար-
ժումները, բայց կը ծառայէ նաեւ ուրիշ բանի . —
զմեզ տաքցընելու :

Ինչ որ ալըլայ օդին ցրտութիւնը, բացարձակա-
պէս պէտք ունինք միշտ տաքութեան, եթէ ոչ կը

մեռնինք : Եթէ գժբախտաբար , մեր մարմինը պաղէր ,
արիւնը կը սառէր մեր երակաց մէջ , մեքենային հա-
զարաւոր զսպանակները կանգ կ'առնէին . մահ կ'ըլ-
լար հետեւանքը :

Այս ներքին վառարանը սահմանեալ չէ , ուրեմն ,
միայն շարժում տալու մեզ , ինչպէս որ վայրաշար-
ժին վառարանը սահմանեալ է միայն այդ նպատա-
կին . այլ սահմանեալ է նաեւ շարունակ տաքցընել
զմեզ :

Ակներեւ է ուրեմն թէ մեր կենդանական վառա-
րանը պէտք է՝ կիմային համեմատ՝ արծարծել աւե-
լի կամ նուազ ուժգին :

Բեւեռները , զոր օրինակ , սառոյցի դաշտերուն
մէջ , պէտք է որ մարդկային վառարանը վերջին ծայր
ուժքնութեամբ քաշ՝ որպէս զի կարող ըլլայ մաքա-
սիլ արտաքին մահացու ցրտին դէմ : Այսպէս , ի՞նչ
կ'ընեն եսքիմացիք , Լարոնիացիք , նմանապէս բեւե-
ռային ճանապարհորդք : Իրենց վառարանը կը խճո-
ղեն ածուխով , կը խմեն փոկի իւզ , կ'ուտեն ճրագու ,
վերջապէս կը սնանին խիստ այրելի գոյացութիւննե-
րով :

Ընդհակառակը , տաք երկիրներու մէջ , Արաբը ,
Հնդիկը կը սնանին ափ մը բրինձով զոր կը խաշեն ա-
նապակ ջրոյ մէջ : Պատճառն այն է որ օդին տաքու-
թիւնը արդէն բաւական կը տաքցընէ զիրենք . պէտք
չունին որ իրենց կենաց բոցը խիստ արծարծուն ըլ-
լայ , և , հետեւաբար , մեծ խնամք կը տանին որ չա-
փազանց այրելի շմատակարարեն անոր :

Կը հասկնաք հիմա թէ ինչո՛ւ պէտք է կիմային
համեմատ փոփոխել սնունդը :

Ցուրտ երկիրներու մէջ , մեր սնունդը պէտք է

բաղկանայ այնպիսի գոյացութիւններէ որոնք մաս-
նաւորաբար պարունակեն առատ ածուխ , այսինքն
ճարպ , ծէթ , կարագ , խոզի գիրուց , օղի :

Տաք երկիրներու մէջ , ընդհակառակն , այս գո-
յացութիւնք պիտի ըլլային վտանգաւոր . պէտք է
ըստ կարելոյն խոյս տալ անոնց գործածութենէն ,
և պէտք է սնանիլ մանաւանդ բուսականներով , ցո-
րենազգիներով , ընդեղէններով , պտուղներով :

Մարդ երր կիմայէ մը ուրիշ կիմայի մը տակ
կ'անցնի , պարտի փոփոխել իր սվորութիւնները և
համակերպիլ այն կանոնաց զոր սորվեցանք : Ամէն
տարի հազարաւոր Անդզիացիներ կը մեռնին Հնդկաս-
տանի մէջ այն պատճառաւ որ այս տօթագին երկրին
մէջ կը սնանին Անդզիոյ կերակուրներով , և կը շարու-
նակեն ուտել շատ միս , խմել գինի և օղի , փոխանակ
հետեւելու բնիկներու ժուժկալ սովորութեանց :
Անօգուտ ածուխն որով կը խճողեն իրենց վառարանը ,
չկրնալով սպառիլ կը գիզուի անոնց գործարտնաց
մէջ , կը յոգնեցընէ զանոնք , կը խաթարէ զանոնք և
այսպէս առաջ կը բերէ մահացու հիւանդութիւններ :

Կը տեսնէք , բարեկամներս , թէ մենք մենէ միայն
կախում չունինք , այլ ամէն այն բաներէն որոնք կը
շրջապատեն զմեզ : Մարդ ազատ չէ ըստ հածոյս տնօ-
րէնութիւններ ընել իր կենաց մասին . բնութիւնը ,
որոյ ծոցին մէջ կ'ապրի , կ'ատիպէ զինք որ հնազան-
դի իրեն , և իր գործոլութիւնները կանոնաւորէ
բնութեան պահանջմանց համեմատ : Պարտինք , ու-
րեմն , լաւ ըրբանել բնութեան պատուէրներն , և յե-
տոյ՝ համակերպիլ անոնց , վասն զի բնութիւնը կը
պատժէ ամէն անհնազանդութիւն , և իր պատիժ-
ները սոսկալի են :

Խ Բ Ա Տ Ն Ե Ր

Ճաշէ ճաշ կե՛ր միայն : Ստամոքսդ բաւական աշխատութիւն ունի նախաճաշի , ճաշի , ընթրիքի համար :

Ճաշէ ճաշ պէտք ունի հանգստանալու . հանդարտ թո՛ղ զայն : Զկրնար աշխատիլ անդադար :

Մանաւանդ մի՛ ուտեր տհաս պտուղներ : Եթէ դու կը սիրես զանոնք , ստամոքսդ չփրեր . հիւանդ կ'ըլլայ անոնցմով :

Կե՛ր այնպիսի պտուղներ միայն որոնք լաւ հասունցած ըլլան , լաւ անուշցած և արեւուն դէմ ոսկեգոյն դարձած :

Երբեք կուլ մի՛ տար պտղոյ կուտեր :

Տեսնուած են մարդիկ որ մեռած են , քանզի կուլ տուած էին դեղձի մը կուտ :

Կուտը ծակ մը բացած էր անոնց ստամոքսին մէջ , և խեղճերը մեռած էին :

Ա.Ա.Ծ.Բ ԵՒ ՄՏԱՆՈՒԹԻՒՆՔ

Բնութեան հետեւէ :

Անձնասպանութիւն կը գործէ նա որ չանսար բընութեան պատուէրներուն :

Հովին համեմատ առագաստ բա՛ց , աշխատութեան համեմատ սնունդ ա՛ռ :

Երկու լաւագոյն բժիշկներն են . Աշխատութիւն և ժուժկալութիւն :

ՀԱՐՑԱՐԱՆ . — Ի՞նչ ըսել է կատարեալ կերակուր . տօւէք որինակներ . — Ի՞նչ ըսել է խառն կերակուր . ո՞րն է խառն

կերակրոց սովորական տիպարը . օրական որչա՞փ հաց և որչա՞փ միս ուտելու է մարդ մը միջին հաշուով :

Կերակրոյ քանակին ի՞նչ բանի համեմատ փոխուելու է . ինչո՞ւ համար . — Կերակրոյ օրակն ինչո՞ւ փոփոխելու է ըստ կիմայի : Ցուրտ երկիրներու մէջ ի՞նչ տեսակ . և տաք երկիրներու մէջ ի՞ն տեսակ կերակուլներով մնանքուն է . — Բնութեան պահանջներու եղծումը ի՞նչ առաջ կը բերէ մեր մէջ . — Ցիշեցէք մի քանի առողջապահական կանոններ , առածններ և մոածութիւններ :

ՎԵՑԵՐՈՐԴ ԽՕՍՍԿՅՈՒԹԻՒՆ

Թէ ի՞նչ կ'ուտենի

Մեր վերջին խօսակցութեանց մէջ հարեւանցի կերպով տեսանք թէ մարդ ինչպէս պէտք է սնանի : Սնուցման հիմնական կանոնները սորվեցանք մինչև հիմա :

Բայց այն ընդհանուր կանոնները շատ գոտակար չպիտի ըլլային ձեզ՝ եթէ կանգ առնէինք անոնց վըրայ , և եթէ մանրամասնութեանց մէջ չմտնէինք : Որպէս զի մեր ամէնօրեայ կենաց մէջ զայնս ի գործ դնելու կարող ըլլանք , պէտք է որ աւելի ճգրիտ տեղեկութիւններ ունենանք այն գլխաւոր ուտելեաց զեկութիւններ : Անձնասպանութիւնները ունենանք այն գլխաւոր ուտելեաց զրայ որոցմէ կը բազկանան սովորաբար մեր կերակուրք : Միասին քննենք զանոնք :

13. Կար . Մեծ բան մը չունինք այլ ևս կարին վրայ ըսելու , քանի որ արդէն տեսաք թէ կատարեալ կեակուր մըն է , ածխաւէտ , միանգամայն բորակածնաւէտ , և հետեւաբար խիստ յարգի : Գիտէք կածնաւէտ , կաթն երբ հանդարտ մնայ , անոր իւղոտ դուք թէ , կաթն երբ հանդարտ մնայ , անոր իւղոտ մասերն երեսը կ'ելնեն , կը ժողովուին ու կը կազմեն


սերը : Սերն հարելով կը չինեն կարագ , որ հետեւաբար զուտ իւղ է գրեթէ : Պանիրը , որ մածուցիկ կաթ է , խիստ սննդարար կերակուր է , բայց քիչ մը ծանր փափուկ ստամոքսներու համար թարմ ու քաղցրահամ պանիրն աւելի դիւրամարս է քան հին ու կըծու պանիրը :

18. · Հաւկիր . ինչպէս ըսինք մեր վերջին խօսակցութեան մէջ , հաւկիրն ալ , կաթին պէս , կատարեալ կերակուր է : Պէտք է գիտնաք նաեւ թէ հաւկիթ մը ո՞րչափ քիչ եփած ըլլայ , այնչափ աւելի դիւրամարս կ'ըլլայ , այնպէս որ հում հաւկիթը ամենէ կազդուրիչ և միանդամայն ամենէ թեթեւ կերակուրն է : Ուրեմն շատ եփելու չէ հաւկիթը , այլ միայն այնչափ որ սպիտակուցը թոյլ և գրեթէ հեղուկ մնայ :

19. · Միս . Գալով մսին , գիտէք արդէն որ գերազանցապէս բորակածնաւէտ , այսինքն նորոգիչ ուտելին է ան : Մատաղ կենդանեաց , ինչպէս հորբուն , գառնուկին միսը նուազ կը սնուցանէ քան կատարեալ կենդանւոյ մը , եզան , ոչխարին , միսը : Միսը ջրին մէջ եփելով կը կորունցնէ գրեթէ իր ունուցիչ բոլոր զօրութիւնը : Պէտք է ուրեմն , որչափ որ կարելի է , չուտեւ շատ եփածը , այլ խորովածը կամ շամիրածը :

Խոզի մսին համար հարկ է բացառութիւն մը ընել : Երբեք մի՛ ուտէք այդ մսէն առանց լաւ մը զայն եփելու , և մանաւանդ երբեք հում մի՛ ուտէք զայն : Գիտէ՞ք , ինչո՞ւ համար : Որովհետեւ խոզի մսին մէջ շատ անդամ կը գտնուին տեսակ մը որդեր՝ զորս եթէ կուլ տայ մարդ մէկ անդամ , կրնան մտնել իր գործարանաց մէջ և զինք հիւանդացնել : Այսպէս երիզորդն ուրիշ բան չէ եթէ ոչ բորու խոզի որդ որ

եկած մեր աղեաց մէջ փակած է : Երիզորդը շատ ծանըր հիւանդութիւն մը չպատճառեր : Բայց խոզեն ուոյ ուրիշ տեսակ որդեր կան , ձարորդ կոչուած , ուրոնք , երբ մարդու մը ստամոքսը մտնեն , կը սողոսկին անոր մսին մէջ և ողջ ողջ կը լափեն զանի : Ուրեմն մի՛ ուտէք հում խոզենի , այլ լաւ մը եփել աղ-



Ձեւ 6 , 7 . — Երիզորդ , Ձարորդ

ւէք զայն . որպէսզի սատկին այն վտանգաւոր անասնիկները զորս թերեւս կը պարունակէ իր մէջ :

20. · Արգանակ . — Խօսինք հիմա արգանակին վըրայ , այն պատու ական արգանակին՝ որ հարուստներուն մենաշնորհն է , զոր ազքատը տօնական մեծ աւուրց մէջ և կամ հիւանդ եղած ատեն կ'ուտէք միայն : Արդ , շատ պիտի զարմանաք տնչուշտ , երբ ըսեմ ձեզ թէ այսքան գովարանեալ արգանակն իր գինը

չարժեր . սննդարար չէ գրեթէ : Լիտր մը արգանակը պատռու մը մսէն քիչ կը սնուցանէ : Միտք պահեցէք զայս , և ապագային , եթէ հիւանդաց խնամք տանելու հարկին մէջ գտնուիք , զանոնք սնուցանելու համար շատ մի' վստահիք արգանակին . և կամթէ հում հաւկիթ մը հարեցէք մէջը , որպէս զի աւելի կազդուրիչ դառնայ :

Բոլոր այս կերակուրները կ'ստանանք կենդանիներէն :

Հիմա տեսնենք այն կերակուրները զորու կ'ստանանք բոյսերէն , այսինքն բուսական կերակուրները քննենք :

21. Հաց . — Ասոնցմէ լաւագոյնը , պատռուականագոյնը , կը ճանչնաք դուք . այն է որ ցորենէն կը շինուի , հացն է : Ասկէ առաջ տեսաք թէ հացը ածխաւէտ է մանաւանդ քան բորակածնաւէտ : Բայց միջոց մը կայ զայն ընել նաեւ բորակածնաւէտ . այն է շատ բարակ չմաղել ալիւրը . քիչ մը թեփ թողուլ մէջը . քանզիթեփը կը պարունակէ մեծաքանակ բորակածին , այնպէս որ աղքատին հացը , սե կամ գորչ հացը , շատ աւելի սնուցիչ է քան թէ գեղեցիկ ճերմակ հացը , պերճանաց հացը : Ընտիր հացը պէտք է որ աւելի գորշագոյն ըլլայ քան ճերմակ , պէտք է որ խիստ լաւ խըմորուած ըլլայ և ունենայ շատ ծակոտիք , առաձիգ միջուկ , բեկանուտ և չոր կեղեւ :

Ցորենը որ հաց կը մատակարարէ մեզ , ցորենազգիներուն մէջ ամենէ սնուցիչն է . Ցորենէն յետոյ հանարը կուգայ , հաճարէն յետոյ՝ գարին , յետոյ՝ ամենէ վերջ , եղիպացօրենն ու բրինձը , որոնք ամենէ քիչ սննդարար են :

Ցորենազգիներէն յետոյ , այն բուսականք՝ որոնք

շատ անգամ կը գտնուին գործաւորին կամ գիւղացւոյն խոնարհ սեղանին վրայ , ընդեղէներն են : Ամէն ընդեղէնք հաւասարապէս առողջարար ու սնուցիչ չեն :

22. Գետախնձոր . — Ընդեղինաց մէջ նուազագոյն սնունդ պարունակողը , գետախնձորը , ամենէ գործածականն է թերեւս : Մէկ հազարակրամ (քիլօ) գետախնձորն աւելի քիչ կը սնուցանէ քան բան կրամ միսը : Բայց շա'տ յարգի է գետախնձորը , անոր համար որ դիւրաւ ու աժան կը մշակուի :

23. Լուրիայ . — Գիտէ՞ք , ո'րն է ընդեղինաց մէջէն լաւագոյնը , ամենէ աւելի կազդուրիչը . լուրիան է : Այնքան բորակածին կը պարունակէ որ կրնար գրեթէ մախն տեղը բանել . նոյն իսկ սա առաւելութիւնն ալ ունի որ շատ ածխաւէտ է : Միակ անպատեհութիւնը զոր կը ներկայացնէ այն մաւեն է որ կը պատէ լուրիային հատիկը և որ դժուարամարս ու ծանր է : Այս անպատեհութիւնն ալ կ'անհետի , եթէ հատիկները խնամով ծեծելի ետք , պարզուէ անցընենք , այնպէս որ մաշկերը մնան պարզուտին վրայ : Լուրիան՝ այսպէս պատրաստուած՝ ընտիր կերակուր մըն է . աղքատին միսն է : Բակլան , ոսպը , բնաւ չեն հաւասարիր անոր :

24. Պառուլ . — Պառուները , երբ հասուն ըլլան , դիւրամարս ու առողջարար են , այն շաքարին պատճառաւ զոր կը պարունակեն իրենց մէջ : Փոքր ոըզաք կը նախընտրեն կանաչ պտուղները : Բայց աղէկ չեն ըներ . կանաչ պտուղը չպարունակեր շաքար . անոր տեղ , իր մէջն ունի թթու մը որ սաստիկ ազդելով ստամոքսին ու աղեաց վրայ՝ կրնայ պատճառել ծանր հիւանդութիւններ :

25. Հում բուսականք, ինչպէս աղցանը, թէ զովացուցիչ են, բայց դժուարամարս: Փափուկ ստամոքս ունեցող անձինք աւելի լաւ կ'ընեն եթէ հրաժարին անոնց գործածութենէն:

26. Համեմեներ. — Կերակուրները գրեթէ միշտ համեմելով կ'ուտենք, այսինքն անոնց հետ կը խառնենք զօրաւոր համ ունեցող ինչինչ գոյացութիւններ որոնք կը համեմեն զանոնք և աւելի ախորժելի կ'ընեն:

Այս գոյացութիւններէն գլխաւորն է աղը: Աղը իսկապէս կարեւոր է մեր առողջութեան, վասն զի բուն մեր մարմնոյն մասը կը կազմէ: մէկ հազարակամ (քիլօ) մարդկային արիւնը կը պարունակէ հինգ կրամ աղ: Մարդ մը՝ մօտաւորապէս՝ օրական պէտք ունի քսան երեսուն կրամ աղի:

Նախարը նոյնպէս համեմ մըն է: Գիտէք որ գրեթէ զուտ ածուխէ կը բաղկանայ. շատ մննդար է ուրեմն: Բայց եթէ չափէն աւելի ուտուի, նողկանք կը պատճառէ ստամոքսին, սիրս կ'առնէ:

Քացախն ալ ուրիշ համեմ մըն է, շատ գործածական, խիստ քիչ քանակութեամբ եթէ երեմն երեմն առնուի, թեթեւ կերպով կը գրգռէ ստամոքսը և կը դիւրացընէ մարսողութիւնը: Կը լուծէ բուստկանաց թելերը. ասոր համար է որ աղցանին վրայ քացախն կը ցանեն: Բայց քացախին չարաշար գործածութիւնը վասնգաւոր է: կ'ազդէ արեան վըրայ, կը նիհարցընէ զայն. ասկէ զատ կը գրգռէ ստամոքսը:

Պղակեղին, դարապղակեղին, մեխակին գալով ախորժելի համեմեր են ասոնք որոնք չեն վնասեր երբեք, եթէ չափաւոր գործածութիւնն: Պէտք է շատ

զգուշութեամբ գործածել զանոնք. եթէ ոչ վերջապէս ծոյլ և հիւանդ կ'ընեն ստամոքսը:

Ահա բարեկամներս, քանի մը օգտակար տեղեկութիւններ գլխաւոր կերակրոց վրայ:

Յաջորդ անգամուն պիտի խօսինք ըմպելեաց վըրայ:

Խ Բ Ա Տ Ն Ե Բ

Այն պտուղները կեր միայն զոր շատ լաւ կը ճանչնաս, զոր տեսած ես շատ անգամ. կեռաս, դեղձ, սալոր, ընկոյզ, ելակ, և լն:

Բայց երբ տեսնես պտուղ մը զոր չես ճանչնար վստահ կերպով, մի դպչիր անոր: Թերեւս թոյն է:

Մացառներու մէջ, քարերու մէջտեղ, թերեւս պտատիս կարմիր կամ մեւ սկրուն պտուղներու, որոնք, կեռասի նմոն, ախորժաբեր երեւոյթով կը փայլին:

Մի դպչիր անոնց, զօրաւոր թոյն են:

Ճանչցած եմ քեզի հասակակից գեղեցիկ երկու տղաքներ, իրարու քոյր եղբայր, որոնք մի քանի ժամուան մէջ մեռան, անոր համար որ քաղած ու կերած էին այդ սուտ կեռասներէն:

Գիտցիր որ կեռասը մեծ ծառերու վրայ կը բուսնի, և ոչ թէ ցածկեկ թուփերու վրայ:

ԱՌԱԾՔ ԵՒ ՄՏԱԾՈՒԹԻՒՆՔ

Համեմ, շաքարեղէն և փափկաճաշակ կերակուրք, թժկին միայն կը նվասատեն:

Պէտք չէ որ բերանը ստամոքսէն աւելի մեծ ըլլայ:

ՀԱՐՅԱՐԱՆ . — Ի՞նչ գիտեք կաթին մննդական յատկութեանց վրայ . — Հաւկթի՞ն . — Մար՞ն . — Խոզի միս ուտելու առեն ի՞նչ զգուշութիւն ընելու է . ինչ՞ու . — Ի՞նչ գիտեք արդանակի մննդական յատկութեանցը վրայ . — Հացի՞ն . — Գետնափրնձորի՞ն . — Լուբիայի՞ն . — Պտուղներո՞ւ . — Հում բուսականք դիւրամա՞րս են . — Ի՞նչ գիտեք համեմներու վրայ . թուեցեք անոնցմէ գլխաւորներն իրենց յատկութիւններով :

ԵՈՐՆԵՐՈՐԴ ԽՕՍԽԱՑՈՒԹԻՒՆ

Թէ ի՞նչ կը խմեն . — Ծխախու

Բոլոր ըմպելեաց մէջ , այն որով առաջին անգամ պէտք է զբաղինք , ջուրն է :

ԶՅ. Զուրն իբր անհրաժեշտ սնունդ . — Ջուրը , բարեկամներս , թերեւս ամենէ անհրաժեշտ սնունդն է ողջ էակին համար . վասնզի այն սնունդն է որ ամենէ մեծ մասամբ կը մտնէ անոր մարմնոյն բազադրութեանը մէջ : Զուրը կը կազմէ մեր կշռոյն երեք չորրորդ մասը , նոյն իսկ մեր երեք չորրորդը : Ենթադրեցեք թէ մենէ մէկը քառասուն հազարակրամ կշռէ . արդ , այս կշռոյն մէջ երեսուն հազարակրամ կամ , եթէ կ'ուզէք , երեսուն լիտր ջուր կայ : Ասոր համար է որ մեր միսը կակուղ , առածգական է : Առանց ջրոյ , չոր ու կարծր պիտի ըլլար , և չպիտի կրնար ապրիլ :

ԶՑ. Օրական խմուելիք ջրոյ բանակր . Մեր մէջ եղած այս ջուրը այլ և այլ կերպերով մարմնէն դուրս կ'ելնէ անդադար , իբր քրտինք , իբր մէզ , կամ իբր ջրաշոդի . երբ ձմեռը պաղ ապակիի մը վրայ փչէք , այն գոլորշին որ կ'աղօտացընէ ապակին՝ ձեր մարմ-


նոյն ջուրն է որ կը շոգիանայ արտաշնչութեամբ և որ կուգայ կը նստի ապակւոյն վրայ : Այս ամէն եղանակիներով , միջին հաշուով օրական մէկ ու կէս լիտր ջուր կը կորսնցընենք (յայտնի է թէ միջին հաշիւմըն է այս . գործաւորն որ , ամառ ատեն , կիզիչ արեւուն տակ , քրտինք կը թափէ , կրկնապատիկ կամ եռապատիկ կը կորսնցընէ) : Ուրեմն միջին հաշուով , օրական մէկ ու կէս լիտր ջուր պէտք է խմենք : Բայց դիտել կուտամ ձեզ թէ մեր կերակրոց շատերուն մէջ ջուր կայ արդէն , ինչպէս կաթին մէջ , արգանակին մէջ , գինիին մէջ , ևլն . այս համեմատութեամբ պէտք է պակսեցընել զուտ ջրոյ օրական քանակը զոր պարտինք սպառել :

ՊՅ. Պէտք չէ մեր կորսընցուցածէն աւելի ջուր խմել : Եթէ չափազանց ջուր խմենք , կազմուածքը՝ չկրնալով զայն գործածել՝ աղեաց միջոցաւ ինքզինք կ'ազատէ այդ ծանրութենէն :

ԶԹ. Եքք բանած ես , մի՛ խմեր պաղ ջուր . Ոչինչ աւելի վմանգաւոր է քան մեծ քանակութեամբ պաղ ջուր խմել երբ մարմինը քրտինքի մէջ է . հեղուկի սոյն զանգուածը , յանկարծ ստամոքսին մէջ մտնելով , կը սառեցընէ զայն , տակն ու վրայ կ'ընէ , կը դադրեցընէ քրտինքը և կրնայ պատճառել ծանր հիւանդութիւններ , և երբեմն իսկ յանկարծական մահ : Մի՛ մոռնաք երբեք այս բանը , և ամառը , երբ փորձուիք զով ու յստակ աղբիւրէ մը ձեր պապակին անցընել չափաւորութեամբ խմեցէք , կամաց կամաց և պատիկ ումպերով :

ՅԺ. Ըմպելի ջրոյ յատկութիւնները . Ամէն ջուրեր հաւասարապէս ըմպելի չեն . Որպէսզի ջուր մը բապելի ըլլայ , պէտք է նախ որ մաքուր և յստակ ըլ-

լայ: Երբ պղտոր է, պէտք է մզել զայն: Բնտիր մզիչ
մը տնէն շինել շատ գիւրին բան է. տակառի մը կամ



Ձեւ 8. Մզիչ տակառ Ձեւ 9. Նոյն տակառ ին հատուածը

տակառիկի մը մէջ յաջորդաբար կը զետեղեն՝ ման-
րախիճ աւազ ու կոտրտած ածուխ, ամէնը չորս
կարգ: Այս ամանին մէջ կը լեցընեն աղտոտ ջուրը որ
կը մզուր մանրախիճ աւազին ու ածուխին մէջէն, կը
մաքրուի, ու կը հոսի այն ծորակէն որ տակառիկի
յատակին մօտ, քիչ մը վեր, զետեղուած է:

Ինչ ինչ ջրեր, մասնաւորաբար անձրեւի ջուրը,
կը պարունակեն մեծ քանակու կրի ծծմբաւ, որով
ծանր ու անմարս կը դառնան: Այս ջրերը, որոնք
լուսնաբարստ կը կոչուին, գիւրին է ճանչնալ, այնու
զի լաւ չեն եփեր ընդեղէնները եւ դժուարաւ կը
փրփրցընեն աճառը: Երբ սոթիպեալ ենք խմել այս
տեսակ ջուր, լաւ կ'ըլլայ եթէ անոր մէջ աւելցնենք
պտեղ մը կալաքարի բնածխտա (carbonate de soude)
որ գէւ աղէկ կ'ուղղէ այս թերութիւնը: Աւելորդ
է ըսել թէ կայուն ջուրը, մօրուտներու և ճահիճնե-
րու ջուրերը ապառողջ են, և պէտք չէ որ խմուին:
Ամրան սաստիկ տաքերուն շատ գոհ կը մնայ մարդ,

եթէ քիչ մը խահուէ, թէյ կամ րոմ խառնէ, ջրին
մէջ, այսպէսով թէ՛ առողջարար և թէ՛ շատ ծարա-
ւաբոյժ կը դառնայ ջուրը:

Յ1. Խմորեալ բմպելիներ. — Ջուրը, ինչպէս գի-
տէք, գերազանցապէս բնական ըմպելին է. կենդա-
նիք անկէ զատ ուրիշ ըմպելի չունին բնաւ: Մարդը
միայն հնարած է ուրիշ ըմպելիներ զոր ամէն օր կը
գործածէ: Խմորեալ բմպելիներն են անոնք. զոր օրի-
նակ, գինի, գարեջուր, օղի և ամէն տեսակ ցի:

Անշուշտ լաւ գիւտ մը չէ այս որմէ մեծ շահ մը
ունեցած չէ մարդ: Թերեւս աւելի աղէկ ըրած պի-
տի ըլլար, եթէ նմանէր միւս կենդանեաց և եթէ գոհ
մնար այն ընտիր ու անապակ ըմպելիով զոր Աստուած-
պարգեւած է: Բայց վերջապէս, այնքան գարերէ ի
վեր եղածն եղած է, սովորութիւնն հիմա այնքան
արմատացած է որ կարելի չէ սթափիլ անկէ և հրա-
ժարիլ խմորեալ ըմպելեաց գործածութենէն: Ինչ-
պէս հիմա պիտի տեսնէք, այս ըմպելեաց ծայրայեղ
գործածութենէն է միայն որ պէտք է զգուշանաւ:

Յ2. Ալբոլ. — Այն նախանիւթը՝ որ այս ամէն
ըմպելեաց մէջ կը գտնուի առ հասարակ, որ ամէնուն
կուտայ իրենց մասնաւոր յատկութիւնը, ալբօլն է
այն նախանիւթը: Ան է որ զօրութիւն կուտայ գի-
նիին, գարեջուրին, շաքարօղին (րօմ):

Ալբօլը խիստ շատ ածխաւէտ է: Անոր համար է
որ այնքան սաստկութեամբ կը վառի այն գեղեցիկ
կապոյտ բոցով որոյ վրայ սքանչացած էք թերեւս ե-
թէ ներկայ եղած էք ջերմօղւոյ (փոնց) պատրաստու-
թեան: Միեւնոյն կերպով կը վառի մեր մէջն ալ երբ
անգամ մը կուլ տանք զայն, և հետեւաբար, քիչ
չափով, կրնայ օգտակար ըլլալ երբ մեր կենաց բոցը

պէտք ունենայ արծարծուելու և նորոգուելու : Այսպէս, երբեմն, հիւանդ, տկար, ուժասպառ մարդոց համար քիչ մը ալքօլ օգուտ կ'ընէ . իբրեւ թէ դոյլ մը ածուխ լեցուած ըլլար շինելամերձ կրակի մը վըրայ : Նոյն իսկ այս պարագայից մէջ պէտք է շուտով հրաժարիլ անոր գործածութենէն անմիջապէս՝ երբ այլեւս հարկ չմնար . եթէ ոչ՝ անօգուտ կերպով գըրգռուած պիտի ըլլար այրումը, և բոլորովին ընդունայն սպառած պիտի ըլլար մարմնոյն նիւթը :

Բայց եթէ ալքօլ՝ խիստ քիչ քանակու՝ երբեմն բարերար ազդեցութիւն մը կ'ունենայ, ընդհակառակը, փոանգաւոր կը դառնայ, մահացու կը դառնայ երբ զեղծանի մէկը անով :

33. Ալքօլ կը բունաւարէ . — Երբ մեծ չափով առնուի, արդարեւ, սասիկ բոյն մըն է ալքօլ : Տարախտն՝ որ անձնատուր եղած է անոր՝ կ'ունենայ ճշմարիտ թունաւորում, որուն կ'ըսեն զինովուրիւն :

Քստմելի է գինոված մարդու մը երեւոյթը : Իր գէմքը, մարդկային այն ազնիւ գէմքը ուր Սոտուած՝ իբր իր բուն դրոշմը՝ դրած էր իմացականութեան ցոլքը, տե՛ս ի՞նչպէս դաժան ու ապուշ դարձած է, աւելի՝ անասնական քան կենդանւոյ մը երեսը : Նայուածքն է սեւեռուն, թանձրամիտ . Բոլոր մարմնովը պարբերաբար կը յուզուի ընդուստ . ալքունքները կը դողդղան, ձեռները կը դողդոջեն, լեզուն կը տատամախի : Միտքը զառանցանաց մէջ է . յիմար կամ տիմար, երբեմն իսկ վայրագ գաղափարներ իրարու կը յաջորդեն այս խեղճ գլխուն մէջ զոր կ'այրէ ալքօլը : Քիչ մը վերջ այս ամէն անկարգութիւնք կը հարթին, կամաց կամաց կը մարին . ծանր թմրութիւն մը, խորին ապշութիւն մը կը տիրէ գի-

նովին վրայ, որ՝ անզգայ՝ կը գլորի գետին : Երկար ժամեր կը մնայ այսպէս, մինչեւ որ վերջապէս՝ բոլորովին խորտակուած, պարտասեալ գլխով և խոնջեալ անդամներով՝ կ'արթըննայ այս սոսկալի թմրութենէն :

34. Ալքօլ կ'ստորնացրնէ, ամօրոյ մէջ կը ձգէ բզմեզ . — Բայց մեր առողջութեան, մեր կենաց հոգը չէ՝ միայն որ պէտք է մեղներշնչ անյաղթելի սոսկում մը գինովութեան նկատմամբ, այլ մանաւանդ մեր արժանապատուութեան զգացումը, առ անձն ունեցած մեր զարտականութիւնը : Աստուած մեր մէջ դրած է կայծ մը բուն իսկ իր էութենէն, տըռուած է մեզ հոգի մը որ կազմուած է զգացումէ և բանականութենէ : Երբ աղտոտենք այդ հոգին, երբ միքանի ժամուան համար ոչնչացընենք զայն, կը կորսնցնենք զայն, կը կորսընցնենք մեր մարդկութիւն, կ'իջնենք անասնոց կարգը, և նոյն իսկ անասունէն ա'լ աւելի վար . քանզի մեր անկումը, մեր տգեղութիւնը, կամաւոր է : Այժմէն, ուրեմն, վարժուեցէք արհամարհել այս ամօթալի մոլութիւնը որ մարմինն ու հոգին միանգամայն կը փացընէ :

35. Ալքօլ կը բրացընէ, կը հիւանդացընէ միտքը . — Երբ արբեցութիւնը սովորութիւն դարձած է և ամէն օր կը կրկնուի . թունաւորումը սոսկալի նշաններով կը յայտնուի : Գինեմոլը կը կորսընցնէ յիշողութիւնը, յետոյ տրամախոհութիւնը . նշաւակ կ'ըլլայ կատաղի յիմարութեան տագնապներու : Զարաշուք տեսիլներ կը չարչարեն զանի . կը կարծէ իր շուրջը տեսնել զամբարեմներ, մուկեր, կարիճներ, մամուկներ : Այս սոսկալի տագնապներու կրկնումը կը յանձախէ կ'այրէ ալքօլը : Քիչ մը վերջ այս ամէն անկարգութիւնք կը հարթին, կամաց կամաց կը մարին . ծանր ձգտումներ կը ցնցեն տարաբախտը, և անգութ մահ

մը վերջ կուտայ իր տառապանաց :

ՅԵ. Զբաւորութիւն՝ պատճառ զիննմոլութեան . — Խիստ շատ անգամ գինեմոլութեան պատճառը չքառութիւնն է : Աղքատը՝ որ անբաւական սնունդով կը տկարանայ , նախ կ'սկսի խմել որպէս զի ուժովնայ և կարող ըլլայ աշխատելու : Բայց քիչ ժամանակէն չէ թէ իր պէտք կը խմէ , այլ իր հաճոյք , մոռնալու համար իր յոգնութիւնները , իր չուառութիւնը : Միտք պահեցէք թէ մարդ մը այս մոլութենէ հեռի պահելու լաւագոյն միջոցն է կարող ընել զանի իր ապրուսաը ճարելու , լաւագոյն սնունդ մը ձեռք բերելու : Շատ քիչ պիտի ըլլային գինեմոլք , եթէ քիչ աղքատներ գտնուէին :

Ինչ որ ըսինք ալքօլին վրայ , որ ամէն խմորեալ ըմպելեաց նախանիւթն է , ճշմարիտ է այս ըմպելիներէն իւրաքանչիւրին համար մասնաւորապէս : Սակայն անոնց մէջ կան ինչ ինչ տարբերութիւններ , որոնք կը հարկադրեն զմել զատ զատ քննել գլխաւորներէն մի քանին :

ՅԵ. Գինի . — Ամենէն գլխաւորը գինին է :

Լաւ ըմպելի մըն է գինին , մանաւանդ երբ նոր չէ և շինուած է խիստ հասուն խաղողէ : Քիչ մը ընտիր գինի ոյժը կը նորոգէ , սիրտ կուտայ : Բայց ֆիչ մը . բաւական է :

— Ո՞րչափն է իիչ մը , պիտի հարցընէք ինծի :

— Պատասխանը գիւրին է . օրական գաւաք մը , մէկ ու կէս գաւաք . այսքան ահա բաւական է :

Շատերն անոնցմէ , որոնք գինի կը խմեն , այս սահմանէն շատ կ'անցնին . բայց լաւ գիտցէք թէ անբարեխառնութիւնը վերջապէս սուզի կը նստի իրենց : Այն մարդիկ որ օտք գինի կը խմեն անխոհեմներ են

որ յիմար անձնասիրութեամբ մը կը փարձեն թէ ո՛րչափ դիմանալու կարողութիւն ունին խմելու մէջ . իրենց ստամնքան է որ կը տուժէ . կը գրգռուի , կը բորբոքի , իր նեղութիւնը կը յայտնէ նախ առաւօտեայ այն ործումներով որուն կ'ըսեն մաղաս , եթէ կարեւորութիւն չտրուի ոյն ազգարարութեանց , բորբոքումը կը ծանրանայ և մահացու կ'ըլլայ :

ՅԵ. Գարեջուր . — Շատ երկիրներու մէջ , գրեթէ անծանօթ է գինին , և , ի բաց առեալ հարուստ մարդիկը , ամէնուն սովորական ըմպելին է գարեջուրը : Գէւ չէ գարեջուրը . սնուցիչ է , և գառնութիւնը կազդուրիչ յատկութիւն մը կուտայ անոր : Բայց շատ աւելի դժուարամարս է քան գինին , և եթէ զեղծանի մէկն անով , շատ կը յօգնեցընէ ստամնքուր :

ՅԵ. Խնձորոլի . — Խնձորոլին , եթէ լաւ չինուած ու լաւ պահուած ըլլայ , շատ առողջարար , շատ ախորժահամ ըմպելի մըն է : Բայց , եթէ կիսալիր մնայ և լաւ շխնամուի , շլոտով կ'աւրուի . և , անգամ մը որ թթուի՝ կը գալարէ ստամոքսը և ստամիկ խիթեր կը պատճառէ :

ՅԵ. Բարկ բմայիլի . — Գալով բարկ բմայիլեաց . ինչպէս օդի , շաբարօդի , (րօմ) , կեռասօդի (բիրէ) , օքրնդրազինի (վերմուդ) , ափսէնդ , զիօդի (ժրնիկվը) , կարտոս (շարդրէօզ) , և . առողջարանութիւնը առոնք ամէնն ալ կը դատապարտէ խստիւ : Այս ըմպելիները . գրեթէ զուտ ալքոլ ըլլալով , այնքան վտանգաւոր են որ մեծ անխոհեմութիւն է զանոնք գործածելը : Այս ըմպելիք , կրնան օգտակար ըլլալ մեր երկրէն գուրս ուրիշ երկիրներու մէջ , ցուրտ գաւառաց մէջ , ուր պէտք է ածուխով լեցընել մարդկային վամէջ , ուր պէտք է ածուխով լեցընել մարդկային վամէջ :

մէջ, կրնան՝ իբր կազդուրիչ՝ յարգ ունենալ ուժի նորոգութեան համար: Բայց քաջառողջ մարդիկ թող զգոյշ ըլլան անոնցմէ: Մի մոռնաք, բարեկամներս, թէ ո՛րքան դիւրին բան է, կամաց կամաց անձնատուր ըլլալ գինեմոլութեան: Մարդ նախ և առաջ պզտիկ գաւաթ մը կը խմէ հաճոյակատարութեան համար, ուրիշներու պէս ընելու համար, անոնց ընկեր ըլլալու համար: Կը կրկնէ գաւաթը, համ կ'առնէ անկէ, և, առանց խորհելու համար ժամանակ ունենալու, արդէն կը գտնուի այդ ամօթոյ սեմին վրայ. գինեմոլութեան առջեւ, Մի խմէ երբեք առաջին պզտիկ գաւաքք: Երկրորդը չփնելու լաւագոյն միջոցն է այդ:

41. Ծխախոտ. — Քանի որ այս նիւթին վրան ենք, քանի մը խօսք ալ ընենք այն յոռի սովորութեան մասին որ շատ անգամ ըմպելեաց գործածութեան զուգընթաց կ'ըլլայ. այդ սովորութիւնն է ծխամոլութիւնը:

Եթէ աշխարհի մէջ ապուշ և ծիծաղելի բան մը կայ, այն ալ ծխամոլութիւնն է, որու հպատակներն իրենց բերանն ու իրենց թոքերը կը փոխարկեն վառարանի խողովակաց և անոնց մէջ կը պըտըացընեն ծխախոտին կծու և գրգոիչ մուխը:

— Այո՛, կը խորհիք, արդարեւ տարօրինակ և յիմար բան է այդ. բայց վերջապէս ամէն ոք ալ կը ծխէ, և, յետոյ մարդ չուտով կը վարժուի անոր, մեծ վնաս մը չկրնար տալ մեզ:

Կը խարուիք, բարեկամներս, ծխախոտը բնա՛ւ երեք անմեղ գեղանիւթ մը չէ, Զօրաւոր թոյն մը կը պարունակէ: այն է բնանիկօդը (նիկօդին) որուն մէկ կարին անգամ, երբ զուտ է, կրնայ սպաննել:

Բժիշկները խիստ լաւ գիտեն թէ կուրծքի և սրտի շատ հիւանդութիւններ առաջ կուգան և կը ծանրաշատ ծխախոտին երեսէն, և թէ ամենէն սոսկալի հինան ծխախոտին երէն մին, բենի կարկինոսը (cancer), լանդութիւններէն մին, բենի կարկինոսը (cancer), խիստ շատ անգամ ծագում կ'առնէ այս վտանգաւոր բոյսին գործածութենէն:

Եւ եթէ ծխելու սովորութիւնը վնասակար է չափահաս մարդոց առողջութեան, մահացու է պատահած մարդոց առողջութեան, որոց կուրծքը կը մաշեցընէ: Երբ եաց և տղայոց, որոց կուրծքը կը մաշեցընէ: Երբ տեսնէք ձեզի հասակակից մանչ տղայ մը որ սիկարնի բերան կը սիգայ, փոխանակ անոր վիճակին նախանձելու, ցաւեցէ՛ք վրան: Ցաւեցէ՛ք այդ պզտիկ տարաբախոտին վրայ որ ապուշ սնապարծութեամբ մը կը քոյքայէ իր սառողջութիւնը:

Յիշեցէք նաեւ, բարեկամներս, թէ ծխախոտը, ոգելից ըմպելեաց պէս, կ'սպառէ ո՛չ միայն մեր սողջութիւնն այլ և մեր քսակը:

Օրական քսան փարայի ծխախոտ, քսան փարայի ըմպելի, բան մը չերեւիր ասիկա. բայց տարեգըլը խուն կ'ընէ երեք հարիւր վարսոն դանեկան, որ՝ 9% օրինական սակով՝ չորս հազար դանեկան զրամագիսոյ մը տարեկան տոկոսն է:

Ինքզինքը հիւանդացընելու համար այսքան ստակ վճարելը միթէ խենդութիւն չէ[®]:

Խ Ր Ա Տ Ն Ե Ւ

Ամառը, տօթագին օրերուն, սառուցիկ աղբիւրներու և զով առուտակներու ջուրը խմելէ զգուշացիր: Հեշտալի է ցուրտ ջուրը, բայց կրնայ զքեզ մեղցընել:

Մի՛ խմեր երեք զով ջուր երբ քրտնած ես, ծարաւդ անցընելու համար, սպառէ՛ որ քրտինքդ ցամա-

քի, և, այն ատենն իսկ, մէկ գաւաթէ աւելի մի՛ խմեր :

Ճաշէ ճաշ, կարելի եղածին չափ քիչ խմէ . եթէ կրնաս, բնա՛ւ մի խմեր :

Սեղանին վրայ, գաւաթդ մէկ ումպով մի՛ պարպէր : Հանդարտութեամբ խմէ ումպ ումպ :

Չուտ գինի մի՛ խմեր :

Խմելու համար, խահուէ, ըմպելիք մի՛ ուզեր . այս բաները տղոց, պատանեաց համար աղէկ չեն :

ԱՌԱԾՔ ԵՎ ՄՏԱԾՈՒԹԻՒՆՔ

Աւելի դիւրին է երկու տղայ սնուցանել քան մէկ մոլութիւն :

Օղին կուտայ քեզ հողին :

Խմողին բերնէն պակաս չըլլար գինին կամ օղին :

ՀԱՐՑԱՐԱՆ. — Զուրն ի՞նչու անհրաժեշտ սնունդ է . — Միջին հաշուռվօրական որչա՞փ ջուր խմելու է . — Ե՞րբ խմելու չէ պաղ ջուր . ինչո՞ւ . — Ըմպելի ջուրն ի՞նչ յատկութիւններ ունենալու է . լրանաքարուտ ջրերն ի՞նչ կը պարունակին . ինչ-պէս կարելի է ձանձնալ զանոնք :

Ոգելից ըմպելեաց նոփանիւթն ի՞նչ է . — Ի՞նչ բանով յայտնի կըլլայ ալբօլին ածխաւէտ ըլլալը . — Ո՞ր պարո՞գոյից մէջ օդակար կընայ ըլլալ, ի՞նչ չսփով . — Ի՞նչ է ալբօլին ազգեցութիւնը մեր առօղջութեան վրայ . — Մեր բարոյականի՞ն վրայ . — Մեր մոտաւոր կարզութեանց վրայ . — Ի՞նչ գիտէք գինիին յատկութեանց վրայ . — Գարեջուրի՞ն . — Խնձորոցի՞ն . — Բարեկ ըմպելեա՞ց :

Ծխախոտն ի՞նչ է . ի՞նչ փասներ կուտայ . ս՞ր հառակի մար-

դոց փասակար է մանաւանդ . — Հաշուեցէք նիւթական փսառ մէկ տարուան մէջ :

ՈՒԹԵՐՈՐԴԻ ԽՕՍԱԿՅՈՒԹԻՒՆ

Տուն

Սորվեցանք թէ առողջ մնալու համար՝ ո՛րչափ անհրաժեշտ է մաքուր օդ չնչել միշտ : Բայց ինչ որ գեռ չըսինք սա՛ է թէ մեր չնչելիք օդին որակը մեծ մասամբ կախում ունի այն տնէն ուր կը բնակինք :

Եթէ տունը նեղ է կամ խոնաւ, և կամ գարշ հոտով ապականուած, ներքին մթնոլորտը բեռնաւորեալ կ'ըլլայ բնածխական թթուով կամ ջրաչոգով, կամ ժանահու հիւլիներով, կամ այս ամէն բաներով միանգամայն :

Տուն մը ուրեմն կրնայ՝ իր յօրինուածին համեմատ՝ առողջասուն կամ անտառով ըլլաւ :

Առողջաբանութիւնը պիտի ըսէ մեղ թէ ի՞նչպէս յօրինելու է տունը որպէս զի ըլլայ առողջասուն, որպէս զի կարելի ըլլայ անոր մէջ բնակիլ անվտանգ :

42. Գետինք . — Առողջաբար տան մը առաջին պայմանն է խիստ չոր գետնի վրայ շինուած ըլլալը : Արդարեւ, խոնաւ գետնի վրայ շինուած տուն մը խոնաւ կ'ըլլայ գետնին պէս . խոնաւութիւնը կը ծծուի ու պատերն ի վեր կ'ելնէ ինչպէս որ ջուրը կ'ելնէ շատ քարի կտորն ի վեր, կամ ինչուէս որ կանթեզի մը քարի կտորն ի վեր կ'ելնէ իւղը . և այսպէս, տան բըպտորոյգն ի վեր կ'ելնէ իւղը . այսպէս, տան նակիչը կը գտնուին անտեսանելի ճահիճի մը մէջ :

Չոր հողերն որո՞նք են։ Աւագուտ կամ կաւիճուց գետիները և կամ ապառաժուտ հողերը չոր կ'ըլլան։ Այսպիսի՝ հողերու վրայ ահա շինելու է տուն։

Ընդհակառակը, պէտք է վախնալ կաւային հողերէ որոնք կը պահեն անձրեւի ջուրը։ Նենգաւոր հողեր են ասոնք, ճշմարտապէս ախտաբեր հողեր։ քանզի այն ջուրը զոր իրենց մէջ կը պահեն, արեգական ազդեցութեամբ խսկոյն կը լեցընեն օդին մէջ՝ տենդի և համաճարակներու սերմերով բեռնաւորեալ։

— Բայց, պիտի ըսէք, մարդ ամէն տաեն չկրնար իր ուզած գետինն ընարել. ի՞նչ պէտք է ընէ մէկն երբ ստիպուած ըլլայ խոնաւ հողի վրայ տուն շինել։

Պարզ բան մը. — ցամքեցընելով պէտք է առողջագործել զայն, այսինքն անօր մէջ պէտք է զետեղել խողովակներ, զառիվար ջրմուզներ որոնք դուրս կը թափեն ջուրը և կը չորցընեն զայն։ Եւ յետոյ, պէտք չէ որ տան գետնայարկը կասկածելի հողին հետ համ հաւասար ըլլայ։ Պէտք է՝ մի քանի տասնորդամիթր բարձր շինել զայն, այնպէս որ գետնին ու բնակչաց մէջտեղ օդոյ խաւ մը գտնուի։ Աւելի լաւ կ'ըլլայ, եթէ կարելի է, ընդարձակ մառան մը շինել գետնայարկին տակ։

43. • Դիրք. — Նկատելի բան մըն ալ տան դիրքն է. Պէտք չէ տան ճակատը գարծընել այն կողմը ուրիշ ամենէն շատ կը փչէ հովը։ Ցուրտ կլիմայի տակ՝ հարաւային, տաք կլիմայի տակ՝ հիւսիսային ըլլալու է տան դիրքը։ Բարեխտառն կլիմայի տակ՝ յարմարագոյն երկու դիրքերն են Հարաւային-արեւելք և Հիւսիսային-արեւելք։

44. • Շքակայք. — Կան բաներ որոց մերձակայութիւնի խիստ վնասաբեր են առողջութեան. ուստի

պէտք է խոյս տալ այդպիսի բաներէ։ Այսպէս, մօպէտք է խոյս տալ այդպիսի բաներէ։ Այսպէս, մօպէտք է խոյս տալ այդպիսի բաներէ։ Ճեղքի ճմարիտ բործանոցներ են։


Դիրէք բան մը որոյ մերձակայութիւնն ըլլայ ա՛լ աւելի խորշելի. Աղբն է։ Զենէ շատերը գիւղի մէջ ծնած են, և թերեւս ագարակապան ըլլան մի օր, թող սորվին ուրեմն թէ աղբի այն գէղերն որոնք թուղիս սորվին ուրեմն թէ աղբի այն գէղերն որոնք պահանձակներու մէջ դիզուած են և որոնք ամէն կողհաւակներու իրենց գարշակուտ հիւթը, մէ գուրս կ'արտաթորեն իրենց գարշակուտ հիւթը, իրենց կոյազուրը, այն գէղերը մշտնջենական սպառնալիք մը, հանապազօրեայ վտանգ մըն են ագարակի բնակչաց առողջութեան համար։ Կ'եղծանեն, կ'ապաբնակչաց առողջութիւնը՝ զոր կը տարածեն՝ կանեն օդը։ Գարշահոտութիւնը՝ զոր կը տարածեն՝ յայտարար նշան մըն է թէ մահաբեր ժանտ հիւլէներ կ'արձակուին և կ'ապականեն մթնոլորտը։



Ձեւ. 40.

Բաց աստի, գիտցէք թէ այսպէս դիզուած և բաց օդին թողուած աղբը կը Տկարանայ. Իր բեղմնաւորիչ կարողութեան մեծագոյն մասը կը կորսնցընէ. լուսամիտ երկրագործութիւնը այս մասին համաձայն է է ուրեմն առողջարանութեան հետ. Երկուքն ալ կը պահանջեն որ աղբի գէղերը դրուին սայլատան ներքեւ, կամ գոնէ ծածկուին խողանով, այնպէս որ գետ, կամ գոնէ ծածկուին և իրենց հիւթերը հողին մէջ անձրեւէն չթրջուին և իրենց հիւթերը հողին մէջ

ՀՀոսին : Երկրագործութիւն և առողջաբանութիւն կը պահանջեն դարձեալ որ այս դէզերուն տակ չինուի կոյաջրոյ փոս մը որ լաւ ծեփուած ըլլայ և ուր կոյաջուրը անեղծ պահուի մինչեւ որ ագարակապանը զայն հանէ և տարածէ արտերուն մէջ, մարգագետիններուն մէջ :



Զեւ . 44 .

Եւ փոխանակ աղբի դէզերը հաւբակի մէջ չինելու, լաւ կ'ըլլայ եթէ տնէն քիչ մը հեռի հաւաքուին, տիրող հոգին հակառակ կողմը։ Փոխանակ հաւբակն աղտոտելու, պէտք է զայն խիստ մաքուր պահել։ Վասն զի մեծ մասամբ անկէ կախում ունի յատկութիւնն օդին զոր պիտի չնչեն ագարակին բնակիչք։

45. Նորաշէն տունը խանաւ կ'ըլլայ — Հարկ չկայ ըսել թէ տունը շինուելէ ետք, հոն բնակելու համար, պէտք է սպասել որ բարութին չորհայ։ Այս բանին համար՝ ամրող ամառուան մը երեք տմիսներու տագութիւնն ու լցուր պէտք են։ Պատերը չորնալէ առաջ հոն բնակիլն ամենամեծ անխոհեմութիւն է։ Խոնաւութեամբ յագեցեալ մթնոլորտի մէջ բնակելով մարդ ենթակայ կ'ըլլայ հոսացաւութեանց (րիմադիզմ), կոկորդի հիւանդութեանց և կուրծքի հիւանդութեանց։

46. Լոյսր՝ մաբուր օդին պէս՝ կենսատուէ. — Ինչ որ աւ ըլլայ տունը, մեծ կամ պղտիկ, համեստ կամ

փարթամ, պէտք է որ մեծ եւ լայն պատուհաններ ունենայ, որպէս զի լցուր, մաքուր օդը հեղեղօրէն ներս մտնեն։ Լոյսն ու օդը այն միակ պերճանքն են զոր կլնայ վայելել ամենախոնարհ խրճիթը. բայց այս պերճանքը, առանձինն, շատ մը պերճանքներէ աւելի կ'արժէ. որովհետեւ կեանքն ու առողջութիւնը կը պահպանէ։ Հո՛ն ուր լցու շմտներ, բժիշկ կը մըտնէ։ Պղտիկ ծաղիկները, դաշտաց խոտերը, ամէնտեսակ բոյսերը ստուերին մէջ չեն բուսնիր. աճելու, ծաղկելու համար արեւ կ'ուզեն։ Արդ, մարդկային տունին ալ պէտք ունի արեւու, ստուերին կայի, մութին մէջ, կը տիրի, կը թօշնի և կը հիւծի։

Եւ յաճախ պէտք է բանալ զանոնք, լայն պատուհանները։ Ննջասենեկաց պատուհանները պէտք է հանները։ Ննջասենեկաց պատուհանները պէտք է ամրող օրը բաց մնան. որպէս զի նախորդ գիշեամբողջ օրը բաց մնան. որպէս զի նախորդ գիշեամբողջ օրը բաց մնան. որպէս գուրու ելնէ և բուան փակեալ ու ապականեալ օդը գուրու ելնէ և անոր տեղ մաքուր օդ գայ։ Եթէ տան բնակիչք կուզեն որ առողջասուն մթնոլորտ մը շնչեն իրենք, զեն որ առողջասուն մթնոլորտ մը շնչեն իրենք, պէտք է որ տունն օդուորուի, պէտք է որ կանոնաւորապէս շնչէ տունը։

47. Խողաներկ եւ լուացում. — Խիստ ընտիր սովորութիւն մըն է սենեկաց պատերն իւղաներկ ընեւ, վասն զի, չնորհիւ իւղաներկին՝ գիւրին կ'ըլլայ առատ ջրով լաւ մը լուալ զանոնք՝ տարին մէկ անգամ։

Այս լուացումը մաքրութեան պահանջումը չէ միայն։ Խիստ կարեւոր կը գառնայ լուացումն երբ սենեկին մէջ գտնուած է հիւանդ մը և երբ սենեկը թաթաւուած է տարափօխիկ սերմերով։ Ծաղկախտէ, ժանտատենդէ վարակեալ անձի մը սենեկալը պէտք է ժանտատենդէ նիւթերով մաքրել, և այնուհետեւ բնակիլ այն սենեկին մէջ. առ այս, լուացման ջրոյն մէջ

կը խառնեն գրեթէ մէկ լիտր լուծում փենական քը-
րուոյ զոր կը գնեն գեղագործէն։ Այս է միակ միջո-
ցըն արգիլելու որ՝ պատերուն ու դառապայներու մէջ
պահուած աղիտաբեր ժահահոտ հիւլէք ընեն նորա-
նոր զոհեր։

48. ձեմիշ եւ տարափոխիկ հիւանդուրիւն։ —
Տան մէջ տեղ մը կայ, մասնաւոր տեղ մը, որուն վը-
րայ մեծ խնամօք հսկել կը պատուիրէ առողջաբա-
նութիւնը և որուն վրայ մի քանի խօսք պէտք է ը-
նենք հոս. այդ տեղն է նեմիշը։

Ամէն ժամանակ, կոյանոցի մէջ գտնուած նիւթք
վնասակար են առողջութեան. քանզի մարդկային
աղբը կենդանեաց աղբէն նուազ աղտոտ ու վտան-
գաւոր չէ։ Բայց երբ տան մէջ հիւանդ մը գտնուի,
այդ նիւթք ո՞չ թէ միայն վնասակար կ'ըլլան առող-
ջութեան, այլ և մահաբեր կը գառնան։ Քանզի,
գիտցէք թէ, շատ մը տարափոխիկ հիւանդութեանց
սերմերը կը գտնուին նոյն իսկ ճիշդ հիւանդին կը-
կըղանացը մէջ։

Այս բանին վրայ սոսկալի օրինակ մը յիշել կու-
զեմ ձեզ։ 1882 ի հոկտեմբերին ագարակապանի մը
աղջիկը հիւանդացաւ ժանտատենդէ (թիֆօ)։ Հայրը՝
փոխանակ խորունկ թաղելու հիւանդին վտանգաւոր
արտաթորութիւնները, զանո՞ք թափեց հաւբակի
հողին վրայ։ Այս հողն աւազուտ ըլլալով՝ շատ թա-
փանցական էր, այնպէս որ կզկանաց նիւթք մզե-
ցան անոր մէջն և գնացին՝ քանի մը մէթր խորու-
թեամբ, ապականեցին ստորերկրեայ աղբիւր մը,
Արդ, ճիշդ այս աղբիւրին ջուրն էր որ՝ խողովակնե-
րու միջոցաւ, քաղքին կէսն ամբողջ կ'արբուցանէր։
Գիտէք, ի՞նչ պատահեցաւ։ Սոսկալի հիւանդութեան

սերմերն՝ ջրին միջոցաւ՝ փոխադրուեցան մինչեւ քա-
ղաք, և անոր հետ տարածուեցան տուներու մէջ։
Ժանտատենդի համաճարակ մը ծագեցաւ, հազարի
չափ մարդիկ վարակուեցան, և հարիւրի չափ անձինք
մեռան։

Մի՛ մոռնաք երբեք այս պատմութիւնը որ կը
ցուցընէ թէ ի՞նչ սոսկալի հետեւանք կրնայ ունե-
նալ՝ ըստ երեւութին ներելի անհօգութիւն մը, և
յիշեցէք թէ հիւանդի մը արտաթորութիւնք՝ կոյա-
նոցի մէջ նետուելէ կամ դաշտաց մէջ թաղուելէ ա-
ռաջ. պէտք է միշտ ժահաբարձ նիւթով, քիչ մը
փենական բրուով ոռոգուին։

Կը տեսնէք թէ, տան մը կոյանոցն է չարանենք
տուփ մը որ կը պարունակէ՝ գուրս փախչելու պատ-
րաստ հիւանդութիւններ։

Անհրաժեշտէ ուրեմն ամրապէս գոցել այդ տուփ։

Ուրիշ խօսքով, ձեմիշներն այնպէս մը շինելու է
որ ծակը լաւ խցուփ փայտէ հաստ խուփով, կամ,
որ կափարչաւոր լականով զոր կը ծախեն
լաւ եօ է, կափարչաւոր լականով զոր կը ծախեն
պատրաստ։ Յաձախ պէտք է օդաւորել ձեմիշները,
առատ ջրով լրւալ զանոնք և մանաւանդ պէտք է
խիստ մախուր պանել։

Փոսն՝ ուր կը հաւաքուին կղկղանաց նիւթք՝
պէտք է խնամով ծեփուած ըլլայ, և պէտք է պար-
պէտք պարպէլ զայն։ Դիւրին և միանգամայն խը-
րերաբար պարպէլ զայն։ Եթէ այդ փոսին մէջ զետեղուի
նայողական կ'ըլլայ, եթէ այդ փոսին մէջ զետեղուի
մը կամ անկղաւոր կէս տակառ մը։ Երբ այս
տաշտ մը կամ անկղաւոր կէս տակառ մը։

Երբ տան մէջ գտնուի տարափոխիկ ախտէ վա-
րակեալ հիւանդ մը, ամէն օր պէտք է բիշ մը փենա-
րակեալ հիւանդ մը, ամէն օր պէտք է բիշ մը փենա-

կան բրու քափել նեմիշին մէջ , որպէս զի փոխանցման սերմերը սպաննուին :

Ահա , բարեկամներս , ասո՞նք են այն գլխաւոր պայմաններն որոնցմով տուն մը առողջասուն կ'ըլլայ : Կը տեսնէք որ շատ պարզ ու դիւրին են : Անոնց համակերպելու համար հարուստ ըլլալու պէտք չկայ : Ամենէն աղքատը , քիչ մը ճարտարութեամբ ; կրնայ զանոնք գործադրել , և հետեւաբար պարտի գործադրել : Անկէ՛ կախում ունի իր առողջութիւնը , իր կեանքը , իր ընտանեաց կեանքը : Նատ անգամ իսկ , ինչպէս ցոյց տուաւ եղերական պատմութիւնը զոր ձեզ ըրի , հազարաւոր մարդոց կեանքն է որ կախում կ'ունենայ մէկ մարդու մը ըրածէն : Վասն զի , բարեկամներս , ոչ ոք կրնայ՝ այս աշխարհի մէջ կղզիանալ իր նմանեաց մէջ , և ըսել . իւրաքանչիւր ոք իրեն համար : Ո՛չ , պէտք է մանաւանդ ըսել . իւրաքանչիւրին համար :

Ան , որ իր առողջութիւնը կը պահպանէ , միանգամյն կը պահպանէ իր նմանեաց առողջութիւնը : Ան , որ անփոյթ կը գտնուի իր առողջութեանը մասին , որ բնութեան օրէնքներուն կ'անսաստէ , որ ըստ դիպաց կ'ապրի , այն մարդը մշտնջենաւոր սպառնալիք մըն է , կենդանի վտանգ մը ամէն մարդոց համար , իր եղբարց համար :

Խ Բ Ա Տ Ե Բ

Ամէն բան թող մաքուր ըլլայ բոլորտիքդ : Նախ՝ սենեակդ : Մի՛ աղտօտեր զայն : Փոշլոտ մուճակներով ցեխոստ կօշիկներով մի՛ մտներ հոն :

Բա՛ց թող պասուհանները : Սրբէ՛ տախտակամածը , մաքրէ ապակիները :

Լաւ օդ ու լաւ հոտ թող ունենայ սենեակդ : Մի՛ աղտօտեր նոյնպէս ձեր տունը : Ծնողացդ օգնէ մաքուր պահելու զայն : Տունն օդաւորել սորվեցուր անոնց :

Երբ ճեմիշ երթաս , նայէ որ բան մը չաղտոտես , այնպէս որ երբ քենէ ետք ուրիշ մը երթայ՝ չգանի : Ճեմիշն դուրս ելնելէ առաջ՝ քիչ մը ջրով մաքրէ զայն :

Անոր գուռը լաւ մը գոցէ , որպէսզի հոտը չտարածուի տան մէջ :

ԱՌԱԾՔ ԵՒ ՄՏԱԾՈՒԹԻՒՆՔ

Ի չգոյէ բեւեռի մը , ձին պայտը կը կորսնցընէ : Ի չգոյէ պայտի մը , ձիաւորն իր ձին կը կորսընցնէ : Ի չգոյէ ձիու , ձիաւորը կը կորսուի :

ՀԱՐՑԱՐԱՆ . — Մեր չնչելիք օդին որակն ի՞նչ բանէ կայում ունի գլխաւորապէս :

Տան մը գետին ինչպէս ըլլալուէ . — Խոնաւ գետին մը ի՞նչ պէս կարեի է առողջագործել :

Ի՞նչ գիտէք տան դիրքին վրայ՝ ցուրա , տաք եւ բարեխառն երկիներու համար :

Ի՞նչ բանի մեծակայութիւնք տան օդը կ'ապականեն . — Ազքի դէզերուն վրայ ի՞նչ գիտէք երկրագործական աեսակէտով :

Ինչո՞ւ համար պէտք չէ նորաշէն տան մը մէջ ընտկիլ :

Պատուհաններն ինչպէս ըլլալու են . — Ի՞նչ կարերութիւն ունին :

Պատերը իւղաներկ ընելն ի՞նչ առաւելութիւն ունի : Կոյանոցի մէջ գտնուած նիւթք անվասա՞ն են . — Ե՞րբ մահաբեր կը գտանան . — Ցիշեցէք օրինակ մը . — Ինչպէս պահելու է ճեմիշները :

Մարդ կրնայ կղզիացեալ ապրիւ իր նմանեաց մէջ . — Ուրեմն ի՞նչ պարտաւոր է ընել :

Ցիշեցէք մի քանի առողջապահական խրատներ , առածներ և մտածութիւններ :

ԽՆՆԵՐՈՐԴ. ԽՕՍԱԿՅՈՒԹՔԻՆ

Ով որ կարեւորութիւն կուտայ մորքիմ՝
պարտի խնամել զայն

Գիտէք, բարեկամներս, թէ ո՞րչափի կարեւորութիւն կը ընծայենք մենք ձեր մաքրութեան. Ձեր դէմքը, ականջները, վիզն ու ձեռքերը կը քննենք նախու այնպէս կը նդունինք ձեզ դասարան։ Կը պահանջենք որ ձեր մարմնոյ այս ամէն մասերը լաւ մը լըւացուած ըլլան։

49. Մաքրութեան կրկնակի պէտքը. — Ինչո՞ւ համար պէտք է լուացուիլ այդքան խնամօք։

— Մաքուր ըլլալու համար։

Շատ լաւ։ Բայց ինչո՞ւ համար պէտք է մաքուր ըլլալ։

Մարդ պէտք է մաքուր ըլլայ իյարգանս իր անձին և իյարգանս այլոց։ Մենք ամէնս որ հոս ենք, մեծ և պղտիկ, աղքատ և հարուստ, կը փափաքինք բարեկիրթ, հաճելի մարդիկ ըլլալ առ այս, կարեւոր է որ մեր անձն ըլլայ վայելուչ, հաճոյատեսիլ, պէտք է որ մեր մարմինն ըլլայ մաքուր, մեր հապուստները խոզանակուած ու մաքրուած։ Հոգ չէ թէ հարուստ չըլլանք, հոգ չէ թէ ճոխ հանդերձներ չունենանք, և սոկայն, նուազ արժանի չենք ըլլար յարգանաց, ցորչափ յարգենք մենք զմեզ և կարող ըլլանք ամէնուն երեւիլ համարձակ, առանց ամշնալու։

Այսպէս, պէտք է մաքուր ըլլանք վայելութեան համար և մեր անձին յարգանաց համար, Բայց ամէնն այս չէ։

Պէտք է մաքուր քպանիք առողջ մնալու համար։ Մաքէ Այս բաննը զարմանք կը պատճառէ ձեզ։ Մաքէ չէ անցըներ թէ մաքրութիւնն առնչութիւն ունենար պողջութեան հետ։ Աւա՛զ, միայն ձեզի պէս դպրոցականները չեն որ մաքրութեան յարգը կ'անդպրոցականները չեն որ մաքրութեան յարգը կ'անդպիտանան։ Հազարաւոր չափահաս մարդիկ ձենէ ագութիւնի բան մը չեն գիտեր այս մասին և կ'ապրին աղտեսանութեան մէջ, առանց գիտնալու թէ այս կերպուտութեան մէջ, առանց գիտնալու թէ այս կերպով անդութ հիւանդութեանց ենթակայ կ'ըլլան։ Բարեկամներս, առողջ ըլլալու առաջին պայմանն է՝ մարմնոյ մորթին կատարեալ մաքրութիւնը. Եթէ մարդու մորթին կատարեալ մաքրութիւնը. Եթէ միտք բերէք թէ ո՞րչափ աշխատութիւն պարտի կատարել մորթը, թէ ի՞նչ գեր ունի մորթը մեր կենաց մէջ, շատ գիւրին պիտի հասկընաք ըսած։

50. Մորթին երեխ պաշտօնենիրը. — Ի՞նչ ծառայութիւն կը կատարէ մորթը։ — Բաւական ժամանակ յութիւն առ կատարէ մորթը։ Բայց, ձեր կայ որ արդէն խօսած ենք ասոր վրայ. Բայց, ձեր յիշողութեան մէջ նորոգելու համար ինչ որ արդէն ըսոււած է այս մասին, լաւ կ'ըլլայ որ վերսին անցնինք անոր վրայէն։

Ա. Պատօնը. Եւ նախ մարրը կը ծառայէ զգալու։ Մորթով է որ առարկայից հպումը կ'զգանք, ամէն մարդ ալ գիտէ այս բանը։ Մորթն ուրեմն ուօպիման գործարանն է։ Մորթին տակ ջղերէ կազմուած սքանչելի ցանց մը կայ. այս ջղերը նուրբ ու մանր են մազի պէս։ Ասոնք են որ կ'զգան, և յետոյ այս զգացոլութիւնները կը տանին մինչեւ գլուխը, մինչեւ ուղեղը որ մեր իմացականութեան կայանն է։ Ամէն ինչ որ կրնայ մորթն հիւանդացընել, կրնայ նաև հիւանդացընել այս միլիոնաւոր ջղերը. ամէն ինչ հիւանդացընել այս միլիոնաւոր ջղերը. կրնայ նաև որ կրնայ զօրացընել, գրգռել, կազդուրել մորթը։

կրնայ նմանապէս բարեգործ ազդեցութիւն մը ունեալ մեր մարմնոց այս ջղերուն վրայ . այնպէս որ մեր ջղերուն առողջութիւնը , ուղեղի ջղերուն առողջութիւնն ալ միասին առնելով , կախում ունի մեր մորթի առողջութենէն :

Բ . Պատօնը . Ուրիշ ի՞նչ բանի կը ծառայէ մորթը : — Կր ծառայէ շնչառուքեան : Մեր առաջին խօսակցութեանց մէջ արդէն խօսած ենք ասոր վրայ . նորէն կրկնելու հարկ չկայ : Կը յիշէք անշուշտ որ եթէ դժբախուութեամբ մը մորթը շնչելէ դադրի , կենդանին կ'անշնչանայ կը մեռնի : Օր մը , իտալիա , հանդիսի մը մէջ , թափօրի կառքերէն միոյն վրայ դրին մատաղատի մանուկ մը համակ ոսկեզօծ . անոր ամբողջ մարմնոյն վրայ ինամով փակցուցած էին ոսկեզօծ թղթի բարակ թերթեր : Թափօրը նոր ճամբայ ելած էր , երբ նշարեցին որ կառքին վրայ՝ մանուկը դիակ դարձած էր : Թուղթը խափանած էր մորթին շնչառութիւնը , և անշնչառութիւնը յանկարծամահ ըրած էր խեղճ մանկիկը : Այսպէս ուրեմն , մորթին շնչառութիւնը անհրաժեշտ է կենաց . եթէ աղտոտութիւնը , իթէ իւղի ծեփ մը նեղէ այս շնչառութիւնը . թթուածինը կ'սկսի պակսիլ մեր կենաց վառարանին մէջ , առողջութիւնը կը խանգարի :

Գ . Պատօնը . Այս է ամէնը : Ո՞չ : Մորթը երրորդ դեր մը եւս ունի , որ առաջնոց չափ կարեւոր է : Մորթի կ'արտաքրէ : Երբ կը քրացնիք , մորթն է որ այդ քրտինքը առաջ կը բերէ , կամ մանաւանդ մանրադիտական միլիոնաւոր գեղձեր են՝ որ նոյն խսկ մեր մորթի հիւսկէնին մէջ կը գտնուին :

Արդ , բարեկամներս , կենդանական ամբողջ մեքենային ամենէ փափուկ , ամենէ սքանչելի զսպա-

նակներէն մին է քրտընքի արտաթորումը : Հիմա կը հասկնաք ըսածս :

Գիտէք դուք թէ ի՞նչ է ջերմաչափը , և թէ ի՞նչպէս այս գործիքով կը չափեն մարմնոց բարեխառնութիւնը : Արդ , եթէ ուզէինք ձենէ իւրաքանչիւրին մարմնոյն բարեխառնութիւնը գտնել՝ անոր լեզուին տակ ջերմաչափ մը դնելով , պիտի տեսնէիք թէ ամէնուդ ալ բարեխառնութիւնը նոյն է . ջերմաչափը ամէնուդ համար ալ 37 աստիճան ցոյց պիտի տար (1) :

Ամէնն այս չէ . եթէ այս փորձն ընէինք , չէ թէ հոս , այս սրահին մէջ , ուր բարեխառնութիւնը եղկու հաւասար է , այլ չիւսիսային բեւեսին մէջ , հիւսիսային սաստիկ ձմրան մէջ տեղ — 40° կամ — 50° ցուրտ ըրած ատեն , միւնոյն բարեխառնութիւնը , 37° , ցոյց պիտի տար միշտ ջերմաչափը . եթէ փորձը կրկնէինք , չէ թէ կարոնացիի մը վրայ , այլ Արաբացիի մը վրայ , +40 կամ +50 աստիճան կիզիչ բարեխառնութիւն ունեցող մթնոլորտի մը տակ , միւնոյն արդիւնքը պիտի ստացուէր : Այս փորձերը ցոյց կուտան ուրեմն թէ մարմնոյն բարեխառնութիւնն ամէն տեղ անփոփոխ է , թէ առողջ մարդուն բարեխառնութիւնը միշտ 37° է ինչպէս բեւեներուն նոյնպէս և հասարակածին տակ :

Ի՞նչ , կ'ըսէք , դուրսը ո՛րչափ ցուրտ կամ տաք ալ ընէ , միւնոյն տաքութիւնն ունինք մեր ներսիդին :

Այս , բարեկամներս : Մարդկային վառարանն այնքան կատարելութեամբ կանոնաւորութած է որ՝ պարագային համեմատ , աւելի կամ նուազ օդ կը քա-

[1] Դուրսէն 37° , իսկ ներսէն 39° — 40° է մարմնոյն բարեխառնութիւնը :

չէ և իր բոցն աւելի կամ նուազ արծարծուն կ'ընէ , այնպէս որ մեր մարմնոյն բարեխառնութիւնը կը մընայ անփոփոխ : Եւ մեծ բարեխախտութիւն մըն է այս , վասնզի եթէ բարեխառնութիւնը իջնէր , հետեւանքը մահ պիտի ըլլար : Եւ եթէ բարեխառնութիւնը բարձրանար , դարձեալ մահ պիտի ըլլար հետեւանքը : Գիտէ՞ք թէ ինչ կ'ըսուի մարմնոյն տաքութեան աւելնալ . — Տենդ կ'ըսուի : Տենդ ունեցող անձի մը վրայ ջերմաչափը կը բարձրանայ 40, 41 երբեմն իսկ 42 աստիճան : Եթէ այս բարձրացումը տեւէ , մահը շուտով կը հասնի :

Որպէսզի ողջ և քաջառողջ մնանք , բացարձակապէս պէտք է ուրեմն որ մեր բարեխառնութիւնը չխախտի 37° էն վեր կամ վար : Վասն որոյ բնութիւնը պարզեւած է մեզ զօրաւոր գործարան մը որ անդադար գէմ կը դնէ մեր վառարանին սաստիկ տաղագար գէմ կը դնէ մեր վառարանին աստիճանին վրայ :

Այդ գործարանը , մարքին զեղձերն են , որոնք անդուլ քրտինք կը հեղուն մարմնոյ մակերեւութին վրայ . քանզի այն ատենն իսկ երբ կը կարծէք թէ չէք քրտընիր , անզգալի արտաթորում մը , թեթեւ տամկութիւն մը կը թրջէ ձեր մորթը և , շոգինալով , կը պալեցընէ զայն . Այս անընդհատ շոգիացումը առաջ կը բերէ յարատեւ ցրտութիւն . այս է ահա՛ գործողութիւնն որ այնքան սքանչելի կերպով կը կանոնաւորէ մեր բարեխառնութիւնը :

Արտաքին օդը երբ տօթագին ըլլայ , կամ երբ մարմնական աշխատութեամբ կենդանական այրումը բորբոքի , դուրսէն կամ ներսէն մարմինը կրնայ չափազանց տաքնալ : Ուստի անմիջապէս , վտանկը խա-

փանելու համար , քրտընքին գործարանը կը կրկնապատկէ իր գործունէ ութիւնը , ջուրը մեր մարմնոյն վրայէն առատապէս կը հոսի և , շոգիանալով , արտաքին կամ ներքին տաքութեան աւելորդը կը ջնջէ :

Հնդհակառակը , երբ օդը ցրտէ , արտաթորումը իր փոքրագոյն չափին կ'իջնէ , որպէսզի մարմինը բնուալ չկորսնցընէ այն թանկագին տաքութեանէն որ առաջ կուգայ իր մէջ :

Եւ , ինչպէս կ'ըսէի , քրտընքին գործողութիւնն այնպիսի սքանչելի փափկութիւն մը , այնպիսի զարմանալի ճշդութիւն մը ունի որ , ինչ որ ալ ըլլայ կը լիման , կը յաջողի մեր բարեխառնութիւնը բերել ու պահպանել միշտ միակ կէ տին , 37° ին վրայ :

Կը տեսնէք որ մորթին այս երրորդ գերը միւս երկուքէն նուազ կարեւոր չէ : Թողարքն այս պաշտօնը լաւ չկատարէ , և ահա անմիջապէս մարմնոյն բարեխառնութիւնը կը խանդարի , վտանգաւոր կերպի հիւ կը տատանի . և ահա կեանքը մեծ վտանգի կ'ենթակի :

31. Կուտցում կամ լոգանք . — Արդ , որպէսզի մորթն անխափան կատարէ այս անհրաժեշտ պաշտօնիւնն է որ ոչ ինչ նեղէ քրտընքի հոսումն ունը , պէտք է որ մորթը կատարելապէս մաշոգիացումը . պէտք է որ մորթը կատարելապէս մաշոգիացումը , բոլորովին զերծ կեղտի անթափանցելիքուր ըլլայ :

Դարմանն է յաճախ լուալ մորթը խնամով , այնպէս որ կեղտի խաւն՝ քանի կազմուի՝ ի բաց առնութիւն , և մորթը մնայ մերկ , արտաքին օդին հետ մորթէն , և մորթը մնայ մերկ , արտաքին օդին հետ մորթէն , և մորթը մնայ մերկ , արտաքին օդին հետ մորթէն , և մորթը մնայ մերկ , արտաքին օդին հետ մորթէն , և մորթը մնայ մերկ , արտաքին օդին հետ մորթէն :

Յարգարանք . խօսինք նախ գլուու և ձեռաց ա-

ռաւոտեայ այն լրւացման վրայ զոր կը կոչեն յարդարնեֆ :

Շատ անգամ, անտես կ'ընէք դուք այս խնամքը : Մանաւանդ ձմեռը, կան տղաքներ որոնք պաշ ջրէն կը վախնան և որոնք իրենց մատի ծայրովը կը լրւացուին : Մորթի պաշտօնին և զայն միտ թափանցական պահելու հարկին նկատմամբ ինչ որ սորվեցաք, այն զձեզ կը պահէ, յուսամ, այդ անհոգութեան մէջ լինալէ :

Ամէն առաւօտ, պէտք է յարդարուիլ առատ ջըրով և խիստ պաշ ջրով : Երեսը միայն լրւալը բաւական չէ . պէտք է առատ ջուր հեղուլ զիին վրայ, ականջներուն մէջ և նոյն իսկ, եթէ հարրուխ եղած չէք, բազուկներուն վրայ և կուրծքին վրայ : Այս առատ լրւացումը խիստ չուտով այնքան հաճելի կը դառնայ ձեզ, այնքան առողջարար, այնքան կազդուրիչ կ'զգաք զայն, որ մի քանի օրէն առանց անոր չէք կրնար ըլլալ :

Շաբաթն երկու անգամ պէտք է օճառել եւ լուալ գլուխը . զագիր հիւանդութիւններէ, ինչպէս գոմջուրենէ (Քէլլիի) կամ ոջլուսուրենէ : զերծ մնալու լաւ միջոցն այս է :

Կէտ մը կայ որ՝ թէև շատ կարեւոր է՝ բայց ձենէ շատերը զանց կ'ընեն . այն է ակրամերու խնամքը : Կակուղ խոզանակով մը, զոր շատ աժան կը ծախեն, պէտք է ամէն առաւօտ ձեր ակռայները լրւաք . եթէ ոչ կը փտին, կը փշին : Զեր ակռայները դեռ այնքան նոր, այնքան գեղեցիկ են որ կը կարծէք թէ միշտ պիտի տեւեն : Զգոյշ եղիք . եթէ չխնամէք զանոնք, քիչ ժամանակէն կը սեւնան, կը փտին, և, զձեզ շատ մը նեղելէ ետք, մէկիկ մէկիկ կ'իյնան :

Արդ, երբ ակռայներն այլ ևս իրենց տեղը չգտնուին և կերակուրները չփշին, ստամոքսն ալ շուտով կը տկարանայ :

Զեռքերուն գալով, պէտք է որ զանոնք լրւաք օճառով ամէն անգամ որ աղտոտ ըլլան, ամէն անգամ որ ձեր աշխատութիւնը կամ խաղը լմբնցընէք : Սովորութիւն ըրէք որ՝ առանց ձեր ձեռքերը լաւ մը լրւալու՝ ո՛չ կերակուր ուտէք, ո՛չ պառկիք և ո՛չ ներկայանաք ձեր ծնողաց կամ վարժապետաց առջեւ . Քիչ մը ջուր ձեր ձեռաց վրայ, խոզանակի հարուած մը ձեր զգեստուց եւ ձեր մազերուն, և ահա ներկայանալի վիճակ մը կ'ունենաք :



Զեւ . 12

Վիզն ու ձեռքերը լրւալը բաւական չէ : Պէտք ոը, վիզն ու ձեռքերը լրւալը բաւական չէ : Պէտք է յաճախ ձեր մարմինը լրւաք, Դուք ամէնքդ՝ որ մատաղ էք ու առողջ, գուշք պէտք չէ վարանիք գունէ շաբաթը մէկ անգամ ամրող մարմնով լրւացուիլ պարզ ջրով : Տաշտ մը, խոշոր սպունգ մը, ահա՝ ինչ պէտք է այս լրւացմանց համար : Միայն թէ, ջանացէք որ լրւացումը խիստ արագ կատարէք, շուտով սրբութիք, շուտով հագութիք՝ առանց պաշ առնելու : Պաշ ջրով լրւացումը կէս վայրկենէն տեւելի տեւելու զայն, և եթէ կաչէ : Ամառ ձմեռ պէտք է կատարել զայն, և եթէ կաչէ :

րող ըլլաք ամէն առաւօտ կրկնել, շատ լաւ բան մը ըրած կ'ըլլաք. անոնց շնորհիւ այլես մսկոտ չէք ըլլար, այլ ցուրտին դէմ տոկուն կը գառնաք, հարբուխէ զերծ կը մնաք, պնդակազմ ու արթուն տըղաքներ կ'ըլլաք: Բնաւ մի՛ վախնաք պաղ ջրէն, այլ մանաւանդ սիրեցէք զայն. ձեր լաւագոյն բարեկամնէ ան . մաքուր, կորովի, առոյգ կ'ընէ զձեզ:



ՁԵՒ 13.

Ամառ աղէկ կ'ըլլայ որ այս լուացումը գետի, առուի, ծովու մէջ ընէք. շատ լաւ բան է գետի, առուի կոմ ծովու մէջ լուացուիլը. լողալ կը ոորվիք: Միայն միտք պահեցէք թէ, որպէսզի օգուտ ընէ, պաղ ջրոյ բաղնիքը կարճատե ըլլալու է. պէտք է ջրէն ելնէք անմիջապէս որ կ'սկսիք մսիլ և անմիջապէս որ ձեր ակռայները կ'սկսին կափկափել:

Միտք պահեցէք մանաւանդ սա կանոնը. կերակորին ետք անմիջապէս պիտի չէ. երբեք լոգանալ: Այս էական կանոնին մոռացումը կրնայ ձեր մահուան պատճառ ըլլալ: Առ նուազն երկու ժամ սպասելու է կերակորէն ետք և այնուհետեւ ջուր մտնելու է:

Ամառը, երբ փոշի կայ և երբ մարդ աւելի կը քրտընի, պէտք է ամէն օր ոտքերը լուալ: Անկողնէ ելած կամ անկողին մոտած ատեն սովորութիւն ըրէք՝ ձեր ոտքերը դնել պաղ ջուրը, տաշտի մը մէջ և շուտով մաքրել զանոնք:

52. Հանդերձի մաքրուրիւն. — Մի՛ մոռնաք թէ մորթին առողջութիւնը կը պահանջէ հանդերձի մաք-

րութիւն: Լուացուիլը, մաքրուիլը, խողանակուիլը ամէնն անօգուտ կ'ըլլան, երբ ամբողջ օրն հագած ըլլանք քրտինքով, փոշիով, կեղտով թաթաւուած հաղուստներ: Այսպիսի հագուստներ՝ մեր մարմնոյն շուրջը կը կազմեն աղտոտ, ապականեալ մթնոլորտ մը՝ ժահահու վլուանգաւոր կիւլէներով բեռնաւորեալ:

Ո՞րչափ համեստ, ո՞րչափ խոշոր ալ ըլլան ձեր հագուստները, միշտ մաքուր պահեցէք զանոնք: Խոնակեցէք զանոնք, ի հարկին լուացէք զանոնք՝ զանակեցէք զանոնք, ի համեստ աղատուելու համար ձեր մայրերը:

Մէկ խօսքով, բարեկամներս, խնամեցէք ձեր մորթը: Թարմ, մաքուր, քաջաւողջ պահեցէք զայն: Եթէ վայելչութենէ, պարկեցաւութենէ թելադրեալ իսկ այս պատուէրին չհետեւիք, հետեւեցէք գէթ շահու թելադրութեամբ. ձեր առողջութիւնն է, ձեր կեանքն է որ կախում ունի տնկէ:

Խ Բ Ա Տ Ն Ե Բ

Առողջ ըլլալու համար, մաքուր ըլլալու է: Եթէ մորթիդ կարեւորութիւն կուտաս, մաքրէ զայն:

Առաւօտուն, երբ զարթնուս, լուա՛ գլուխդ, վիզդ, թեւերդ, կուրծքդ: Առատօրէն պաղ ջուր թափէ անոնց վրայ:

Պաղ ջրէն մի վախնար: Նախ՝ ամօթէ, կորովի աղլու մը համար, ջրէն վախնալ:

Յետոյ, խենդութիւն է: Պաղ ջուրը լաւագոյն բարեկամդ է. ան քեզ պիտի պարգեւէ կարմիր այտ, կարշնել բազուկ, զօրեղ կուրծք:

Պաղ ջուրը՝ պզտիկ քաջ մարդ մը պիտի ընէ զքեզ: Միրէ՛ պաղ ջուրը, եթէ կը սիրես առողջութիւնդ:

Պաղ ջուրն ու մաքուր օդը երկու լաւագոյն բը-
թիշներն են :

Ամէն առաւօտ խոզանակէ՝ ակռայներդ :

Եթէ գեղեցիկ ճերմակ ակռայներդ պահել կ'ու-
զես, ամէն առաւօտ խոզանակէ զանոնք :

Եթէ չես ուզեր չարաշար կերպով տառապիլ ակ-
ռայներուդ երեսէն, եթէ չես ուզեր սեւցած, յետոյ
փտած տեսնել զանոնք, եթէ չես ուզեր ծերունւոյ
մը պէս ժոռատ ըլլալ, ամէն առաւօտ խոզանակէ՝
զանոնք :

Ակռայի խոզանակ մը երկու դահեկանի կրնաս
գնել քաղքի շուկայէն : Առաջին խնայողութիւններդ
այս գնման յատկացուր :

Շարաթը մէկ անգամ, օճառէ՛ գլուխդ և առատ
ջրով լուս՝ զայն :

Գեղեցիկ մազերդ երկար ատեն պահելու և ծե-
րանալէ առաջ կունտ չըլլալու լաւ միջոցն այս է :

Այս է դարձեալ լաւ միջոցը զերծ մնալու այն
խորշելի հիւանդութենէն որ գոնջուրիւն կ'ըսուի :

ԱՌԱԾՔ ԵՒ ՄՏԱԾՈՒԹԻՒՆՔ

Եթէ մորթիդ յարդ կ'ընծայես, մաքուր պահէ
զայն : Սրբուած ածելին երկար կը դիմանայ :

Պաղ ջուրը կը տաքցընէ արիւնը :

Նուազութիւն ջրոյ, առատութիւն ցաւոց :

Մարդ մաքուր պէտք է ըլլայ . նախ՝ ինքն իր ան-
ձին համար և յետոյ այլոց համար :

ՀԱՐՑԱՐԱՆ . — Քանի՞ բանի համար պէտք է մաքրութեւ-
նը . — Ո՞րն է մորթին առաջին պաշտօնը . — Ո՞րն է երկրորդը .
— Ո՞րն է երրորդ պաշտօնը :

Որպէսզի անիսական կատարէ մորթն այս պաշտօններն . ի՞նչ
ինամբ տանելու է անոր . — Խօսեցէք առաւօտեայ յարդարանքի
վրայ . — Խօսեցէք մարմնոյ լոգանքի վրայ :

Ցիշեցէք մի քանի առողջապահական իրատներ, առածներ և
մոածութիւններ մորթի մաքրութեան մասին :

ՏԱՄԱԿԱՅՈՒԹԻՒՆ

Թէ ի'նչ պէտք է ընել պատահարաց միջոցին

Մարդ՝ թէեւ խոհեմութեամբ ալ ապրի և նոյն իսկ
գիտուն ըլլայ, թէեւ առողջաբանութեան կանոննե-
րը գիտնայ և ճշգիւ ի գործ դնէ զանոնք, բայց
դարձեալ զերծ չկրնար մնալ պատահարներէ, ան-
կումէ, շան կամ օձի ժանիքէ, այրուցքէ, ևն :

Սակայն առողջաբանութիւնը այս մասին ծառա-
յութիւն մը կ'ընէ մեզ, այսինքն մեզի կը սորվեցը-
նէ թէ նմանօրինակ դժբաղդութիւն մը պատահած
ատեն՝ մինչև բժշկին ժամանումը՝ ի'նչ պէտք է ընել :

Ասոնք այնպիսի բաներ են որ գուշակութեամբ
չեն գտնուիր . պէտք է սորվիլ, եւ երբ անդէտ ըլլանք
անոնց, յաճախ սխալ բան մը կ'ընենք և փոխանակ
ամոքելու, կը ծանրացընենք հիւանդութիւնը, վը-
տանգաբեր կ'ընենք զայն, երբեմն իսկ մահաբեր :

ՖՅ . Վիրաւորի նախնական դարման . — ի՞նչ
պէտք է ընել երբ ծանր վէրք մը ստացած է մարդ
և չէ կարող երերալ :

Պէտք է մեծ ուշադրութիւն ընենք որ շարժենք
զանի կամ չվերցընենք անդպոյշ, քանզի, եթէ ան-
ցանի կամ մին կոտրած ըլլայ, սխալ շարժում մը կըր-
դամներէն մին կոտրած ըլլայ, սխալ շարժում մը

նայ մսերուն մէջէն դուրս հանել ոսկորներու բեկորները , և բեկումն , այսպէս , կրնայ դառնալ խիստ վտանգաւոր :

Եթէ բազուկը կամ սրունքն է կոտրած , նախ պէտք է կոտրած անդամին բոլորտիքը զետեղել շատ պարզ փոքր գործի մը , որպէսզի չծալլուի և չպատռի այն անդամը . Երեք կամ չորս փայտիկներ , երեք կամ չորս տափակ տախտակիկներ՝ եթէ բազկին կամ սրունքին երկայնութեամբը դրուելով՝ երկու թաշկինակով լու մը սեղմուին , կատարելապէս կը բաւեն :




Զեւ 14.

Այս ընելէ ետք , պէտք է երթալ պատգարակ մը բերել , և եթէ պատգարակ չգտնուի , պգտիկ սանդուղ մը , որու վրայ անկողին մը ձգուած ըլլոյ : Առ նուազն երեք անձ պէտք է վերցընելու համար մարդ մը որու սրունքը կոտրած է : Առաջինն իր վիզը կուտայ վիրաւորեալին որ երկու թեւերովը կը փաթթուի անոր , ան եւս , ի կարգին , կը բռնէ վիրաւորին մէջքէն : Երկարորդն իր երկու ձեռքերը բացած՝ կը դնէ կոնակին ու երաստանին տակ , որպէսզի իրանը վերցնէ : Վերջապէս երրորդը խորտակեալ անդամը կը վերցընէ զգուշութեամբ : Նշանը տրուելուն պէս , այս

երեք անձինք , ամէնը մէկ պէտք է գործեն , ամէնը մէկ պէտք է վերցընեն հիւանդը և կամաց մը դնեն պատգարակին վրայ :

Բուժակներ . Քանի որ վիրաւորեալ անդամոց վրայ կը խօսինք պէտք է ըսեմ ձեզ թէ ո՛րչափ վտանգաւոր բան է՝ այդպիսի պարագայի մէջ՝ ապուչի պէս դիմել բուժակի կամ վեռւկի . այսպէս փարուղին իր



Զեւ 15.

Տգիտութիւնը ցոյց կուտայ եւ ինքինքը կ'եՅրակէ խիստ ծանր վտանգի : Երբ մարդ մը ինկած է և այլեւս չկրնար գործածել իր սրունքը կամ թեւը , բժշկէն զատ ոչ ոք կրնայ որոշել թէ կոտրած է ոսկորը , թէ պարզապէս դարձ պատահած է : Բուժակը , որ ուսում առած չէ , որ մինչեւ անդամ չգիտեր թէ մեր անդամներն ի՞նչպէս շինուած են ի ներքուստ , բան մը

Հասկնար բուժակը։ Եթէ բեկում պատահած է, չը հասկնար, կը չփէ իբրև թէ դարձ պատահած ըլլար, իր կոշտ ձեռաց տակ ոսկորի կտորները կը մխուին մսերուն մէջ, կը պատուեն զանոնք, և այդ բեկումը՝ զոր բժիշկ մը ամսէ մը պիտի բուժէր, կը դառնայ տասկալի հիւանդութիւն մը և յաճախ հարկ կ'ըլլայ անդամանատութիւն ընել։ Դուք որ տգէտ չէք, գիտէք դուք թէ մարդ իր սորվածը միայն լաւ կը կատարէ։ կը յուսամ, հետեւաբար, որ այդ պիտի խենդութութեամբ մը երբեք ձեր կեանքը չպիտի յանձնէք բուժակի մը ձեռքը որու միակ գիտութիւնն է խարէութեամբ դրամ կորզել ձենէ։

54. Զքաննղձի եւ անշնչացելոց դարման։ — Զքաննղձ մը սթափեցընելու համար ի՞նչ պէտք է ընել։ Նախ, պէտք է աղջկ գիտնալ որ եթէ, շատ անգամ, ջուրն ինկած մարդ մը քսան վայրկենէն կը մեռնի, կան պարագայներ որոց մէջ ջրահեղձ մը կ'ապրի տակալին և կարելի է զանի վերստին կենդանացընել ժամ մը ջրին տակ մնացած ըլլալէն ետքը։

Երբեք պէտք չէ զիխիվար կախել ջրահեղձը։ զանի մեռցընելու ապահով եղանակը պիտի ըլլար այդ բանը։ Պէտք է գետինը կամ անկողնոյ վրայ պառկեցընել զանի՝ գլուխը քիչ մը վեր։ Ցետոյ պէտք է արուեստական շնչառութեան սկսիլ, այսինքն պէտք է բռնի շնչել տալ այն խեղձին որ ինքնիրեն շնչեր այլեւս, պէտք է արուեստական կերպով օդ դրկել անոր անշարժ թոքերուն մէջ։ Արուեստական շնչառութիւն կատարելու զանազան եղանակներ կան։ Ահա լւաւագոյնը։

Կ'առնեն խօհանոցի պարզ փքոց մը, անոր խողովակը կը դնեն արկածեալին շրմանցը մէջաել, զորս

կը սեղմեն և շուրջանակի կ'ամիսօֆեն։ յետոյ կ'սկսին կամաց կամաց և աներկիւլ փչել, որպէս զի կողեւ կուրծքի ահագին ծանրութիւնը քիչ քիչ բարձրու և կուրծքի ահագին ծանրութիւնը քիչ քիչ բարձրու և որպէս զի թոքերը չպատռին։ Մինչդեռ բանայ, և որպէս զի թոքերը չպատռին։ Արդումայ խնձորին վը ջրահեղձի զիին առջեւի կողմը։ Արդումայ խնձորին վը ջրահեղձի զիին առջեւի կողմը, և թեթեւակի զայն կը սեղմէ, որպէսզի սուռդրայ, և թեթեւակի զայն կը սեղմէ, որպէսզի սուռդրայ, և առաջանայ և ներս փշուած օդը ընդունայն նը տափակինայ և ներս փշուած օդը ընդունայն նը տափակինայ մէջ։ նոյն անձը միւս ձեռօք կը չերթայ ստամոքսին մէջ։ նոյն անձը միւս ձեռօք կը չերթայ ստամոքսին մէջ։ ուրիշ կը դուրս ելլել ներս սեղմէ ունդունքը ուրիշ կրնար դուրս ելլել ներս փչուած օդը։

Երբ կուրծքն օդով լաւ մը ուռի և բարձրանայ, փքոցը կը վերցընեն, դարմանողներէն մին իր ձեռքերը բացած կը դնէ ջրահեղձի կողերուն և որովայքերը բացած կը դնէ ջրահեղձի կողմէ մը կը ճնշէ զանին վրայ, և կամաց կամաց ուժով մը կը ճնշէ զանինք, որպէս զի փշուած օդն ամբողջապէս դուրս ելլէ թոքերէն։

Այն ատեն վերստին կը դնեն փքոցը, նորէն կը լիցընեն կուրծքը օդով։ Յետոյ դուրս կը հանեն այս լիցընեն կուրծքը օդով։ Յետոյ դուրս կը հանեն այս լիցընեն կուրծքը օդով։ Այսպէս որ արհետապէս առաջ գայ ներշնչման ու արտաշնչման կրկին շարժումը։

— Եւ եթէ բնակութենէ հեռի գտնուինք, և չը կրնանք փքոց հայթայթել, այն ատեն ի՞նչ ընելու է, պիտի ըսէք։

Այդ պարագային, մէկ ապաւէն մը միայն ունիք։ կը ծափ արկածելոյն վրայ, ձեր շրթունքը կը դընէք անոր շրթանցը վրայ և այսպէս բերան առ բերան անոր թոքերուն մէջ կը փչէք ձեր կրծոց օդը։ Բայց անոր թոքերուն մէջ կը փչէք ձեր կրծոց օդը։ Արդարեւ, այս կերպը սուածնոյն չափ լաւ չէ, վասն կ'արդէն շնչուած օդ է որ կը զրկուի խեղձին թոքի արդէն շնչուած օդ է որ կը զրկուի խեղձին թո-

Քերուն մէջ, օդ մը՝ որ քիչ թթուածին ունի և ապականեալ է բնածխական թթուով. բայց ոչնչէն լաւագոյն է այս եղանակը որու չնորհիւ հազարաւոր անգամներ վերստին կենդանութիւն առած են խեղձեր որոնք պիտի մեռնէին:

Ինչ որ ալ բլայ արհեստական չնչառութիւն հաստատելու կերպը, երկար տոեն շարունակել պէտք է զայն: Տեսնուած են ջրահեղձներ որոնք տասր ժամ ինամբ և անբնդնատ օգնութիւն վայելելէ ետք՝ վերստին կենդանութիւն առած են.

Առանց ընդմիջման, առանց վճառութեան, պէտք է յարատեւ կերպով փոխն ի փոխ ուռեցընել և իջեցընել այն անշարժ կուրծքը՝ մինչեւ որ վերջապէս թեթեւ սարսուռ մը, կիսովի հառաչ մը, շրթանց կամ արտեւանաց ո եւ է աննշմարելի շարժում մը յայտնէ կենաց վերադարձը: Այն ատեն առանց նախկին գործողութիւնները գաղրեցընելու, խիստ տաք անկողնոյ մը մէջ դնելու է հիւանդը. կիզիչ աւազով լի քսակներով, տաք ջրով լի շիշերով շրջապատելու է անոր մարմինը, վերջապէս կարելին ի գործ դնելու է պահպանելու և հրահրելու համար առաջին կայձը, և այսպէս, բռնկցնելու կենաց վառարանը:

Ճիշդ միւնոյն խնամքն ու հնարքն ի գործ դնելու է երբ հարկ ըլլայ սթափեցընել կախած մարդ մը, կամ բնածխական բրուով, կոյանոցի կազերով անշնչացեալ անձ մը, վերջապէս բոլոր անոնք որոնք՝ ու է կերպիւ թթուածինէ զուրկ մեռլով՝ մեռնելու վտանգին մէջ են:

Գիտէք դուք թէ կենդանիներ կան որոց խածուածք կամ խայբուածք խիստ վտանգաւոր է. այս կենդանիներն են կատաղի շունը, իծը, կարինք,

նեխսեալ դիակներու վրայ նստող նաեները: Շատ օգտակար է գիտնալ թէ այս պարագայից մէջ ի՞նչ ընել պէտք է՝ փարատելու կամ թեթեւցընելու համար վտանգը:

55. Կատղած շուն եւ անոր խածուածքը. — Ամենէ վտանգաւորէն, կատաղի շան խածուածքն սկսինք:

Ամենէ լաւն է, անտարակոյս, այդպիսի վտանգի մը չհանդիպիլը. և ասոր համար պէտք է որ շուն ունեցող ամէն մարդ ուշադիր հսկէ անոր վրայ և չվարանի զայն սպաննել երբ ուրիշ կատաղի շուն մը խածած է զայն, կամ երբ կատաղութեան ո և է նըշան մը ցոյց կուտայ:

Զեզ կամար խիստ պարտականութիւն մը համարեցէք ձեր շունն սպաննել երբ կասկածիք թէ կատղած ըլլայ կամ թէ կատղելու վրայ ըլլայ. Եթէ շսպաննէք ահարկու պատասխանատուութիւն մը կը շերէք ձեր վրայ, սոսկալի դժբախտութեանց սկըզբ-նապատճառ կ'ըլլաք:

Եւ լաւ գիտցէք թէ կատաղութեան առաջին ըստ կըզբնաւորութիւնք շատ անորոց են, դժուարանկատանկը կամ կածելի է այն շունն որ տիսուր է, որ մութեն: Կասկածելի է այն շունն որ տիսուր է, որ երբեմն չուզեր կերակուրըն ուտել, երբեմն ալ անյագաբար անոր վրայ կը, յարձակի, որ ժամանակ ժամանակ, մակերը ցցուած, նայուածքն անօրինակ՝ կը հաչէ առանց պատճառի. այդ շունը կատղած է արդէն: Եթէ չուր խմելն ալ տեսնէք, մի՛ վստահիք դարձեալ. հիւանդութեան կանին կը խմէ:

Երբ կատղած շուն մը խածած է մէկը՝ պէտք է

գլխաւորապէս թոյնը հանել մարմնէն կամ թէ զայն ջնջելու աշխատիլ վէրքին մէջ :


Թոյնը հանելու համար, պէտք է զմելինով լայնցը-նել վէրքը, պէտք է զայն սեղմել, ծծել, վերջապէս պէտք է առատօրէն արիւնել զայն : Յետոյ, ջնջելու համար թոյնը զօր կարելի չեղաւ հանել, պէտք է արիաբար խարել վէրքը՝ սպիտակ կարմրութեամբ տաք-ցած երկաթ մը միելով վէրքին մէջ : Երբ սաստիկ տաք ըլլայ երկաթը, ձեր կարծածին չափ ցաւ չը պատճառեր :

Եթէ գտնուիք այնպիսի տեղ մը ուր կարելի չէ ընդունիլ անմիջական օգնութիւն, կարեւոր է՝ օգ-նութեանց սպասուած միջոցին՝ չժողուլ որ արիւնը թոյնը տանի երակաց մէջ և զայն տարածէ ամրող մարմնոյն մէջ ուր այլեւս կարելի չըլլար անոր ազ-դեցութիւնը ջնջել : Առ այս, վէրքին վերի կողմէն ամուր կերպով կապելու է անդամը, կապն ի՞նչ կ'ըլ-լայ թող ըլլայ, փոյթ չէ . առասոան, չուան, ծնրա-կապ, գօտի, փողկապ . չատ ուժով պէտք է սեղմել որպէսզի արեան ընթացքը բոլորովին դադրի :

56. Թունաւոր կենդանեաց խայրուածք . — Կա-րինի, իմի կամ ածխախիտոս նանի խայթուածքի հա-մար տարուելիք խնամքները ձիշդ ու ճիշդ նոյն են :

Իժին տոթիւ՝ տեղն է ըսել թէ, մեր երկրին մէջ ա'յն է միսկ բունաւոր օձը, ա'յն է միտկ օձն զոր բնութիւնը զինած ըլլայ թոյնի գեղձով ու սնամէջ ակացիներով սրոնք այնքան սքանչելի գործի մը կը կազմեն սպաննութեան համար : Անմեզ լրցուն այս գործիքներին մէկն ալ չունի . չարիք ընելու անկա-րոզ է բոլորովին, խեղճ անասունը . և չատ անիրաւ տեղը կ'սպաննեն զանի . քանզի օդ տակար կ'ըլլայ ու .

տելով գաշտամուկերն, շիկամուկերն և հնձոց ուրիշ թշնամիներ : Իժէն միայն զգուշացէք, իժէն զոր կա-րելի է ձանշնալ իր հասակէն որ՝ ուրիշ օձերու նոյե-րելի վահանակ կ'ըլլայ (երբեք մէկ մէթրէն աւելի չըլլար լով փոքր կ'ըլլայ) երբեք մէկ մէթրէն աւելի չըլլար



Ձեւ 46. — Ա. Բ. Գ. Իմի գլուխներ . —

Գ. Ե. Լորտուի գլուխներ :

և քիչ անգամ մէկ մէթրի կը հանի), իր տափակ գլուխն, իր ցռուկէն որ կնձիթի ձեւով գէպ ի վեր բարձրացած է քիչ մը :

Ամէն ձանձ որ դիակի մը հիւթերը ծծած է՝ վե-տանգաւոր է . անոր խայրուածքը կրնայ մահացու ըլ-

լալ։ Ասոր համար ան որ խորսւնկ չթաղեր մեռած կենդանիները, կատու շուն, հաւ, ևն. ան որ ըստ դիպաց կը նետէ զանոնք մացառներու մէջ կամ կը թողու գաշտաց երեսը, այնպիսին կը թերանայ իր պարտուց մէջ. իր կեանքն և իր նմանեաց կեանքը վտանգի կ'ենթարկէ։

Խ Ի Ա Տ Ն Ե Բ

Մի՛ նմանիր վախկոտ, խենդ ու աղտոտ տղոց ո- րոնք իրենց անձեռոցին ծայրը միայն թաթիւելով կոնքին մէջ, անփոյթ կերպով կը լուացուին։

Դու, որ կը փափաքիս առոյգ և զօրաւոր ըլլալ, լուա՝ գլուխդ պաղ ջրով նոյն իսկ սաստիկ ձմրան մէջ։

Խնամով մաքրէ աչքերդ, ականջներդ, փեղդ։

Շուտով մը քիչ մը ջուր թափէ ուսերուդ, բա- զուկներուդ և կուրծքիդ վրայ։ Լաւ մը սրբուէ և անյապաղ հագուէ, որպէսզի հարբուխ չըլլաս։

Յետոյ լուա և օճառէ ձեռքերդ ու ստքերդ։

Ոտքերն ալ՝ ձեռաց չափ՝ պէտք ունին ամէն օր լուացուելու։

Այս բանն ընելու չմոռնաս և ո՛չ մէկ առաւօտ։

ԱԲ.ԱԾՔ ԵՒ ՄՏԱԾՈՒԹԻՒՆՔ

Դուն զքեզ պաշտպաննելով, քու նմաններդ կը պաշտպանես։ Դուն քեզ վնասելով, անոնց ալ կը վնասես։

Ամէն կենդանի ալ գիտէ թէ ի՞նչ բան առողջա- րար է իրեն համար. մարդը միայն չգիտեր. պէտք է որ սորզի։

Մարդիկ ամենէն շատ իրենց կեանքը կը սիրեն և ամենէն քիչ անոր կը խնայեն։

Ով որ կ'ուզէ երկար ճամբորդել կը խնայէ իր հե- ծանելոյն։

ՀԱՐՑԱԼԻԱՆ. — Ի՞նչ նախնական գարմաններ տանելու է վիրաւոր մարդու մը. — Այս պարագային մէջ բուժակի դիմելն ի՞նչ վտանգ ունի։

Ջրահեղին ինչո՞ւ կը մեռնի. անոր համար որ ջո՞ւր կըլլած է. — Ի՞նչպէս կը կատարեն արուեստական շնչառութիւնը։

Անշնչացեալ մը ինչպէ՞ս կը զ արմանեն։

Ի՞նչ նշաններով կարելի է ճանշնալ թէ շուն մը պիտի կատ- ղի. — կատաղի շան խածուածքն ինչպէ՞ս կը դարման։

Թունաւոր ի՞նչ կինդանիներ կը ճանչնաք. — Ի՞նչ գարման տանելու է այդ կենդանեաց խայթուածքին. — Իմն ի՞նչ մաս- նաւոր նշան ունի ճանչցուելու. — Լորտուն վսասակա՞ր է. ի՞նչ օգուտ ունի։

Դիմկի վրայ նստող ճանճնը անվա՞ն են. — Ի՞նչ ընել պար- տաւոր ենք կենդանեաց դիմկը։

Ցիշեցէք մի քանի առողջապահական իւատներ մողթի մաք- րութեան մասին, և մի քանի առածներ ու մոտածութիւններ՝ անձ- նական և ընդհանուր առողջապահութեան մասին։

ՏՍ.ՄՆԵՒՄԵԿԵՐՈՐԴ. ԽՕՍՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Թէ ի'նչ պէսէ ընել բունաւորմանց միջոցին,

հիւանդութեանց միջոցին

ԶՅ. Թունաւորում. — Ամենէն լաւն, հարկաւ, չթունաւորիլն է։ Այս բանը կ'ըսեմ անխորհուդ տը- ղայոց համար, որոնք՝ ծնողաց պատուէքներն ու ար- գելքները մոռնալով՝ կը դպչին ամէն բանի զօր կը գտնեն, և կը ձաշակեն ամէն պտղէ զօր կը տեսնեն։ նոյն իսկ եթէ չճանչնան զայն։

Բայց վերջապէս, միշտ պիտի գտնուին անխոր- հուրդներ կամ տգէտներ որոնք պիտի թունաւորուին սխալմամբ. ուստի աղէկ է գիտնալ թէ գժբախտու-

Թիւնն եկած միջոցին ի՞նչ պէտք է ընել:

Նախնական դարման . Թոյնն ինչ որ ալ ըլլայ , նախ և առաջ պէտք է փսխել տալ հիւանդին , որպէս զի արտաքսէ թոյնը : Այս բանին համար , շատ լւա կ'ըլլար եթէ տոձեռն ունենայինք գեղաշափ մը որ ծացուցիչ և զայն կըլլել տայինք անոր : Բայց քիչ անդամ կը պատահի որ այս գեղն ունենանք պատրաստ . այն տաեն անոր տեղ պէտք է տալ գողջ ջուր , և պէտք է մատը մոցնել հիւանդին կոկորդը՝ գրգռելու համար փսխումը :


Բայց երբեք չենք կրնար ապահով ըլլալ թէ թոյնըն ամրող փսխուած է : Նոյն իսկ շատ անդամ , որ ծացուցիչ տրուելէ առաջ՝ արդէն մարսուած կ'ըլլայ թոյնը : Պէտք է ուրեմն ուրիշ միջոցի մը դիմել . այն է հիւանդին տալ այնպիսի գեղ մը որ դէմ դընէ թոյնին , չեզոքացընէ զայն , զեղրափ մը պէտք է խմցընել հիւ անդին :

Յայտնի է թէ գեղթափն ամէն պարտգայի մէջ նոյն չիրնար ըլլալ թոյնին համեմատ կը տարբերի գեղթափը :

58. Փափորով քանաւորում . — Ամենէն յաճախ պատահած թունաւորումը լուցկիով , կամ աւելի ճիշդ , լուցկիի փսխորով թունաւորումն է : Շատ անդամ այս գերախտութիւնը կը պատահի փոքր տղայոց ու րոնք չեն գիտեր թէ ինչպիսի վտանգի կ'ենթար կուին լուցկի գնելով իրենց բերանը , եթէ հիւանդը սաստիկ ցաւ կ'զգայ , եթէ մինաձգտութիւն կ'ունենայ , եթէ փսխած նիւթերը սխտորի հոտ կ'արձակեն , նշան է թէ թունաւորումը փսխորով եղած է . զայս ստուգելէ ետք , պէտք է անմիջապէս դարձեալ փըսխել տալ անոր ործացուցիչ գեղով կամ գաղջ ջրով :

Յետոյ , գաւաթ մը շաքարառեալ ջրոյ մէջ , պէտք է մէկ երկու սուրճի գգալ բեւեկնի խալուքիւն (էսանս տը դէրեկինդին) լցըլնել և տալ հիւանդին . այս է միայն փսխորի ճշմարիտ գեղթափը , եթէ բեւեկնի խսկութիւն չգտնուի , անոր տեղ պէտք է խմցընել տասը-տասնընինք հաւկթի ճերմկուց՝ զանոնք հարելով մէկ լիտր մաքուր ջրոյ մէջ :

59. Շիկատակով բունաւորում . — Աւրիշ յաճախադէպ թունաւորում մըն ալ՝ որ կը տեսնուի աղայոց գրայ՝ շիկատակով (պէլլատոն) թունաւորումն է : Կը ճանշնաք այս վտանգաւոր խոտը : Եթէ չէք ճանշնար , աղաչեցէք մէկուն որ անոր տունկը ցայց տայ ձեզ . Շիկատակն ամէն տեղէ աւելի կը գտնուի մութ հեղեղատներու մէջ , քարերու , մացառներու , աւերտակներու մեջտեղուանքը : Անոր տերեւները մութ կանաչ գոյն ունին , ծաղիկները մութ ծիրանեգոյն են , ատամ- ծիկատակի պտուղ .



Չեւ 17 . — Նաձեւ բաժակի ճեւով .

Հատապուղները կը նմանին պղտիկ կեռասներու . նախ կանաչ են . յետոյ կը կարմրին , յետոյ կը սեւնան . փայլուն կը գտանան . բայց սոսկալի կերպով թունաւոր են անոնք . Շիկատակը դառն ու նողկալի հոտ ունի . այս նշաններէն կրնաք ճանշնալ զայն :

Շիկատակի մէկ հատապուղը միայն կը բաւէ մեռցընելու : Այս մահաբեր պտուղներէն ճաշակող խեղ . գրայ յաջորդաբար հետեւեալ նշանները կը տեսնին վրայ յաջորդաբար հետեւեալ նշանները կը տեսնին :

նուրին . Նողկանք , սաստիկ ծարաւ կ'զգայ . կոկորդը կը սեղմուի , մկնաձգտութենէ անդամները կը ցընցուին , սուր ճիշեր կ'արձակէ , յետոյ յանկարծ աղետաբեր թմրութիւն մը կը տիրէ վրան , մորթը կը դեղնի ու կը պաղի , չնչառութիւնը կը դժուարանայ :

Ասոր գեղթափն է քանի մը կրամ աղաղ (դանէն) . Բայց ասոր առձեռն պատրաստ գտնուիլը հազուադէպ է : Ուստի մինչեւ որ աղաղը գնուի և բժիշկը հասնի , պէտք է՝ ամէն կէս ժամն անդամ մը՝ մեծ գաւաթ մը սեւ խահուէ խմցընել որ շատ զօրաւոր ըլլալու է :

60. Սունկով բունաւորում . — Աղաղը և , անոր չգտնուած ատեն , խահուէն նոյնպէս գեղթափ են բունաւոր սունկերու համար : Բայց ամենէն լաւ է վտանգէ զերծ մնալ՝ ուտելով միմիայն այնպիսի սուն . կեր զորս քաղած կամ քննած է իրագէտ անձ մը : Իբր ընդհանուր կանոն , զգուշացէք այն սունկերէն որոց երեսը խոնաւ , մածուցիկ է , հոտը նողկալի , և որոյ միսը կը կապուտնայ կամ կը կանաչի երբ զայն կոտրենք .

61. Ժանգառով բունաւորում . — Ժանգառը սաստիկ թոյն մըն է որ կը կազմուի չկլայեկուած կամ լաւ չկլայեկուած պլնձէ ամսններուն վրայ . մանաւանդ ո'յն ատեն երբ կերակուրք՝ անոնց մէջ եփուելէ ետք՝ անխոհեմաբար կը թողուին դարձեալ անոնց մէջ մինչեւ որ պաղին : Ժանգառի լաւագոյն դեղթափն է լիտր մը շաքարոտեալ ջուր որուն մէջ խառնուած ըլլայ 12-15 հաւկրի հարուած ներմիւց :

Ասոնք են ահա այն առաջին խնամքները զորս պէտք է տալ , երբ այս դժբախտութիւններէն մին կամ միւսը կը պատահի : Բայց յիշեցէք թէ ասոնք

մինչեւ բժշկին ժամանումը՝ առժամանակեայ օգնութիւն են և ո'չ ուրիշ բան , թժշկը միայն կրնայ ապահովութեամբ տալ ձշմարիտ դարմանները և , ըստ կարելոյն , նորոգել ցաւուն աւերածները : Եւ սակարելոյն , մեծ բարեբախտութիւն մըն է արդէն , եթէ կայն մեծ բարեբախտութիւն մըն է արդէն , եթէ յաջողած էք , մինչև բժշկին ժամանումը , ապրեցընել խեղճ արկածեալը : Շատ անդամ կեանքն ազատած կ'ըլլաք ատով :

62. Հիւանդապահութիւն . — Արդէն քանի մը բան բած եմ ձեզ հիւանդապահութեան մասին . Մեր վերջին խօսակցութիւնն աւարտելէ առաջ , կը փափաթիմ վերստին այդ նիւթին վրայ խօսիլ :

Հիւանդութիւնն ի'նչ որ աւ ըլլայ , յիշեցէք թէ հիւանդ մը երկու բանի պէտք ունի . մաքուր օդոյ և հադարութեան :

Արդէն բաւական խօսած եմ մաքուր օդոյ վրայ : Միայն գիտցէք թէ , որպէսզի օդը մաքուր ըլլայ , պէտք է որ սենեակն ու անկողինը խիստ մաքուր ըլլան , կտարելապէս մախուր . անկողնոյ սուտաններն լան , հիւանդին ձերմակեղիններն ըստ կարելոյն յածախ փոխուելու են , ամէն օր՝ եթէ պէտք ըլլայ :

Հիւանդին անկողինն երբեք յարդարելու չէ անկողնոցի մէջ և կամ անկիւն մը ուր ժահահու հիւլէք կողնոցի գիզուէին . Պէտք է որ օդն անոր բոլորտիքը խաղայ պըտըտի :

Հանգստութեան գալով , ապաթինման համար էտկան պայմանն է այն : Հանդարտութիւնը , ըստ թիւնը տիրելու են հիւանդին շուրջը . այցելութիւններն արգիլելու է . խօսելու չէ ո'չ բարձր և ո'չ ցածայնով . ո'չ որ գտնուելու է անկողնոյն բոլորտիքը , զայնով . անդունքմէ զորս հիւանդը կը փափաքի տեսնել բաց ի անոնցմէ

կամ որոնց պէտք ունի ան . ահա՛ ինչ որ պէտք է հիւանդի մը սենեկին մէջ :

63. Տարափոխիկ հիւանդուրիւնք եւ հականեխական . — Ասոնք են ահա այն զգուշութիւններն որոնցով շրջապատելու է հիւանդութիւննէ տառապող անձ մը՝ ինչ որ ալ ըլլայ անոր հիւանդութիւնը : Բայց կան յատուկ միջոցներ զորս ձեռք առնելու է երբ ցաւն ըլլայ տարափոխիկ . Ամէնուն ալ նպատակը մէկ է . Զնօթել անտեսանելի ժահանոս հիւլէներն որոնք կ'արձակուին հիւանդէն եւ որոնք փոխանցման գործի ու միջոց են :

Ասոր համար , պէտք է առաս կերպով գործածել ժանահալու , հականեխական նիւթեր . Զէնկի քլորուկ , փենական թթու . Այս հականեխական նիւթերը շատ զօրաւոր են , և դիւրագնի կը պատրաստուին հետեւեալ կերպով՝ գործածութեան համար :

Զէնկի էլորուկ . — Կ'առնեն 30 կրամ զէնկի քլորուկ և կը հաւեցընեն և լիտր ջրոյ մէջ :

Փենական թթու . — Կ'առնեն 20 կրամ փենական թթու և կը հաւեցընեն և լիտր ջրոյ մէջ :

Այս լուծումներով լիցուն բաժակակալներ կը դրսուին սենեկին անկիւններն ու հիւանդին անկողնին տակ . Հիւանդին կղկղանքն՝ ճեմիշի մէջ թումիելէ կամ ուրիշ տեղ մը դնելէ առաջ՝ պէտք է այս ժանտահալած հեղուկ նիւթերէն մէկով կրամ միւսով ոռոգուին : Հիւանդին համար գործածուած ճերմակեղնը՝ այս լուծումներէն միոյն մէջ քանի մը ժամ թողելէ առաջ՝ երբեք լուալու չէ հոսարակաց լուացարնի մէջ :

Որչափ որ կարելի է , պէտք է առանձնացնել հիւանդը , այսինքն պէտք է հիւանդին քով մոցընել

այն անձերը միայն որոց խնամքն անհրաժեշտ են անոր : Եւ այս անձինք , երբ սենեկէն դուրս ելնեն , առաջ պէտք է որ իրենց հագուստը փոխեն և գենական թթուոյ լուծմամբ լուացուին , ու այնուհետեւ խառնուին տան միւս բնակչաց մէջ :

Այս մանրազնին միջոցներուն , այս խիստ զգուշութեանց շնորհիւն է որ կարելի կ'ըլլայ տեղւոյն մէջ խեղդել տարափոխիկ հիւանդութիւնը , սպաննել զայն , իր սոսկալի թոփչը դեռ չստացած , և հեռուները դեռ չստարածուած : Այսպէսով է որ կարելի կ'ըլլայ սահմանափակել ցաւն և աղատել հարիւրաւոր հեանքեր : Հետեւարար , ամէն մարդու պարտականութիւնն է՝ առանց զանցառութեան ի գործ դնել այս ամէն խնամքները իր բոլոր եռանդեամբ և իր բոլոր խելքով :

Խ Բ Ա Տ Ն Ե Բ

Բարեկամ , առաջ կը կարծէիր թէ ոչ ինչ ընելու է առողջ ըլլալու համար :

Հիմա , ասոր հակառակը սորվեցար : Առողջ ըլլալու համար , ուշադիր և խոհեմ ըլլալու է :

Ապագային , ուրիշ շատ զգուշութիւններ պիտի սորվեցնեն քեզ , որոնք շատ յարգի են առողջութիւնը պահպանելու համար :

Առ այժմ , լա՛ւ ի միտ առ հետեւեալը :

Շատ անդամ , դո՞ւ ես առողջութեանդ տէրը : Կրնաս առողջ մնալ , եթէ ծնողացդ ու վարժապետացդ ազգարարութիւնները մտիկ ընես :

Կրնաս դուն քեզ հիւանդ ընել կամ դուն քեզ մեռցընել՝ եթէ անխոհեմ ու անփոյթ մէկն ըլլաս :

Քեզ կ'յինայ ընտրել հիւանդութիւնը կամ առողջութիւնը :

ԱՐԱՆՔ ԵՒ ՄՏԱՆՈՒԹԻՒՆՔ

իւրաքանչիւր օր կրնայ ազդել մեր առողջութեան
վրայ՝ ի լաւն կամ ի յոռին :

Ամենէ լաւ բժշկութիւնը բժշկի պէտք չունենալն է :
Գիտութիւնը կարողութիւն է :

ՀԱՐՑՈՐԾՈՒՆ . — թունաւորմանց մէջ նախնական դարմանն
ի՞նչ է :

Փոսփորով թունաւորման ախտանիշերն որո՞նք են . — Փոս-
փորի գեղթափին ի՞նչ է . — Խնձպէ՞ս դործածելու է . — Շիկո-
տակն ո՞ւր կ'աճի . — Ի՞նչ նշաններով կարելի է ճանչնալ զայն .
— Շիկատակով թունաւորման ախտանիշերն որո՞նք են . — Ի՞նչ
է անոր գեղթափը :

Թունաւոր սունկն ինչպէ՞ս կարելի է ճանչնալ . — Ի՞նչ է ա-
նոր գեղթափը :

Ի՞նչ երկու բաներ պէտք են գլխաւորաբար հիւանդին :
Հականնեխական նիւթոց նպաստակն ի՞նչ է . — Յեշեցէք մի
քանի հականնեխական նիւթեր և ըսէք թէ ի՞նչպէս պէտք է գոր-
ծածել զանոնք . — Հիւանդապահչք ի՞նչ զգուշութիւն ընելու են,
եթէ հիւանդութիւնն ըլլայ տարափոխիկ :

Յեշեցէք մի քանի առողջաբանական խրատներ , առածներ և
մոածութիւններ :



ՏՍ.ՄՆԵՐԿՈՒՆՐՈՐԴ. ԽՕՍՍ.ԿՅՈՒԹԻՒՆ

Վերջին դասը

բաներ , ստացաք շատ տեղեկութիւններ որոնք ամե-
նէ օգտակարը պիտի ըլլան ձեր կենաց մէջ :

Սակայն շատ մի հպորտանաք ձեր սորվածին վը-
րայ : Դուք զձեղ պզտիկ գիտուններու տեղ մի դնէք :
Ինչ որ սորվեցաք շատ քիչ բան մըն է բաղդատմամբ
անոնց զորս դեռ չէք գիտեր : Շատ շուր անցանք .
անհրաժեշտն առինք , և ինչ որ առաջնակարգ կտ-
րեւորութենէ զուկ էր , զայն թողուցինք : Առողջա-
բանութենէ ձեր սորվածներն կրնանք ամփոփել հե-
տեւեալ եօթը հատուածոց մէջ :

Ա . Ցաւն երրեք առանց պատճառի չգար : Առող-
ջաբանութիւնը կը սորվեցընէ թէ որո՞նք են ցաւոց
պատճառները և թէ ի՞նչպէս կրնանք շատ անգամ
խոյս տալ առոնցմէ : Դուն քեզ օգնէ , որ Աստուած
աւ քեզ օգնէ :

Բ . Մենք կը չնչենք թոքերով և մորթով : Շնչա-
ռութեան մէջ կ'սպառենք թթուածին և ածուխ :
Մարդուն չունչը մտհացու է մարդուն : Ապականեալ
օդը կ'անշնչացընէ զմարդ , քիչ անգամ յանկարծ .
շատ անգամ կամաց , կամաց , անզգալի կերպով : Ուս-
տի հսկելու է բնակարանաց օգափոխութեան , մա-
ստի հսկելու է բնակարանաց օգափոխութեանն այն սենեկաց ուր հիւանդ
մը կայ :

Գ . Պէտք է ուտել ապրելու համար և ո՛չ թէ ապ-
րիլ ուտելու համար . յիշել միշտ թէ ակռայները բեր-
նին մէջ են և ոչ թէ ստամքսին մէջ : Ամենէն լաւ
կերակուրները դիւրամարս կերակուրներն են . քանզի
ո՛չ թէ կերուածն է որ կը սուռցանէ , այլ մարտուածը :

Դ . Բոլոր ըմպելեաց մէջն մաքուր ջուրը ամենէն
առողջաբարն է : Ալքոլը կը թունաւորէ , ամօթոյ մէջ
կը ճգէ զմեղ , կը բթացնէ , կը հիւանդացնէ միտքը :

Ծխախոտը կը պարունակէ նիկօդին որ սաստիկ թոյն է :

Ե. Բնակարանը ողջասուն ըլլալու համար, պէտք է որ չոր, օգաւէտ և լուսաւէտ ըլլայ: Բնակարանին մէջ, ճեմիչը կասկածելի տեղ մըն է. պէտք է հսկել անոր վրայ:

Զ. Պարտինք մեր մարմինը մաքուր պահել ի յարգանս մեր անձին և ի յարգանս այլոց: Պարտինք նոյնպէս մաքուր ըլլալ մեր առողջութեան համար: Լուսումը կը կազդուրէ զմեղ:

Է. Ծանր պատահարաց միջոցին, որոնք կը պահանջեն բժշկի խնամք, մինչեւ որ բժիշկն հասնի, նախնական խնամքները առուր խոհեմութեամբ եւ արթնութեամբ:

Եթէ անշնչութիւն է պատահարը, շուտով վերահսանատել ջանա չնչառութիւնը:

Եթէ թունաւորումէ, շուտով ործաւ տուր արկածելոյն: Եթէ խածուածք է կամ խայթուածք, խարէ վերքը:

65. — Վերապահնալ ուսման նիւթեր: — Բայց դեռ շատ մատաղ էք: Քանի մը ամիսէն երբ դպրոցէն ելնէք և երբ կենաց լայն ասպարէզը բացուի ձեր առջեւ, մի՛ կարծէք թէ ձեր ուսմունքը վերջացած կ'ըլլան այն ատեն: Ընդհակառակը, պէտք է որ բո՛ւն որ վերստին սկսին, կամ մահաւանդ պէտք է որ բո՛ւն այն ատեն սկսին:

Մինչեւ հիմա, ինչ որ սորվեցաք հոս, մեր համեստ դպրոցին մէջ՝ պէտք է որ այսուհետեւ օգտուիք անոնցմէ, ո՛չ թէ ձեր գրքերը գոցելով ու հանգստանալով, այլ ընդհակառակը՝ ուրիշ գրքեր բանալով, նոր բաներ սորվելով, աւելի շատ և աւելի լաւ կրթելով դուք զձեզ:

Մեր առողջաբանական խօսակցութիւններէն հարկաւ քաղած էք քիչ մը օգտակար տեղեկութիւններ: Բայց կը յուսամ թէ քաղած կ'ըլլաք աւելի՛ թանկագին բան մը: Գիտէ՞ք ինչ: Փափաք մը աւելի բան գիտնալու այս նիւթոց վրայ որոնք ա'յնքան հետաքրքրական են, այն ամէն բանի վրայ որոնք կը վերաբերին մեր կենաց: Եթէ յաջողեցայ ձեր սրտին մէջ վառել հետաքրքրութեան այս բոցը, գոհ կ'զգամ ինքինքս. հարցընելով, գիտելով պիտի կրնաք գոհացում տալ ձեր հետաքրքրութեան:

66. Եզրակացութիւն: — Ինչ որ ալ ըլլայ, մեր բոլոր ըսածներէն ի միտ առէք սա մեծ ճշմարտութիւնը.

Մեր կեանքի, մեր առողջութիւնը, մեր հիւանդութիւնները բնա՛ւ երբեք հրաժեներ չեն, ո՛չ ալ գաղտնիքներ որոնց մէջ մեր միտեն ու կամբը անկարող ըլլան իրենց մասնակցութիւնն ունենալու. շատ պարզ բաներ են անոնք որոնք հասկնալի կը դառնան երբ ունումնասիրենիք զանոնք, եւ զորս մեզ ի նպաստ փոխելը մենէ՛ կախումն ունի. բանն ուզելո՛ւն մէջն է:

ԽՄՐԱՍ.Գ.ԲՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԵՐ

Ա. Համար: — Ի՞նչ է առողջաբանութիւնը. Ի՞նչ կը սորվեցընէ:

Բ. Համար: — Բացատրեցէք սա խօսքը. Մարդուն չունչը մահացու է մարդուն. — Անշնչութիւն:

Գ. Համար: — Ծնէլի օգի քանակն ու որակը. — Օդափոխութիւն բնակարանաց. — Հիւանդի սենեկաց օգափոխութիւնը:

Դ. Համար. — Այրելի և նորոգիչ կերակուրք. —
Առօրին կերակրոյ քանակը.
Ե. Համար. — Կատարեալ կերակուրք. — Խառն
կերակուրք. — Կերակրոյ որակն ու քանակը ըստ
պարագայից:
Զ. Համար. — Գլխաւոր կերակուրք. Հաւկիթ,
Միս, Արգանակ, Հաց, Գետնախնձոր, Լուբիա, Պը-
տուղք, Համեմնելր.
Է. Համար. — Ջուրն իբրեւ անհրաժեշտ ըմպելի.
— Ըմպելի ջրոյ քանակն ու որակը.
Ը. Համար. — Ալքոլի ազդեցութիւնը առողջու-
թեան, բարոյականի և մտաց վրայ. — Գինի. — Գա-
րեջուր, ևն:
Թ. Համար. — Ծխախոտին վնասները.
Ժ. Համար. — Բնակարան մը ի՞նչ պայմանաց մէջ
կրնայ առողջասուն ըլլալ:
Ժ. Համար. — Ճեմիւ և տարափոխիկ հիւանդու-
թիւնք:
Ժ. Համար. — Մաքրութեան կրկին պէտքերը. —
Մորթին երեք պաշտօնները:
Ժ. Համար. — Լուացումն կամ լոգանք:
Ժ. Համար. — Նախնական դարմանք վիրաւորի,
ջրահեղձի և անհնչացեալի:
Ժ. Համար. — Կատղած շան խածուածք. — Թու-
նաւոր կենդանեաց խայթուածք. դարմանները:
Ժ. Համար. — Թունաւորմունք. — Փոսիոր. —
Ժ. Համար. — Շիկատակ. — Սունկ:
Ժ. Համար. — Հիւանդապահութիւն. — Հակա-
նեխականք:

ՑԱՆԿ ՆԻՒԹՈՒՑ

- ԱՌԱՋԻՆ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ
Թէ ի՞նչ է Առողջաբանութիւնը. — Եջ 9.
1. Ձաւն երբեք առանց պատճառի չգար. — 2.
Դու քեզ օգնէ որ Աստուած ալ քեզ օգնէ. — Խրատ-
ներ. — Առածք և Մտածութիւնք. — Հարցարան:

ԵՐԿՐՈՂԻ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ
Թէ ի՞չպէս պէսք շնչել. — Եջ 14.
3. Մենք կը չնչեմք թոքերով և մորթով. — 4.
Թթուածին և ածուխ չնչառութեան մէջ. — 5. Մար-
դուն շունչը մահացու է մարդուն. — 6. Անշնչութիւն.
— Խրատներ, Առածք և Մտածութիւնք. — Հարցարան:

ԵՐՄՈՂԻ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ
Թէ ի՞նչպէս պէսք է շնչել (Նարունակութիւն). — Եջ 24.
7. Շնչելի օդոյ որակն ու քանակը. — 8. Օդա-
փոխութիւն. — 9. Հիւանդին սենեակը մի՛ փակէք.
անոր շուրջը մի՛ խոնութիւն. — Խրատներ. — Ա-
ռածք և Մտածութիւնք. — Հարցարան:

ՉՈՐՐՈՂԻ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ
Թէ ի՞նչու կ'ուտենք. — Եջ 31.
10. Ինչու կ'ուտէ մարդ. — 11. Այրելի և նո-
րոգիչ կերակուրք. — 12. Կերակրոյ քանակը. —
Խրատներ, Առածք և Մտածութիւնք. — Հարցարան:

ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Թէ ի՞նչ պէսէ է ուսել . — էջ 39

13. Կատարեալ կերակուրք . — 14. Խառն կերակուրք . Հաց և միս իբր տիպար . անոնց քանակը . — 15. Կերակրոյ քանակը ըստ աշխատութեան . — 16. Կերակրոյ որակն ըստ կլիմայի . — Խրատներ . Առածք և Մտածութիւնք . — Հարցարան :

ՎԵՅԵՐՈՐԴԻ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Թէ ի՞նչ կուտենք . — էջ 47

17. Կաթ . — 18. Հաւկիթ . — 19. Միս . — 20. Արգանակ . — 21. Հաց . — 22. Գետնախնձոր . — 23. Լուբիա . — 24. Պտուղ . — 25. Հում բուսականք . — 26. Համեմներ . — Խրատներ . Առածք և Մտածութիւնք . — Հարցարան :

ԵՕԹՆԵՐՈՐԴԻ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Թէ ի՞նչ կը խմենք . — Ծխախոս . — էջ 54

27. Ջուրն իբր անհրաժեշտ սնունդ . — 28. Օրական խմուելիք ջրոյ քանակը . — 29. Երբ քրունած ես մի' խմեր պաղ ջուր . — 30. Բմպելի ջրոյ յատկութիւնները . — 31. Խմորեալ ըմպելիները . — 32. Ալքօլ . — 33. Ալքօլ կը թունաւորէ . — 34. Ալքօլ կ'ստորնացնէ . ամօթոյ մէջ կը ճդէ զմեզ . — 35. Քօլը կ'ստորնացնէ . ամօթոյ մէջ կը ճդէ զմեզ . — 36. Ալքօլ կը բթացնէ , կը հիւանդացնէ միտքը . — 37. Զքաւորութիւն՝ պատճառ գինեմոլութեան . — 38. Գինի . — 39. Գարեջուր . — 40. Խնձորովի . — 41. Ծխախոս . — Խրատներ . Արարկ ըմպելիք . — 44. Մտածութիւնք . — Հարցարան :

ՈՒԹԵՐՈՐԴԻ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Տուն . — էջ 65

42. Գետինը . — 43. Դիրքը . — 44. Շրջակայքը . — 45. Նորաշէն տունը խոնաւ կըլլայ . — 46. Լոյսը՝ մաքուր օդին պէս՝ կենսատու է . — 47. Խւզաներկ և լուացում . — 48. Ճեմի և տարափոխիկ հիւանդութիւնք . — Խրատներ . Առածք և Մտածութիւնք . — Հարցարան :

ԻՒՆԵՐՈՐԴԻ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Ով որ կարեւորութիւն կուտայ մորքին , պարտի խնամել զայն . — էջ 74

49. Մաքրութեան կրկնակի պէտքը . — 50. Մորթին երեք պաշտօնները . — 51. Լուացում կամ լուանք . — 52. Հանդերձի մաքրութիւն . — Խրատներ . Առածք և Մտածութիւնք . — Հարցարան :

ՏԱՄՆԵՐՈՐԴԻ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Թէ ի՞նչ պէսէ է ընել պատահարաց միջոցին . — էջ 85

53. Վիրաւորի նախնական դարմանը . — 54. Զըրահեղձի և անչաշելոց դարման . — 55. Կատղած շուն և անոր խածուածքը . — 56. Թունաւոր կենդանեաց խայթուածք . Խրատներ . Առածք և Մտածութիւնք , — Հարցարան :

ՏԱՄՆԵՐԻ ՄԵԿԵՐՈՒՐԴ ԽՕՍՎԱԿՑՈՒԹԻՒՆ

Թէ ի՞նչ պէտք է ընել թունաւորմանց միջոցին
Հիւանդուքեանց միջոցին . — Էջ 95

56. Թունաւորում . — 58. Փոսփորով թունաւո-
րում . — 59. Շիկատակով թունաւորում . — 60. Սուն-
կով թունաւորում . — 61. Ժանգառով թունաւորում .
— 62. Հիւանդապահութիւն . — 93. Տարափոխիկ
հիւանդութիւն և հականեխականք . Խրատներ . Ա-
ռածք և Մտածութիւնք . Հարցարան :

ՏԱՄՆԵՐԿՈՒՆԵՐՈՒՐԴ ԽՕՍՎԱԿՑՈՒԹԻՒՆ

Վերջին դասը . — Էջ 102

Ամփոփում . — 65. Վերապահեալ ուսման նիւ-
թեր . — 66. Եզրակացութիւն :
Խմբագրութեան նիւթեր :



357-360.

0014660
0014659
0014658
0014657



2013

